



ԱՄՈՆ

ՅՈՒՆՈՒԱՐ-ՓԵՏՐՈՒԱՐ

ԹԻԻ 1 - 2



ՄԻՈՆ

ԽԴ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ

SION

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM
A BIMONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

VOL. 44 NO. 1 - 2

1970 Յունուար - Փետրուար Թիւ 1 - 2

ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐԹ ԿՐԻ ԺՆՆԴԵԱՆ ՊԱՏԳԱՍԸ

Բ Ե Թ Ղ Ե Հ Է Մ Ի Ս Ո Ւ Ր Բ Ա Յ Ր Է Ն

ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀԱՅՈՑ ՈՐ ՅԵՐՈՒՍԱԿԷՄ, Ի ՀԱՅԱՍՏԱՆ
ԵՒ Ի ՍՓԻՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ

Կը խօսիմ ձեզի, Բեթ-դեհեմի մեր Տիրոջ ծննդեան Այրէն, փոխանցելու քաղցր աւետիսը այս գիշերուան՝ որ երկու հազար տարիներ առաջ աշխարհին տրուեցաւ, հովիւներու եւ հրեշտակներու բերնով, ծննդեան բոցավառ աստղին ներքեւ:

Այս գիշեր վերստին, յամուս ծնող Աստրծոյն, կը հնչէ հրեշտակներու երգը, ջերմ ու աներկբային, որուն ներշնչումը գերազոյն կարիքն է քրիստոնէին համար, վասնզի աստուածաշատութեան խորհուրդն է որ թեւաւոր վերելքով կը տանի եւ կը հանէ զմեզ, երկրէն երկինք, հանդիսատես ընելու մարմնով երեւոյզ Աստուծոյ մը զօրութեանը՝ որ յախտեմակամ փառքերու մէջ կը ծրարուի:



1989-2670
A.R.®

Մեր Տիրոջ ծնունդը, սրտառուչ եւ գեղեցիկ դրուագ մը չէ միայն, մին անոնցմէ՝ որոնք մեծ յիշատակներով կը հարստացնեն կեանքը, այլ սկիզբը նոր կտրգի մը՝ մարդկային պատմութեան մէջ:

Յիսուսի ծննդեան նախօրեակին, իշխողներու եւ գերիներու այդ օրերու աշխարհին մէջ, երբ խաղաղութիւնն ու սէրը երազներ իսկ չէին մարդոց հոգիներուն, երբ արդարութիւնը տառապանք էր եւ նախնիքը հեշտամք, երբ յղփացում, արիւն եւ բըրտիւնք իրարու կուգային, գոյաւորելու անկարելի եւ դժոխային կեանքը այդ դարերուն, չկար անլի փաղք երազ եւ սփոփանք, քան սիրոյ, խաղաղութեան եւ արդարութեան համերգը, որ կուգար փշրելու արեան ալիքները եւ անուշելու թշուառութեան մրաշայլ մարդոց սիրտերուն:

Աւետարանի պատմութեան բոլոր տըւեակները, որոնց իրաւունքը սուրբ է մեզի համար, կը հաստատեն թէ Քրիստոսի սիրոյ եւ խաղաղութեան ոգին անուշահոտ օծումը եղաւ ապականած մարդկութեան: Աստուածախառն շունչ մը՝ որ թափանցեց քայքայուած եւ ապականած ընկերութեան մը բոլոր խաւերուն մէջ, ուր անիրաւածներ, վիրալից սրտեր եւ գերիներ կային, ամբարիշտ լուծերու ներքեւ գրաստացած, ինչպէս մատի լոյսի կարօտ կոյրեր եւ նշմարութեան ուղիւ կորուսած իմաստուններ, խարխափելով թանձրացած եւ անարշալոյս մութի մը մէջ: Աշխարհ բերուած այդ ոգիով մարդկային ստոյգ գիտակցութեան արժէքը բարձրացաւ գերազանցօրէն, ներշնչելով մեզի մեր փրկութեան խարխսն եղող հաւատքը եւ հոգեւոր դիցազնութեան մը անփշրելի գէնն ու գրասը հազցնելով մեզի:

Մանուկ մըն է այս գիշերուան ծնող Աստուածը, որ կը ննջէ յարդին վրայ մտորին, բայց որ պիտի մտի գահուն, շինուած գերութեան ծանրութեան ներքեւ կէոզ սիրտերէ եւ իմաստութեան ծարաւ հոգիներէ: Որ պիտի առնէ ուժն ու իմաստութիւնը հնութեան կարծեցեալ աստուածներէն եւ պիտի տայ գայն հովիւին ու ձկնորսին: Պիտի ազատէ գանձի օրերու գերութեանէն, պիտի նետէ իր հոգիին հունտը սիրտերուն խորը, հոն բուսցնելու համար արքայութեան կարմիր ու ներմակ ծաղիկները, նման մարդոց վէրքերուն եւ յոյսերուն:

Յիսուսի ծնունդը, մարդուն եւ Աստուծոյ երջանիկ հանդիպման, այսինքն կորսուած որդիին եւ Հօրը վերագիտիւն տօնն է: Մանուկը որ կուգար իրեն իբր օրօրոց ընտրելու բովանդակ աշխարհը, մարմնացած սէրն է, աշխարհը տաքցնող ոգին, որ կը բանայ երկնքին սիրտը եւ մարդու արգանդը, սքանչելի եւ նոր խորհուրդով մը:

101-98
digitised by

1938 Լա Կ

Աշխարհը պէտք ունէր այս գիշեր մարմին առնող այդ Սուրբ Հոգիին, որ կրակի պիտի վերածէր մեր կաւը, պզտոր եւ գունատ մեր խորհուրդներուն պարգեւելու ստեղծումի երաշքը: Հոգին որ չի գար մեզի այս աշխարհի ուժերէն, որ յախտեմական ժայթքն ու բխումն է լոյսի եւ սիրոյ, որ մեզի կը բերէ հաւաստի-
քը մեր կեանքը պայծառակերպելու աստուածայինին մէջ եւ գայն տանելու յաներժին:

Դուք, գաւակներ Հայաստանեայց Եկեղեցւոյ որ կը հաւա-
տաք երկրի վրայ մարմնով երեւցող Աստուծոյ Որդիին, այս գի-
շեր անգամ մը եւս ձեր երկիւղած էութեան խորերէն երգեցէ՛ք Հայ
փերթոզին օրհնութեան սրտառուչ հրաւերը՝ «Խորհուրդ մեծ եւ
սքանչելի, որ յայսմ աւուր յայտնեցաւ, որդիք մարդկան օրհնե-
ցէ՛ք, զի վասն մեր մարմնացաւ»:



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մ Ե Ր Յ Ո Ւ Ե Լ Ե Ա Ն Ն Ե Ր Ը

Ժողովուրդներ, իրենց առօրեայ հեւ ի հեւ կեանքին մէջ, բնազդաբար կը ցանկան հանգիստի ու դադարի փոքր պահերու, երբ, ներկային մէջ կանգնած և դէպի դալիքը ուղղուած, կը փափաքին նայիլ հեռու կամ մօտ անցեալին՝ հոգեպէս վերանորոգուելու համար:

Նման դադարներ եւ յետադարձ ակնարկներ անհրաժեշտ են ժողովուրդներու, որոնք, իրենց պատմութեան բախտորոշ մէկ ակնթարթին՝ չիոթ ու անկարող որեւէ որոշում առնելու, կը դիմեն իրենց անցեալին, որպէսզի աշխտեղէն բերեն իրենց իբրեւ տիպար ծառայելու կոչուած դէպքեր, բայց մանաւանդ՝ դէմքեր: Հերոսներով աղքատ ներկայ դարուն մասնաւորաբար, ճիշ մը կը նշմարուի թափանցելու պատմութեան ամենէն մութ ժամանակներն անգամ, ներկայի ամենատես լուսարձակով մարդոց հետաքրքրութեան հանելու կենսազրութիւնը անոնց՝ որոնք այս կամ այն ձեւով պիտի կարենան օրինակ հանդիսանալ եւ ծառայել նոր ուղղութիւններու եւ նոր յաղթանակներու պատրաստութեան:

Բազմամարդ ժողովուրդներու մօտ, հերոսի այս որոնումը յաճախ զսպանակուած է ցեղային հպարտութեան զգացումներէ եւ զայն աւելի բարձր դիրքի վրայ տեսնելու փափաքներէ, մինչ, ուրիշներու պարագային ալ, ստորակայութեան չգիտակցուած մղում մըն է զլխաւոր պատճառ այսպիսի փնտռումներու:

Եւ սակայն, մերիսին նման փոքրաթիւ ժողովուրդներու համար, իւրաքանչիւր պատմական դէմք սրբազան պատգամաբեր մըն է, որուն ձայնը կը հոսի դարերու խորերէն՝ պատմելու տրեւեալ ցեղի մը անցեալ փառքէն ու հերոսութենէն, պայքարներէն ու պարտութիւններէն, ճիգերէն եւ իրազործումներէն: Պատգամ ու պատգամաբեր նոյնացած յաճախ՝ կը ծառային ժողովուրդի մը ցեղային հարազատ դիմագիծը անաղարտ պահպանելու եւ զայն դարերուն տանելու: Որքան յառաջանանք դէպի պատմութեան սկզբնական դարերը, այնքան այդ պատգամաբերները պիտի խօսին բիրտ ուժէն ու բւնութենէն, զէնքէն ու զբահէն, զերիներու շարաններէն եւ բրգացած դիակներէն: Այլ ժամանակին հետ պիտի փոխուի նաեւ նկարագիրը նոր օրերու հերոսին, որուն ձայնը այս անգամ պիտի ըլլայ կարկաչուն նուազ մը՝ երգի եւ քանդակի, գիրի ու գիծի: Այսպէս է որ, պատմութեան մեծաղբղորդ փառքերուն եւ արիւնաթաթախ հերոսներուն փոխարէն, այ-

սօր ժողովուրդներու հիացման եւ պաշտումի պատուանդաններուն վրայ բարձրացած են անոնք՝ որոնց զէնքն ու փառքը փանդիւ մըն է լուկ, կամ ոսկեայ մուրճ մը, կարկին մը եւ կամ երանդապնակ մը: Որովհետեւ, աշխարհասասան բոլոր մարտերէն վեր ու աւելի՛ անմահը եւ տեւականը բանաստեղծութեան փշրանք մըն է, տաճարի մը բեկորը կամ սրբատառ մագաղաթի պատառիկ մը:

* * *

Իր աշխարհագրական դիրքին իսկ պատճառաւ, Հայաստանն վաղնջական դարերէն սկսեալ թատերաբեմ մըն է եղած, ուր դուպարի ելեր են արիւնի ու հողի կիրքով բռնուած հակամարա եւ անվերջանալի հորդանեք, մեր պատմութիւնը ընելով ամենէն զաժանը ժողովուրդներու կեանքին: Հայն ալ, կամայ թէ՛ ահամայ, անխուսափելիորէն մասնակցեք է ի զուր մղուող այդ մարտերուն, եւ յաճախ, հէքեաթին այժեամին նման վիրաւորուելով հանդերձ՝ զարկեր է զինք հայածող ու որոնող որսորդը: Բազում պահերու, մանաւանդ երբ մեր ցեղի զոյութիւնն է վտանգուած, Հայ զէնքը եւ կամքը յաղթանակներ են կերտեք՝ ի պաշտպանութիւն հայրենի հողի եւ Հայութեան, որպէսզի տուն վերադարձին կարենայինք բանաստեղծին նման հպարտութեամբ ըսել. «Մեր սուրբ փառքով զրեցինք պատեան, պարտուեց մահաշունչ ոսոխը պաժան»:

Ինչպէս այդ սուրբ ո՛չ մէկ ատեն անարգար դատի մը պաշտպան կեցաւ, եւ բռնութիւնն ու աւարատենչ աւաղակութիւնը մաս չկազմեցին մեր ցեղի նկարագրին ու հոգեբանութեան: Եթէ «խաղաղ լեռներ» էինք, ապա գոհացանք մեր ծերպերուն ծաղիկնեարով, յուանց ցանկալու արօտափայլերու կանաչին: Եւ այսօր, ժողովուրդներու հանդէսին՝ մեր ցեղը կը ներկայանայ Հայաստանի ստորք հողին վրայ ծլած՝ աւ ծաղկած ծաղիկներու բազմեւրանց փունջով մը. ու թէ՛ անոնցմէ ոմանք մասամբ թերթաթափ են, երբեմն փոշոտ կամ արիւնի լերդերով, այլ իրեւ ամբողջութիւն կը խօսին մեր հայրենի բնութեան եւ կեանքին գեղեցկութիւնէն, այն հրաշալի ներծին ուժէն՝ որ մեր պատմութեան ամենէն մրդկաշունչ պահերուն իսկ Հայ հոգիի ու կանճարի գեղեցկագոյն նմուշները երկնեց: Որովհետեւ մեր մշակոյթը, պատմութեան նման ու անոր հետ ձուլուած՝ խոսովալոյց կեանք մը ունեցաւ եւ հրաշագործեց՝ աշխարհաւեր փոթորիկներու ընդմէջէն, աւելի՛ կոփուած, աւելի՛ ամբացած, մեր լեռներու անփշրելի ապառաժներուն նման: Ոգեպաշտ, եւ հոգեկան ու իմացական արժէքներու գնահատող, մենք այսօր զէնքի մեր հերոսներէն աւելի միաքի տիտաններն ու սրտի քնարերգուները ունինք իրրեւ մեր ցեղային տոկունութեան եւ բազմաշնորհութեան ապացոյց: Կը սիրենք Մեծ Տիրաբն, սակայն մեր սիրտը Արտաւազդին հետ է, անոր՝ որ զէնքին շաչիւնէն աւելի կը նախընտրէր յունական եղբրերգութեանց մեղմ ողբերը, եւ որ կը փորձէր Հայ ինքնուրոյն

Թատրոնի մը սկզբնաւորողը ըլլալ. մեր երակներուն մէջ հոսող առհաւական բնազդը կը բռնկի Աշոտ Երկաթով մը կամ Խութեցի Յովնանի մը դիւցազնութեամբ, այլ կը դառնանք ու կը գինովնանք հետագայ դարերու Ֆրիկի մը, Թլիուրանցիի մը, Աղթամարցիի մը երգերով: Ծունկի կ'իյնանք Հռիփսիմէի Տաճարի սեմին՝ այդ «քարէ երաժշտութեան» առջեւ կարկամած ուղեղներով. Գառնիի փշուած գեղեցկութեամբ կը վերանանք եւ Անիի կարօտով կը տոչորինք:

Եւ այսպէս, շարականներէն մինչեւ կամարակապ հրաշքները մեր տաճարներուն, մինչեւ մեր մագաղաթեայ մասունքները եւ տակաւին այն բոլորը ինչ որ ստեղծուած է միտովը եւ ոգիովը Հայ ժողովուրդին, կը կազմէ ամբողջութիւնը անկողնապաշտի այն հարստութեան՝ որուն ժառանգներն ենք մենք այսօր:

Այս զգացումներով, թերեւս անգիտակից այս բնազդով է որ ամէն Հայ, մայր երկրին մէջ թէ արտասահման, ոգեւորութեան տարբեր թափով մը կը դիմաւորէ իւրաքանչիւր յորելեան, ենթական ըլլայ Սայաթ Նովան կամ Հայ գիրի ստեղծարարը, անզուգական Կոմիտասը եւ կամ անմահ Լոռեցին: Որովհետեւ, Երկար տարիներու յուշահանդէսներու ընդարմացնող փորձառութենէն ետք, յորելեանկան ամէն տօնակատարութիւն խանդավառութեամբ, ուրախութեամբ եւ ցարդ չզիտակցուած հպարտութեամբ կը լեցնէ մեզ բոլորս, մեր կամքը կը զինէ, կը վերանորոգէ մեր Հայութիւնը եւ մեզ աւելի տոկուն կը դարձնէ՝ դիմադրել կարենալու մեր ցեղային գոյութեան ամերը մաշեցնող հուժկու ալիքներուն:

Որբերու ազգ մը շենք այլեւս, Եւրոպական եւ Ամերիկեան ստատներու մէջ մեր դգալ մը ապուրին համար ա'լ պնակ չեն պտըտցներ, եւ, մանաւանդ՝ լոկ վաճառական ժողովուրդ չենք օտարներուն: Գիտակցինք մեր մշակոյթի մեծ արժէքին, եւ ապրինք անկէ բխող հպարտութեամբ՝ որո՛ւն մասնաւորաբար պէտք ունինք ամէն բանէ աւելի:

Ա. Գ.

ԿՐՈՆԱԿԱՆ

ԺՆՈՒՆԴ ԿԱՄ ԱՍՏՈՒԱԺԱՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցիի տոնակարգը կը սկսի մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի Հրաշալի Աստուածայայտնութեամբ կամ Ծնունդով: Է դարու շարականը կ'աւետէ մանկացեալ Տիրոջ եւ բոլորին կողմէ Հաւասարապէս սպասուած Մեծիայի գալուստը:

Բոլորիս Համար Հասկնալի եւ պարզ է որ մեծ անձնաւորութիւններ ծնին շքեղազարդ պալատներու մէջ, շրջապատուած դայտակներով ու գուրգուրացող ձեռքերով: Բայց պարզան բոլորովին տարբեր էր շախարհի Փրկչին՝ որ կը ծնէր Պաղեստինի աննշան վայրերէն Բեթղեհէմի մէջ: Սակայն անոր մէջ կը կայանայ իր խոնարհութիւնը: Անկասկած, իեղճուկ Հովիւները պիտի չհամարձակէին մտնել շքեղազարդ պալատներէ ու արքայական ներս՝ շնորհաւորելու Փրկչին ծնունդը: Բայց այրը իր պարզութեամբ եւ խոնարհութեամբ վստահաբար չէր տարբերեր իրենց ճակատն ու պարզ ընկալանքներէն, ուստի իրենց մուտքը այդ յարկէն ներս աւելի դուրին էր ու պարզ: Ահա զրիտ տոնակական կրօնի առաջին դասը՝ խոնարհութիւնը, որ մեզի կ'ուզէ սորվեցնել Քրիստոս իր ծնունդով: Պարզութիւն մը՝ որ նըլոյլ իսկ չկորսնցնիր իր աստուածային վսեմ հանգամանքէն, տալու Համար զրիտտնէութեան Հաւասարներու կրօնք մը ըլլալու իր հանգամանքը:

Ծնունդի դիւեր, երկինքն ու երկիրը անսահման ուրախութեան մէջ կը գտնուէին:

Երբուրդ մեծ եւ մամչնչի որ յայտ աւար յայտնեցաւ. հովիւքմ երգեմ ընդ երեշտակս, տամ աւետիս աշխարհի:

Հրեշտակներ իրենց ուրախութեան բաժնեկիցներ կը փնտռէին եւ անոնք կը ցնեմ գտնել անմեղունակ Հովիւները: Հրեշտակը համեստ ու պարզունակ Հովիւներուն կ'աւետէր Քրիստոսի ծնունդը՝ ըսելով. «Ահաւասիկ աւետարանեմ ձեզ զուրախութիւն մեծ, որ եղիցի ամենայն ժողովրդեանն. զի ծնաւ ձեզ այսօր փրկիչ, որ է օծեալ Տէր, ի քաղաքի Դաւիթ» (Ղուկա. Բ 10-11): Ի՞նչ ըսքանչելի միացում, ծնունդի դիւերով, Հրեշտակներու եւ անմեղ Հովիւներու միջեւ: Հրեշտակները՝ Երկնաւոր Թագաւորին ծնունդը կ'աւետէին այն Հովիւներուն՝ որոնք իրենց անմեղ գառնուկներուն Հսկողութիւնը կ'ընէին բացօթեայ դաշտին մէջ, եւ որոնց հարստութիւնը Հաւատքն ու բարութիւնն էր միայն: Անոնք իրենց հաւատքով ու բարութեամբ կ'ընդունէին աւետարը, կը գոհանային ու կը փառաբանէին ծնած Փրկիչը:

Թերեւս հարց տրուի թէ ինչո՞ւ Հրեշտակը Հովիւներու նման պարզ մարդոց աւետեց Փրկչին ծնունդը, ե ոչ թէ բարձրաստիճան անձնաւորութիւններու կամ աւելին՝ Մեծիայի գալուստը սպասող Հրեայ ժողովուրդին:

Հրեաները անհամբեր կը սպասէին Մեծիայի մը գալուստեան, որ կարող պիտի ըլլար զիրենք արատելի Հոռոմէական դերիշխանութեան ծանր ու ճնշող լուծէն: Ուստի, իրենց Համար դժուար ըմբռնելի պիտի ըլլար այդ պիտի Մեծիայի մը ծնունդը Բեթղեհէմի աննշան այրերէն մէկուն մէջ:

Միւս կողմէ, իշխող դասակարգը՝ Հը-
ռոմէացիին, կը վախնար Մեօիայի գալուս-
տէն, իր ապահովութիւնը շվտանդելու մը-
տահողութեամբ միայն տարուած: Այս դա-
սակարգի մտածումներն թարգմանն էր Հեւ-
րոյդէս, Բեթղէհէմի մանուկներու ջարդա-
բարը:

Հետեւարար, յստակ կը դառնայ թէ ին-
չո՞ւ Փրկչի ծնունդը Հովիւներուն աւետ-
ուեցաւ. անոնք, բնութեան մաքուր, խո-
նար՝ ու հարպատ դաւակներ, հետու քա-
ղաքներու ժխորէն ու մոլութիւններէն, ի-
րենց պարզութեամբ ամենէն աստուածա-
հաճոյ արարածները նկատուելով, արժանի
համարուեցան առաջին անգամ լսելու Հրեշ-
տակներու բերած աւետիսը եւ ողելորուելու
երկնային սուրբ ուրախութիւններով, ցըն-
ծալու եւ բաժնեկից ըլլալու Հրեշտակներու
անպատում ուրախութեան:

Քրիստոնէական կրօնը ինքնին վերելք
մրն է. նոյնինքն այդ օրինակը մեր Տէրը

տուաւ իր իսկ կեանքով: Իջաւ երկինքէն,
մարմնացաւ Ս. Կոյսէն ու իր ամբողջ կեանք-
ը վերելքի վերածեց մինչեւ Գողգոթա:

Իր ծնունդով նոր վարդապետութիւն մը
եկտե՛, Քրիստոնէութիւնը: Հակառակ
պարզ ու աննշան ծնունդ մը ունենալուն,
իր վարդապետութիւնը մեծ ու նշանակալից
արդիւնքի մը յանդեցաւ: Իրմով՝ Աստուած
կատարելապէս կը ներկայանար մարդկու-
թեան. իրմով մարդիկ կրցան զԱստուած
ճանչնալ եւ վեր բարձրանալ: Իր ծնունդով
նոր էջ մը, նոր հանդրուան մը բացաւ՝ որ
մտայնութիւնները յեղաշրջեց ամբողջու-
թեամբ:

Այս դիտութեամբ ու հաւատքով զօրա-
ցած բանանք մեր սիրտն ու Հոգին նման այն
պարզունակ Հովիւներուն եւ իմաստուն մո-
գերուն, որոնք տուին իրենց դանձերը, նը-
ւիրեցին իրենց ամենէն թանկագին ընծա-
ները, եւ վերջապէս զոհեցին իրենց պաշ-
տած կուռքը՝ Եսը: Այսպէս միայն պիտի
կարենանք հետեւիլ մեր մանկացեալ Տիրոջ
բացած նոր ուղիին, ճշմարիտ վարդապե-
տութեան՝ Քրիստոնէութեան:

ԱՂԱՆ ԱԲՂ. ՊԱՆԻՕԶԵԱՆ

Ճ Շ Մ Ա Ր Տ Ո Ի Թ Ի Ի Ն Ը



ԷԻՊՆ Է ՅԶՄԱՐՈՒԹԻՒՆՅ
(Յուլի. ԺԲ 38):

Պապևստինի Հռոմայեցի կառավարիչը Պիղատոս, Հրեայ ժողովուրդին պնդումնե-
լուն վրայ երբ ամբաստանեալ Յիսուսը կը
դատէր, իմանալով թէ Քրիստոս աշխարհ
եկած էր ճշմարտութեան համար վկայելու՝
հարց տուած էր- «Ի՞նչ է ճշմարտութիւնը»
ուրիշ ան շէր սպոսած բեկու Յիսուսի պատասխանը ու շարունակած էր դատաւարու
թիւնը:

Պիղատոսի հարցումը հեռու էր արհա-
մարհանքի արտասայտութիւն ըլլալէ: Անոր
բաղդած աշխարհային կեանքին մէջ բան մը
կը պահէր: Քրիստոսի հետ դէմ յանդիման
զալով, այդ բանին յայտնութիւնը տեսաւ
ան, բայց քաջութիւնը չունեցաւ գոյն րս-
տանալու:

Պիղատոսի համար հարկ էր «ճշմարտու-
թիւնը ծախած ստանել» (Առակ. ԻԳ 23) - այլ
իտքով, եթէ ան թիկունք կանգնէր Յիսու-
սի, իր աշխարհային կեանքին մէջ ունեցած
պարտպութիւնը լեցուցած պիտի ըլլար Քը-
րիստոսով եւ սպահնօրհմով՝ գլտապահած ա-
պուրայ ժըր:

Դարեբրու ընթացքին, մտաորական ան-
հատը տեսապէս փնտրած է ճշմարտութիւնը
եւ ջանացած է բացատրել գոյն: Ճշմարտու-
թիւն ըսելով կը հասկնանք ծածկուած բա-
նեբուն երեւան գալը, զաղտնիքներուն
յայտնութիւնը: Այլ խօսքով, ճշմարտու-
թիւն է այն՝ ինչ որ իրականութեան համա-
պատասխան է:

Պիւթակորա թիւերու մէջ որոնած էր
ճշմարտութեանց ակզբանքը, ան կը հաւա-
տար որ թիւերու մէջ քողարկուած է իրա-

կոնութիւնը: Պիղատոսի համար ճշմարտու-
թիւնը կը կայանար աշխարհի ըմբռնմի
ճշգրիտ զաղափարին արտասայտութեան
մէջ: Քանզ ճշմարտութիւնը կը բացատրէր
ստարկայի մը մասին մեր ունեցած դազա-
վարին կամ ծանօթութեանց փորձառու-
թեամբ: Իսկ, հին կտակարանեան իմա-
տուններ ճշմարտութիւն ըսելով կը հասկը-
նային իմաստութիւն, ողջմտութիւն եւ բար-
ձր մշակոյթ:

Քրիստոնէութիւնը ճշմարտութիւնը կը
տեսնէ Քրիստոսի մարդեղութեան եղեբու-
թեան մէջ: Աշխարհի մէջ Աստուծոյ յայտ-
նութեամբ, ճշմարտութիւնը ազդող իրա-
կանութիւն զարձաւ: Ան որ կ'ընդունի Քը-
րիստոս, ընդունած կ'ըլլայ անդրազոյն եւ
վերջնական ճշմարտութիւնը:

«Ես եմ ճշմարտութիւնը» պատգամած էր
Յիսուս, քանի որ Ինքն էր հոգեկան եւ իմա-
ցական այն լույսը, որուն միջոցաւ միտքն
կ'արող ենք ըմբռնել ու հասկնալ կեանքի ի-
մասը եւ տեղեբքի զաղտնիքները: Աստ-
ւածային իմանալի լոյսին շնորհիւ կրնանք
թափանցել տեսանելի աշխարհներու իրա-
կանութեանց եւ խորհուրդներու յայտնու-
թեանց:

Յիսուս կ'ըսէր. «Որ անէ զճշմարտու-
թիւն քալ առ լոյսն»: Այն անձ որ լոյսի
մէջ կը բնակի, հրաժարած կ'ըլլայ իսաւ-
րէն: Ան կ'ողջուի բանականութեան ճշը-
մարիտ լոյսով: Ժան-ժազ Ռուսոյի վկայու-
թեամբ, «ճշմարտութիւնը բանականութեան
աշքն է, առանց անոր մարդ կոյր է»: մըը-
մարտութիւնը Քրիստոսէ ծագած լոյսն է:

որ երջանկութիւն եւ ուրախութիւն կու տայ մեր Հողիին:

Ճշմարտութիւնը ոչ մըն է որ մեզ կ'ազատագրէ մեր մեղքերէն ու մոլութիւններէն: Ան Հիմնովին կը փորձէ մեր մտածելակերպը, կենցաղը եւ կեանքի հանդէպ մեր կեցուածքը: Ճշմարտութիւնը կ'ազնուակաշնացնէ մեր հոգին ու կը սրբացնէ մեզ: Մեր անձերուն փրկութիւնը կ'իրագործուի ճշմարտութեան շնորհիւ. «Աստուած կ'ուզէ որ բոլոր մարդիկ փրկուին ու ճշմարտութիւնը ճանչնան» կ'ըսէ Պօղոս (Ա. Տիմ. Բ 4):

Քրիստոսէ առաջ շատեր խօսած էին ճշմարտութեան մասին, սակայն անոնցմէ ունէ մէկը չէր մարմնաւորած ճշմարտութիւնը: Աստուած իր Միածին Որդին աշխարհ զրկեց որ ճշմարտութիւնը ցոյց տայ մարդկութեան:

Մեծ խորհողներ ուսուցած էին բարոյական ճշմարտութեան մասին, իսկ Յիսուսի ուսուցները թէեւ բարոյակնուութեան լըրումը եղան, բայց աւելին՝ իրմով հաստատուեցաւ բարոյական կատարելութեան իրողութիւնը: Յիսուս մեզ եւս կը հրաւիրէ վկայելու սոյն ճշմարտութեան երբ կ'ըսէ. «Յիէ դուք իմ խօսքիս մէջ կենաք ճշմարտապէս, իմ աշակերտներս պիտի ըլլաք, եւ ճշմարտութիւնը պիտի դեսնաք, եւ այն ճշմարտութիւնը ձեզ պիտի ազատէ» (Յովհ. Ը 31-32):

Ճշմարտութիւնը Աւետարանին անգին մարգարիտն է որ գիտակից ջրիստոնեան կ'ըրձայ ունենալ իր կեանքին ամբողջական ուժովը: Պօղոս Առաքեալ, Փիլիպպեցիներուն դրած թուղթին մէջ կը խոստովանի թէ ինք որքան բան գրած էր ճշմարտութիւնը դիտնալու համար: Ս. Օգոստինոս երկար տարիներու փնտրումէն ետք, ճշմարտութիւնը դտած էր փորձառութեամբ եւ խրատած. «Ճշմարտութիւնը դուրս մի՛ փնտռէք, այլ ձեր մէջը, որովհետեւ ճշմարտութիւնը մարդու ներսն է եւ անոր հոգիին մէջ կը բնակի»: Ուստի, երբ մեր հոգին Աստուծոյ բնակարան դարձնենք, ճշմարտութիւնը գտած կ'ըլլանք:

Միայն ճշմարտութիւնը դտնել բաւական չէ, հարկ է նաեւ պահպանել զայն:

Կը պտտմուի թէ արձանագործ մը ուզած է ճշմարտութիւնը արտայայտել կնոջ արձանի մը կերպարանքով: Ան կը քաշուի իր աշխատանոցին մէջ եւ հակառակ ցուրտ օդին անընդհատ կ'աշխատի ճշմարտութիւնը նիւթին մէջէն ցոլացնելու գաղափարը իրագործելու համար: Արուեստագէտը տըքնաջան աշխատանքէ ետք կ'աւարտէ արձանը ու կը յաջողի մարմնացնել ճշմարտութիւնը: Նորակերտ թաց կաւէ արձանը ենթակայ էր ճեղքուելու: Արձանը սոյն վըտանկէն պահպանելու մտահոգութեամբ, արձանագործը կը մերկանայ իր հաղուստներէն ու կը ծածկէ զայն՝ տաք պահելու համար: Յաջորդ օր, արձանագործին բարեկամները կը քողագործեն արձանը ու կը սքանչանան անոր արտայայտիչ ճշմարտութեան գեղեցկութեան: Երբ զայն կերտողին կը մօտենան շնորհաւորութեան համար, ցուրտէն սառած կը գտնեն անոր մարմինը: Արձանագործը ցրտամահ եղած էր իր մտքին յղացած «ճշմարտութիւն»ը պահպանելու համար:

Այն անձը որ ճշմարտութիւնը իր կեանքի սկզբունքը կը դարձնէ ու ճշմարտութեամբ կը գործէ, հակամէտ է թշնամութեան եւ հալածանքի: Նախապաշարեալ միտքեր որոնք խաւարի մէջ կը դործեն, կը հարածեն ճշմարտութիւնը՝ որպէսզի իրենց մութ գործերը երեւան չելլեն: Անոնք ճշմարտութեան լոյսը կը յաջողին ժամանակաւոր կերպով խտրիանել, բայց ի վերջոյ ճշմարտութիւնը կը յաղթանակէ մամուսակին միջոցով: Այս ուղղութեամբ որքան ճշդ են Պօղոսի խօսքերը երբ կ'ըսէ, թէ «ճշմարտութեան դէմ բան մը չէք կրնար ընել, հապա ճշմարտութեան համար» (Բ Կորնթ. ԺԳ 8):

Քրիստոս ճշմարտութեան սիրոյն հալածուեցաւ խաւար հողիներու կողմէ: Ան առանձինն պաշտպանեց ճշմարտութիւնը եւ ապրեցաւ միայն ճշմարտութեան համար: Ան զիտէր որ ժամանակը պիտի դար, երբ

ճշմարտութեան համար խաշը պիտի հանուէր Իր երկրաւոր կեանքի վախճանին: Ան Աստուծոյ ազօթեց եւ ըսաւ. «Ո՛վ Հայր, սրբէ զանոնք Քու ճշմարտութիւնոյդ, քանզի ըսու խօսքդ ճշմարտութիւն է ... անոնց համար ես իմ անձս կը սրբեմ, որպէսզի իրենք ալ ճշմարտութեամբ սրբացած ըլլան» (Յովհ. Ժէ 17-18):

Քրիստոս իբրեւ ճշմարտութեան ուսուցիչ ճանչցուած էր բոլորէն: Նոյնիսկ զայն հալածողներ կը խոստովանէին թէ «Անիկա ճշմարիտ վարդապետ մըն էր, Աստուծոյ ճամբան ճշմարտութեամբ կը սորվեցնէր, մարդու մը հող չէր ըներ, քանզի մարդոց կրեակաշտութիւն չէր ըներ» (Մատթ. ԻԲ 16): ● Քրիստոս ճշմարտութեամբ դործեց, ճշմարտութիւն վարդապետեց, եւ ասանաժախին իմանալի լոյսով պատեց մարդոց հոգիները:

Ներկայիս, որքան սակաւ կ'երեւի թիւր

այն քրիստոնէաներուն, որոնք հետամուտ են նմանելու Քրիստոսի եւ մարմնաւորելու ճշմարտութիւնը: Գժուճ հաշիւներ, անձնական շահեր պատճառ կը դառնան մեզի որ տեսնելով հանդերձ ճշմարտութիւնը, զայն անտեսենք Պիղատոսի նման: Պիղատոս յախցաւ ճշմարտութեան կողքին դիրքաւորուելու Կեսարիոսի թիւերը գինք ամբաստանեց ճշմարտութիւնը ոտնակոխած ըլլալուն համար: Ժամանակը երեւան կը հանէ մեր շար մտածողութիւնները եւ խաւար գործերը: Պիղատոսի նման ճշմարտութիւնը անտեսելով՝ շմերժենք զԱստուած. ընդհակառակը, մեր բարիքին եւ յաջողութեանց համար ըզձանք ճշմարտութիւնը եւ խոր համոզումով Սաղմոսերգուն հետ աղօթենք. «Առաքեա՛, Տէ՛ր, գլոյս քս եւ զօ՛րջմարտութիւն քո, զի առաջնորդեացեն ինձ, եւ հանցեն զիս ի լեռան սուրբ եւ ի յարկս քո» (Սաղմ. ԽԹ 3):

ԲԱՏԳԻՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԱՆ

Վ Ա Թ Ս Ո Ւ Ն Ի Ս Ե Մ Ի Ն

Վաթսունի սեմին՝ կեցած եմ արդէն,
Գլուխս պսակուած արծաթովն աշնան,
Հոգիէս կ'անցնի ասեղ առ ասեղ,
Մըսուք մ'անսովոր,
Իբրեւ նախերգանք մօտեցող ձրմբան:

Թըռչունի թեւով թրոսն ու գացին,
Օրերն իմ ազուար,
Հովերը առին պըտուզներս ամէն,
Թարմ ու հոտառատ,
Որոնցմով այնքան հարուստ էր այգիս,
Դեռ անցեալ ամառ:

Մութերուն ինկան ըզձանձներս կրակ,
Ուտիչն օրերուն կերաւ նրբահիւս,
Հաւատֆիս ասուին:
Հագիւ կը յիշեմ պարմանն ազարծի,
Որ երազներուս դուռնէն ոսկեսար,
Տակաւին երէկ կը յընձանէր աշխարհ:

Բարի էր սիրտըս,
Ու բաշխեցի գայն, հեռու եւ մօտիկ
Մարդերուն բոլոր,
Չեմ ցաւիք բնաւ տուածիս համար,
Հոգին բաշխուելով կը հարստանայ:

Ցաւ կայ հոգւոյս մէջ, բարակ ու փըխրուն,
Որ վաթսունէն վերջ,
Խուլ որոտում է մեր ականջն ի վար,
Երբեմն կասպար,
Մեր ոսկորներուն, սըրտի պատնէշին:
Վիշտերը անգամ այլեւս չունին,
Խըռովֆն իրենց հին:

Երևուած է գինին,
 Բաժակներու խոր կը մընայ մրուր,
 Սիրտս նըման է քերթողի սարդին,
 Որ ինքզինք կ'ուտէ գերեզման չիջած:
 Ու կը պատրաստուիմ մեկնիլ աշխարհէն,
 Կարօտը որուն չայրեց գիս բընա:

Եւ թարթիչներէս կը կաթի հիմա,
 Երազ ու թրթիռ, շուքերուն մահուան,
 Ծառէն վար թափող սատղերու նըման,
 Եւ ձեռք մը գազտնի լարը կ'արձակէ
 Մեծ վարագոյրին:

ԵՂԻՎԱՐԿ

Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

1

Եղերովը սահմանն ըլլար, հուսկ սահմանն իմ աշխարհին,
Փութկու վանքը դռուը ըլլար՝ առաջնորդող երկինքին,
Ես մեծնայի գիւղի գաւակ՝ պարզ ու բարի, մըտերիմ
Կալին-կութին, հօտ-արօտին, ծառին, արտին ու ցանքին:

2

Ի՞նչ շահեցայ ես բարձունքը մագըլցելու տաժանէն,
Ա՛խ, կատարը այնպէ՛ս աղուոր ու լուսաւոր կը թըւէր,
Արշալոյսի շողերուն տակ, այնպէս թովիչ էր հրաւերն,
Կարծես թեւեր ալ ունէի, տըրուած ինծի Պատրանէն:

3

Ի՞նչ շահեցայ բարձունքն ի վեր մագըլցելու մարմաջէն,
Ահա Օրը կ'իբրկնանայ՝ հազիւ հասած եմ լանջին,
Բարձրէն դեռ մերթ թովիչ ձայներ կը հասնին իմ ականջին,
Բայց ոչ կըրնամ ա՛լ բարձրանալ, ոչ վար իջնել այս լանջէն:

4

Ի՞նչ շահեցայ ես գիրքերէն ու միտքերէն խորախոր,—
Տիեզերքը սահման ունի՞, անսահման է հունն անոր,
Ժամանակը ըսկիզբ ունի՞, վախճան ունի՞ միթէ ան,—
Ուրկէ սկսայ՝ հոն եմ նորէն.— Ոչ մօտ է վերջն ու Սահման:

5

Ամեն մարդու կեանքը արդէն՝ ցաւի բաժակ է յորդուն,
Ոմանք անձուն, ոմանք անտուն, եւ ամէնքը անխրնդուն.
Ո՞վ է բերեք-նետեր ըզմեզ այս Ափերին, անայլայլ
Լրքեր է մեզ ու հեռացեր որ յօշոտենք մենք իրար:

6

Ամեն եկող կը բերէ հետն իր Միջոցն ու ժամանակն,
Անհատէն դուրս՝ անոնք չունին իմաստ, արժէք, նըպատակ.
Ամեն մեկնող կը տանի հետն իր ժամանակն ու Միջոցն.—
Վերջին հաշուով մէկն երկու մեթր է, իսկ միւսը՝ մի ակնարկ:

7

Ետ կը նայիմ հիմա ես, ուրկէ՞ սկսայ, ո՛ւր հասայ,
Ինչքա՞ն երագ ու մուրագ, ինչքա՞ն վիշտ ու վէրք տեսայ.
Կեանք, Հազարան դու բըլբուլ, ափսոս որ ա՛լ պիտ' մեկնիս,
Ա՛խ, ով հասնի այս կայանն, պիտ' նայի ետ, ափսոսայ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԳՐԱԿԱՆ

ԱՆՏԻՊ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ Ն Ա Յ Ա Պ Ե Տ Ռ ՈՒ Ս Ի Ն Ե Ա Ն Ի

ԼԱՄԱՌԹԻՆԻ ՆԵՐԳԱՇՆԱԿՈՒԹԻՒՆԻՔ ԵՒ ՄՏԱԾՈՒԹԻՒՆԻՔ

ԶՄԱՐԴՈՑ ԱՌ ԼՕՌՑ ՊԱՅՈՒՆ

Ոգի՛ դադտահետ, որոյ դեռ յաշխարհ չէ ծանօթ անուն,
Ո՛ մահկանացու, կամ գինչ եւ իցես, այս կամ զուարթուն,
Ո՛ վ ոգիդ Պայուրն, ոգի՛ գիշախանց եւ կամ բարբուռն,
սիրելի են ինձ տաղք քո մրրկեալք որոտահնչիւն,
որպէս սիրելիք շանթից շառաչիւն, փոթորկաց շչիւն,
երբ միախառնեալք՝ մրրիկ ահազին ըստ ուղիւից գեղուն,
աղջամուղջք քեզ բոյն, իսկ սարսափ համբուն՝ քեզ ի տէրութիւն:
Քո՛ պէս եւ արծիւ՝ պարեխիցըն պետ՝ ի հարթ ի վայրաց
փախչի, չկամի, ըստ քոյոց բարուց, բայց դժուարս լերանց
դսպիտակացեալսն ի ձմերանէ, եւ զշանթահարեալս.
Նաեւ զծովսփունս, յոր բեկորք լուղին ցախջախեալ նաւաց
կամ զսեւորակն դաշտի լայնութիւն, շեղջ փուտ գիտականց.
այն ինչ թռչնիկ զիւրոց մնչեալ զաղէտից,
բոյն կերտէ իւր՝ առ գետտափամբ ծաղկալից,
նա ի բարձրաբերձ յԱթոսեան գլխոյն ի ստոբ սրացեալ
յանդնդոց վերայ զիւր բոյն առ կողիւք լերանց առկախեալ,
անդ կայ անընկեր, մօտ կիսակենդան մարմնոց յօշեցեալ,
յորոց սեւորակ կաթեն շիթք արեան ի ժայռիցըն ի վայր,
եւ յորք՝ լ ի կառաչ որսոցն ի մագիլս՝ գտեալ սրտի գիւր,
օրեալ ի մրրիկէ՝ զանոյշ քնով գայ ուրախ եւ անուրբ:

Եւ դու, Պայուրն, օդաճախրող հուղկահարիդ համատիպ,
թառաչք թախիծք յուսակտուրք՝ են քեզ յաւաչ դայլայլիկ.
քեզ ի գրօսանս գրես զչարիս, մարդիկ են քեզ միշտ ի զոհ,
եւ ակն քո գերթ սատանին՝ խոր անդնդոյն է չափող.
եւ քո հոգի յայն ընկլուզեալ, հեռի ի քէն Աստուած ու օր,
յուսկն ետուր՝ ապագայից՝ հրաժեշտ յաւերժ կամակոր.
արդ իբր զնա գահ պետութեան քեզ կառուցեալ ի մըթան,
անյաղթ ոգի քո պոռոտայ տաղերգութեամբք գուժաբան՝
ձաղէ, եւ քո ձայն գեղգեղեալ երգ եւ նուազ տարտաբան,
տաղես ներբող, փառաւորել զվիհըն գտակ չարութեան:
Բայց զի՞նչ քեզ չահ, մըցիլ ընդդէմ ճակատագրիդ նախակարգ,

եւ զի՞ զօրէ առ բաշխ բաղդին՝ նեղ հորիզոն չըջափակ,
մի՛ ըզքո գաշս, մի՛ եւ զմիտս իսկ՝ հեռի ամեր տարապարտ.
ամենայն ինչ անդըր քան զայն փախնու, ջնջի, շիջանի,
յայսքան ի վայր կոպարափակ շնորհեալ է Տէր քեզ տեղի:

Իսկ թէ որպէ՞ս, եւ առ իմէ՞ս ո՞ր գիտիցէ. արարիչն
հրգօր ձեռացն եհան թափեաց մարդ ու զլրութիւն աշխարհին.
զի՞մրդ ի մեր ցանեաց ի դաշտս փոշի. կամ զամպ եւ զլոյս
ի՞ւ սևրմանեաց ի մէջ օդոց. ինքն գիտէ. շատ է այս:
Քանզի նորա են տիեզերք. իսկ մեր այս օրս է միայն,
եւ զի մարդ եմք, եւ ժպրհիմք գիտուն լինիլ յամենայն,
այս մեր յոճիր գրի անջինջ, զի մեր քնու թեան այս է բան
անգիտանալ, եւ ծառայիլ: Ո՞վ Պայուրն, խիստ է այս բան,
շատ ի յաւուրց հեռէ եւ ես զիրացդ էի երկուական.
այլ զի՞ իցէ ի ճշմարտէն բնդ կրունկն դառնալ ապարան,
համայն պատիւդ առ Աստուծոյ է, զի նորա ես գործած,
զի ծանիցես եւ պաշտեսցես զքո գիտութիւն գերազանց.
եւ ի կարգի տիեզերաց խուն շամանդաղ շաղփաղփուն,
զքո ազատ արկցես զկամս ընդ խորհրդովք գերաբուն,
իմաստութեան նորա ծանօթ լինել եւ տալ նմա փառս
լոկ գոյութեամբդ. ա՛յս է ահա, սոյն քո վիճակ համարուն:
Հապա՞ հեռի ի քէն բողոք. նա՛ խոնարհեաց մո՛ւտ ընդ լուծ
զոր խորտակեալ զայր քեզ ի միտ. է՛ջ ի դասէ աստուածոց,
յո ժպրհեցար վերամբառնալ. զի ամենայն է բարի,
եւ ամենայն է գեղեցիկ յիւրում կարգի եւ կայի.
զի առ որով ի յանգոյից զանհունս համբուն ամ ի գոյս,
չնչին կայտառ արժէ զաշխարհս, ամենայն է միոյն գործ:

Բայց դու ասես թէ այս օրէնք հակառակ կայ քում կէտի,
եւ առ քո աշս համարի այդ իբրեւ ցրնորք անտեղի.
հաղբ քեզ թուի, յոր միտ մարդոյ յամենայն քայլ սայթաքի.
խոստովան լեր Պայուրն, մի՛ զայդ մի՛ առնուցուս ի քրնիին.
նա՛ եւ իմ բան իբրեւ զքոյդ ի մէզ ի մութն եղեալ ի ճոխ,
քեզ ի պարզել զանմեկնելիս որ յաշխարհի՛ չեմ կարող:
Այն որ արար դտիեղերս՝ նա քեզ զորպէ՞սն ասացէ.
այլ եղո՛ւկ զիս, քանի չափեմ զանդունդ գիտել ցորչափ է,
այնչափ մատնիմ ի խոր կորուստ (ի ջինջ լոյս զիս ո՞ր հանցէ):
Աստ ի ստորինս ցաւք զցաւոց կալեալ գնան միմեանց հետ,
օր բնդ աւուր փոխանակեալ, վիշտք բնդ վշտաց դառնաղէտ:
Չափեալ բնութեամբ, անչափ ի յիղձ, մարդս ի գահէն տէրունեան
արտասահման, գլիշատակ պահէ զնախնուոյն փափկութեան,
թերեւս իցէ անժառանգել ի վաղեմի յիւր փառաց.
զի զկորուսեալն երանութիւն պահէ ի յուչ անմոռաց.
գուցէ ըզձից իւր խորք անհուն գուշակ նմա ի հեռուս՝
տան իմանալ զհանդերձեալ վիճակին իւր դաւադոյթ,
թէ անկատար եւ թէ անկած, խորք խորհրդոց է մեծաց,
մարդ ի բանտի զգայութեանց յերկրի մատնեալ յապանաց,
գերեալ զիւր սիրտ գիտէ ի բնէ յազատութիւն արարած.

եղո՛ւկ նմա, երանատենչ՝ կամի կշռել զտիեզերս,
 աչք կարճատես: Սիրել կամի ի սէր յաւերժ, այլ որպէ՛ս,
 սիրելին իւր է դիւրարեկ եւ ցնդելի հողոյ պէս:
 Մարդ ամենայն է համատիպ արտաքսիտյն յադենայ,
 այն ինչ վարեաց զնա հաստիչն ի փափկութեանցն եղեմայ,
 չարատես աչք ի չափ առեալ, գրէզ աղէտիցն զկոպար,
 արտօսր ի յայս առ արգելեալ դրօքն զյարկ իւր արար:
 Յաստուածայնում ի բնակութեանն հեռաստանէ լուսու ձայն,
 զներդաշնակ հառաչանացն՝ որ զսիրոյն յաւիտեան,
 դերգ երջանկաց, զհրեշտակաց ներքողանի որբերգեան,
 որ յկատուծոյ հանգուցեալ ծոց՝ գովեստ նմա միշտ կարդան.
 Բանի ապա քեցեալ յերկնից յաշխատայոյր ի ճգունս
 ակն դարձոյց ահարեկեալ զահապիժէ յիւր աղունս:

Վա՛յ է նմա որ ի խորոց տարագրութեանս այս վայրաց,
 զանու շաճայն լըսէ նուազ զիւր անրջեալ աշխարհաց.
 մինչ զկարծեալն զայն օշարակ մտացածին ճաշակէ,
 իւր բնութիւն հեռի յէից՝ յանգոյ ցընորս ճարակէ-
 թալի խոյանայ ի զոգ տեսլեանց ի կարելեաց բաշտանս,
 էջն են անձուկք ընդ սահմանս, իսկ կարելիքն յանասմանս.
 ոգի տարփմամբն ինքնակերտէ անդ իւր ի յարկ ըստ կամի,
 սուտի առնուլ խօկայ յաւէտ՝ հանճար եւ սէր կենդանի-
 յովկիանոս գեղեցկութեանց՝ եւ ի լուսոյ յանհատ վայր
 մարդ ծարաւեալ միշտ գովանայ իբր ի յարդիւր անսպառ-
 եւ յայսգունակ ցնորից խոկմունս միշտ ինքնախաբ զակատեսու
 ոչ եւս ապա իցէ հնար անձին յարթունս ծանօթ կալ:

Հա՛պա ահա՛, ա՛յս քո բաժին. այս է եւ ինձ վիճակած.
 արբի եւ ես իբրեւ դեբզ զառ ի թունիցն խառնած,
 նաեւ իմ աչք իբրեւ գթոյդ, ոչ տեսանեն թէ՛կ'ւ բաց.
 ինձ ի զուր ել այց եւ խնդիրս զտիեզերացն անուանէ,
 սոռ ամենայն բնութիւն հարցի զնորս պատճառն ի բնէ,
 եւ ամենայն արարածոց, զի՞նչ գիտիցին զվախճանէն.
 ի խորատակա անդնդասոյզ իմ միտք խոկան ի զնին,
 ի հիւլէից ցարեւ ելեալ եյս խնդրէի իմ բանին,
 յառաջեցի ընդ դարս ամէն մինչեւ ի սկիզբն աշխարհին,
 էր զի զծով անհուն հատեալ գետնոց մատեաց հարց 'ի ի փորձ,
 բայց տիեզերք առ այր հպարտ մատեան ինչ են փակ եւ գոց,
 մերթ կամեցեալ զուշակ լինել տիեզերաց անկենդան,
 հոգևով փախուստ իմ տազնապաւ ի գիրկս առեալ ի բնութեան,
 կարծես առի իմանալ ինչ յայնր ի լեզուէն համբ-անբան:
 Ուշադիւր լեալ օրինացն այն՝ որ տայ զերկնիցըն շրջան,
 աչացս ուղղիչ յայն լուսատարր դաշտին էր խելք նիւթոնեան,
 ըզպետութեանց խորտակելոց զաճիւնոյն միտք իմ խոկան.
 անդ էր Հովովմայ զիմ տեսանել զվայրէջս յիւր սուրբ դամբարան,
 եւ զարբաղնեալ ոգւոց ցուրտ կայս խոռովել յիւրեանց հանգստեան,
 յափ կշռեցի զփոշի մատնոց զքաջազանցն համօրէն,
 ամբարտաւան հարցի հողոյն. Ո՞ւր անմահ կեանքն յոր աստէն

մահկանացուքս ամենեքեան տենչիւ մեծաւ փառաքին :
 Զի՞նչ ես ասեմ՝ ակնկառոյց լեալ առ մահճօք հիւանդին,
 ի գիւտ նորա հայէի ես ի նորա աչս մթադին .
 յայս ի կատարս թղպայորդեայս անցնդելի աղջ միգաւ,
 յայս ի կոհակս ակօսահերձս յարախոռով մրրկաւ,
 խիզախէի կոչել ի մարտ զամէն տարերս վոհմակաւ .
 եւ նմանեալ Սիրիլլային այն ինչ յաշտոյժսն մոլէր,
 համարեցան գէից բնութիւն հիանալի զայս թատեր
 թողուլ զանձնէ իբրեւ վիժած զպատգամաց ինչ բաներ :
 Ինձ սիրելի խորամխիլ ի մշտապատ ի մըթար,
 այլ ի նանիր յանդորրութեանն, եւ ի գայրուկս վայրապար
 խնդրել է՛ր ինձ զմեծ խորհուրդ, այլ հասանել չէ՛ր հնար :
 Յամէն տեղոջ զԱստուած տեսի, բայց թէ՛ զի՛նչ է՛ չիմացայ :
 տեսի զբարին, տեսի զչար, ո՛չ խտրոցաւ զատեալ կայ,
 այլ ինքնաբեր եւ յանխորհուրդս դերթ բաղդովի ամացեալ,
 չարն անդանօր տեղակալեալ ուր էր բարւոյն պատշաճ կալ,
 ո՛չ ատիկեալ հասու լինել ժպրհեցայ ի լուտանս,
 ձայն բարբառոյն բաղխեալ ի յարկս ի կարծանիւթս եթերեանս,
 փշրեալ ցնդէր, ո՛չ ժամանեալ ընդ բաղդին գալ ի մրցանս :
 Եւ եղեւ օր, զի սուպեալ իմ յաղէտս անձին ի դժար,
 թախանձեցի յոյժ հառչմամբ եւ արտասուօք զերկնիցն հայր,
 եւ ի բարձանց ի ծոց իմ էջ նշոյլ լուսոյ մթնալած,
 բուռն արար ինձ օրհնել զոր ինչ այժմ իսկ էի անիծած .
 իսկ ես հլու լեալ անպայթար՝ շնչոյն որ յիս գայր ազդէր,
 եկեալ առնոյր միտ գովեստի զիմ զկիթառ նուազել :

«Փառք քեզ Տէ՛ր, այժմ եւ յաւէտ բա՛ն անվախման,
 կամք գերաբուն,
 անսահման չեմ անծանօթ ներկայութեանդ, եւ լոյսն այգուն
 է քարոզ քո հուրեանդ : Արարչագործ շունչդ յիս իջեալ
 յոչընչէ՛ տեսնող առաջի յէից եմ ես կարգ երեւեալ :
 Ըգֆո ձայն, չեւ լեալ ծանօթ իմոյ անձին, վաղ ծանուցեալ,
 քառուցեալ հասի առ քեզ կալ առ ի քո դուռս, Ա՛մենակալ :
 Ահա՛ ես . այլ ո՞ք արդեօք, փռչի թեթեւ հեշտ յոչ ցնդեալ
 քանի՞օն անհուն խտրոց, ո՞ չափեսցէ գոր ի մեր մէջ .
 ես ի քեզ ունիմ զիմ շունչ վաղանցական ցաւուրցս ի վերջ :
 Յանգէտս ինձ ըստ քո հանոյս ձեռակերտեալ զիս յաշխարհի,
 զի՞նչ պարտիք էր քո առ իս չեւ փչեալ յիս շունչ կեցողանի :
 Ո՛չ յառաջ եւ ո՛չ յետոյ . փա՛ռք գերագոյն քո խորհրդոյն,
 որ արար զամէն յիւրմէ, այլոց պարտ գոյ չէ՛ ինչ մարթուն :
 Խրախացի՛ր ճարտարապետ ընդ ձեռակերտս քո հանճարոյն,
 որոյ ես առ ի լրումն անեղծ կարգին կամ հաստատուն :
 Հրամա՛ն տուր, դի՛ր եւ կարգեա՛, եւ ի ժամու եւ ի տեղուք,
 ուս՛ ինձ առ ի քո փառս քանի՞օ աւուրք եւ ո՞ւր իմ տուն,
 յայնժամ զիմ գոյս անբողոք ոչ գոք հարցեալ կարգ զիւր կալցէ,
 ինքնաշարժ, լոխկ մնջիկ որպէս գգունդս յոսկւոյ ջընջէ,
 որ յանչափ թափուր ի վայրս գիտ հետոցըդ գամ սիրով,
 առաջնորդ գեովանիդ կալեալ իւրեանց միշտ անվրդով :

Եւ ես իսկ իբր զնոսա եկից ցոր վայր աջ քո ածցէ,
 քէ եւ լոյս զգն հեղձուցէ, կամ յամպոց մէջ մահ ինձ հասցէ:
 Թէ յընտիր ես քեզ գայցեմ լուսաւորել զմութիւն աշխարհաց,
 ցոյացեալ, գոր յիս հեղեղ հրափայլ լուսոյ կայ ամբարած,
 սրացայց, շուրջ ունելով ի հանանչեղ արբանեկաց,
 միաբայլ անցեալ զնացից յերկնիցն ի դաշտ համատարած:
 Թէ ի բաց զիս տարագիր հանցես հեռի ի քո զիմաց,
 իբր զհող անարգ մատնեալ յոչընչից եզր վաղամտաց,
 կամ որպէս նուրբ շամանդաղ ի խուն հողմոյ աստ անդ բերած,
 զոհացեալ զիմ վիճակէս, զի ամենայնն է քո գործած,
 երթամ ես, երթամ ընդ բնաւ, յինէն քեզ տալ շուք յարգանաց.
 Եւ հանգէտ սիրով վարեալ ի կատարումն քո օրհնաց,
 սինչ յեզերս ոչնչութեան մըմնջեցից. Փա՛նք քեզ, Աստուած:

Մի՛ յայդչափ, մի՛ եւ ի խոր, ո՛ր խօյ ծնունդդդ հողոյ,
 այժմու վիճակս իբր առեղծուած, վախճանս հանգէտ խորհրդոյ,
 նման եմ, Տէ՛ր, զհիշբայնոյ լուսացայտիչն այն զնդոյ,
 որ ի մթնակ յաղուոյ կայեալ իւր ուղեցոյց սուրբ գաջ քո,
 է մի դիմաց ցոյացուցեալ զշառաւիղս լուսոյ,
 իսկ ի միւսմէ պարապատեալ մութ ստուերօքն է մահու:
 Մարդս է չուառ կէտ միութեան դիմամարտիցն անհնից
 գոր կարողն աջ Աստուծոյ միացայց, յանգաւորեալ ի մի գիծ:
 Թէ էր ինձ այլ վիճակ տուեալ, թերեւ էի՝ դոյզն ինչ լաւ,
 եթէ էի... այլ այժմ կամ, որպէս եւ Տէր կամեցաւ,
 եւ յանտեսից երկրպագեմ աստուածականդ պատմառի.
 փա՛նք արարչիդ, գոր արարեր՝ լաւ է բնան եւ բարի:
 Այլ դառնացեալ ծանրաբեռանց իմ շղթայիցս երկաթի.
 դիմամըմնումն Գգեալ ածեն զիս ի վիրապ ոչընչի.
 ի մութ գիշեր ո՛հ խարխալիմ դաժանաբայլ ի յուղի,
 չեմ ինչ տեղեակ թէ ուստի գամ, կամ յո՞ այս ուս գիս տանի:
 Ի գուր յիշեմ զանցեալ զկեանս յորս էի ես պատանի,
 իբր ուղխաջուր պղտորահոս յակն իւր զնալ նեպեցի:
 Փա՛նք քեզ. վիճակ չարաբաստիկ զիս առ յընդեր ի ծննդեան,
 աջ քո հօր էառ զիս յինմն գերթ կենդանի ինչ մական,
 զթշուառութեան ետ ինձ ուտել պատառ ի քիրտն ՚ի կական,
 եւ պապեւոյս ի զովացումն տուաւ ինձ ջուր բարկութեան:
 Փա՛նք քեզ Աստուած կարդամ առ քեզ. իսկ դու հիգոյս ոչ լսես.
 հայիմ յերկիր ակնկառոյց լեալ ակնապիշ խառնատես.
 խնդրեմ յերկինս ո՞րք է այն օր, յորում արդար դու դատես,
 բարձեալ է այն տէր իմ Աստուած եւ այս իսկ է ինձ յաղէտս:
 Փա՛նք քեզ. յանցանս զանմեղութեամբն արկեալ քո սուրբ աջք
 [դիտեն.]

զէթ ընդ երկնաւ մի ոք լինէր յորոց ոչինչ յանցանեն.
 դու ես որ մեզ հիմներ գաւուրցս բազմադետեան զհիւսկէն.
 նորա հոգի էր ինձ հոգի, նա՛ ես՝ ի կեանս համօրէն:
 Իբր պտուղ ինչ տարածամ խակակթեալ յիւր ոստոյ՝
 տեսի զնա վաղ քան զիւր օրն կորգեալ բառնի զիմ ծոցոյ.
 ո՛հ, այս հարուած, գոր կամեցար ծանրաբեռնել յիմ վերայ.

յամբագնաց սիգաններ, խոցոտել զիս յանխընայ,
 ի հոգեսպառ ժամրն մահուն էր նկարեալ իմ բաժին,
 տեսի գայախար սիրոյ նորա որ ընդ մահուն կուռէին:
 Տեսի յաչկունսն աղօտալոյս զամպար կենցաղ մօտ ի վերջ,
 որ ետ ընդ ետ նուագանայր, մահուն հարեալ ի կեղերջ-
 բայց շունչ սիրոյ ազդէր ի մա գոզցես ոգի գորութեան,
 արե՛ւ, միւս եւս ինձ օր շնորհեա՛ աւէի գոր ամենայն:
 Որպէս յանցեալ ո՛ք դատապարտ ի բանտ արկեալ ի մթան,
 կենօք իջեալ ի խաւարչուտս՝ ուր մեռելոցն է կայան-
 առ վերջալոյս կացեալ ճրագով ի տեսանել գօր վերջին,
 եւ խոնարհեալ յայն ի զամպար հայի ի լոյս խաւարին-
 պինդ կամեցայ ունել զոգի մինչ գերթ շոգի մա ցնդի,
 եւ յետ վերջնոյ հայեցուածոյն ի գիւտ նորա նեպէի-
 Տէ՛ր իմ Աստուած, այս իմ քառաչք ի քոյդ իսկ ծոց սլանայ,
 իմ ընդ նմա յոյս համօրէն յայս աշխարհէս ուծանայ:
 Յուսահատեալ կամ արդ, քօ՛ղ ինձ, հայեռոյցի ես բանիւ,
 յանդգնեցայ, մեղայ, զղջա՛մ. փառք քեզ ո՛ր Տէր գերագնիւ-
 գոյուր ի հասել, գեղղմն ի շնչել, գոօք յայրիւ արարեր,
 ի նոյն մաւր գմարդ հաստեցեր անգարձ վնոով ի կրել:

Ես կատարող գոյայ բարուք բուն անողոք օրինին,
 անմեղկ բնութեանն յանգզայից հլու եկաց հրամանին,
 իսկ ես միայն ընդ հարկին լեալ ծանեայ գեեզ Աստուած իմ,
 սիրապատար քեզ նուիրեմ յաղիկամիս գկեանս իմ:
 Միայն հլու իմաստնաբար ես եմ քեզ Տէ՛ր բարերար,
 միայն ես եմ որ ախորժիմ ի սուրբ բանից քոց վնար,
 ինձ խնդութիւն հպատակիլ յամենայն ժամ յամեն վայր
 սուրբ օրինացն այլ եւ կարգին, գոր յիս կարգեալ Տէր արդար:
 Յիմ վիճակին երկրպագեմ իմաստութեանդ գերագոյն,
 սիրեմ զկամող քէ եւ իցեմ ի չարչարանս ցօր մահուն,
 փա՛ռք քեզ Աստուած, փառք քեզ, հա՛ր զիս, յոչինչ վարեա՛ զիմ
 [հաստուած,
 այլ ձայն լալեաց ո՛չ լուիցես, բայց քէ գայս. փա՛ռք քեզ Աստ-
 [ուած»:

*Այս ձայն նուագաց յերկնային կամար ելեալ ժամանեաց,
 փառս մատուցի երկնից արարչին, զայն ինձ նա շնորհեաց:
 Այլ լռեա՛ կիթա՛ռ, եւ դու՛ յոյր ի ձեռն է սիրտ դիւրագզաց,
 Պա՛յուրն, եւ արի՛, երգեա՛ դու նուագս իբր ուղիս յորձանաց.
 զհանճար մասց՝ լոյս ճշմարտութեան եղ ի մեզ Աստուած,
 բարձրացո՛ յերկինս զձայն քո ժպիրհ, երգիչ դիւրագզեաց.
 նոյն իսկ էն անբաւ արկցէ ի դժոխս զերգ քոց նուագաց.
 օ՛չ թէ քո ձայնիդ չող ինչ յերկնայնոյն ազդեալ ի բոցոյ,
 իջցէ ի դժոխս հարկանել ի ստուեր խաւար քո ողոյ,
 երանի՛ թէ քո սիրտ շարժեալ ի սուրբ աշխուժից թափոյ,
 մեղկեսցէ զքեզ լինել ի խնդիր քո յատուկ բարույ:
 Շառաւիղ լուսոյ իջեալ ի բարձանց ցրէ զխոր գիշեր,
 եւ ծաւալեսցես ի մեզ զոր ի քեզ լոյս պայծառ առեր.*

յանկա՛րձ քո քնար մեղկեալ յարտասուացո՛ւ ընդ ձեռքդ երգէր
 գերզս եղերականս՝ վշտաց քոց ցուցակս, եւ զողիդ շարժէր:
 Երանի՛ թէ՛ քո ի խոր անդնդոց մթին ստուերաց,
 թօթափեալ զթեւս անկելոյ դիմիդ է՛ր վերելակել:
 Եւ առ աիւ ուղղեալ շաւիղ լուսաւոր ի սիրտ խանդակաթ,
 է՛ր քեզ գտանել տեղի բնակութեան, ո՛ր չարեաց մակարթ:
 Ո՛չ բնաւ երբէք ձայն արձագանգաց վերնոյ խորանին,
 եւ ո՛չ ոսկենիւթ քնար զոր նոյն տէր ի լսել կամի,
 ո՛չ սրովբէական անմարմին դասուցն ախորժ մեղեդի,
 եւ ոչ որ այլ եւս իցեն գերազանց գեղգեղմունք ձայնի,
 տօնի երկնայնոց շլինեն պատճառք նման քո դարձի,
 քա՛ջ լեր, վստահեաց, ո՛վ անկեալ որդիդ աստուածեան զարմի,
 գրոջեա՛ր ի ճակատ անջինջ զկնիք վերին քո տոճմի.
 Եւ այր որ տեսցէ ի քեզ ծանիցէ գճեա նշույի
 երկնային լուսոյն անաղօտաբար որ ի քեզ փայլի:
 Ո՛վ արքայ երկնոց անմահ Հանդիսից, ծանօթ լէ՛ր անձին,
 ցերկրանս, զլուսանս թողցես ի բաժին որդւոց խաւարին.
 Պ՛ի՛ ինչ համարեբ գյարգանս ինկանուէր որ քեզ աստ ձօնեն,
 չիք փառաց մնալ, յոր վայր ո՛չ գոյ Հեռք առաքինութեան,
 ե՛կ մուտ ի քո կարգ, յառաջին փաղփիւնդ, ի դաս մաքրութեան,
 ուր անմեղ մանկտին փառաց եւ լուսոց՝ շնչովս աստուածեան,
 նոր ի կեանս եկեալ ըստ կամս Աստուծոյ Հրճուին եւ խայտան.
 զնոսա հաստիչն Աստուած կացոյց յերկրի, ի փառաբանել,
 եւ ի հաւատալ, եւ զիւրեանցն Աստուած՝ սէր անկեղծ սիրել:

Ա Ռ Ե Լ Վ Ի Ր Ա

Այո՛, մրմնջէ տակաւին Անիօ զքաղցրազոյն անուն Սինդեայ
 ի լուր ժայռիցն Թիպուրայ. Վօքլիւզ առ ընկալաւ զլաւրայն
 անուն տենչալի, եւ Փեռար զԵղիոնովրայն մրմնջեսցէ
 յաւերժ ի լուր հանդերձեալ դարուց:
 Երանի՛ր գեղեցկութեան որ պաշտի ի բանաստեղծէն:
 Երանի՛ր անուան զոր նայն յերգ էառ:
 Գու որ ի ծածուկ առնուս զպատիւ ի պաշտամանէ նորին,
 մարթ է, եւ կարես զու մեռանիլ, այլ նա թողու իւր սիրելւոյն
 պանմահ ինչ կեանս ի Հանդերձելումն, եւ տարփաւոր
 եւ սիրունի յոգւոյն ի թեւս ելանեն հանգունատիպ
 ի թուիչս՝ առ անմահութիւնն. օ՛չ թէ իմ թուիչ
 արագ եւ թեթեւ հարեալ ի մրրկէ, գոհութիւն Հողմոց
 քաղցրագունից, ժամանել կարէր ի նաւահանգիստ,
 եւ արեւք յաւէտ գեղանիք ծագէին յիմ գլուխ,
 եւ սիրունւոյն արտօսր ողորմ շարժեալ զբաղդ ի գորով
 հերքէր ի ճակատէս զմահուն ստուերս. թերեւս իշխեցից,
 (եւ զի՞ չիշխէ տարփածու ոք) հաւասարել զժպրհութիւն իմ
 սիրոյն որ աղղէ ինձ, եւ ի նախանձարեկ յերգս նուագաց
 Հուչակեալ զիմ մոլեգնութիւն, զմեր սիրոյն իսկ թողեց ինչ

յիշատակ. օրինակ իմն՝ ճանապարհորդ որ յանցսն իւր
ի կարճատեւ ոգի առնու պահ մի ընդ հովանեաւ հովտին.
սիրէ, եւ ցանկալի է նմա ի չուելն անտի քանդակել
զանուն իւր ի ծառն հիւրընկալ յորմէ ընկալաւ
զգովութիւն արորժ հովանւոյն:

Տեսանե՞ս արդեօք, որպէս փոփոխի ամենայն կամ
մեռանի ի բնութեանն. երկիր կորուսանէ զպտուղս
իւր, անտառք՝ զվայելչութիւն, եւ դետ զալիս իւր ի ծոց
յընդարձակատարր ծովուց. մարմանդ թառամի ի միում
եւ եթ շնչմանէ հողմոց. եւ կառք աշնան ի զառիվայր
տարւոյն հօտովի արդէն իսկ ի ձեռանէ մղեալ ձմերան.
եւ որպէս հսկայ զինեալ ի սուր անպարտելի՛ հասեալ ի վերայ
համայն գոյութեանց, դայ ժամանակն ընկերակից լեալ ընդ
Մահուն՝ յանխոնջ յիւր թռիչս նորոգել անդրէն ի խուսափելն
զայն տիեզեր չարժական. եւ հնձեալն ի նմանէ ի մոռացօնս
անկանի ի յաւերժականս, որպէս տեսանէ ամառն վաղանցուկ
դպսակին իւրոյ անկումն հասկաքաղացն ի զամբիւղ:
Որպէս տեսանէ բարունակ զեղնագոյն աւանդել աշնան
արգասաւորի զոսկեփայլ զիւր զպտուղս՝ այգեկութ կառաց,
այնպէս եւ դուք անկանիջիք, ո՞ր կարճատեւ ծաղկունք
կենաց, մանկութիւն, սէ՛ր, բերկրութիւն, փախտական
զեղեցկութիւն. եւ գեղեցկութիւն պարգեւ միոյ աւուր
ընդ որ նախանձի երկին, զսոյն օրինակ անկանիւ ունիք
եթէ ոչ ձեռն բնութեան շնորհեցէ ձեզ զանմահութիւն:

Ա՛կն արկ գորովով ի սոսկականն մանկութիւն, ի պայծառափայլն
զեղեցկութեամբ եւ յարեալն ցնծութեամբ
մինչ ցամաքեցուցէ նա զբաժակ իւր զմայլիչ,
զի՞նչ ի նմանէն արդեօք մնացէ, հագիւ յիշատակ ինչ,
ի շիրիմ նմին ակնկալու կլանէ զայն ողջոյն,
եւ լուութիւն ինչ անվարձան յաջորդէ նորին սիրոյ.
այլ անցցեն դարք զփոշուղդ, Ե՛լվիրա,
եւ դու կիցցես յաւիտեան:

Ե Ր Ե Կ Ո Յ

Երեկոյն ածէ զլուութիւն. եւ ես նստեալ յայս ապառաժս
ամայլա, դհևտ կրթիմ ի դատարկութեան օդոց զկառաց գիշերին
որ յառաջէ:

Յատնէ յեղերդս Ափրոզիտէ, եւ առ ոտիքն աստղ սիրա—
հար գործէ սպիտակ դալարավայրսն խորհրդական փայլմամբ
իւրով:

Եւսմ զսօսիւն ոստոց փեկոնին ի մթազին տերեւալիցսն,
եւ կարծիս ոք առնոյր արդեօք չուրջ զշիրմօք լսել զթռիչս ստուե—
րի:

Յանկարծ ի բարձանց շառաւիղ լուսոյ աստեղն գիշերոյ

դայժեալ զիմ զլուիկ ճակատուս, գայ մեղկութեամբ ի շօշափել զիմ ականոցիս:

Ո՞ր նշոյլք տենչալի բոցանիւթ գնդոյն, և շող ցանկալի, առ ի՞նչ քո զիս խնդրել է աստ. զլոյս ի ծոց իմ հարուածեալ բերե՞լ դաս դու իմ հոգւոյս:

Ի վե՞ր հանել իջանես դու ինձ գխորհուրդ աշխարհրաց դաստուածայինն եւ գայս գաղտնիս երկրազնդոյն յոր այժմ տիւ անդրէն զքեզ գայ կոչել: Դ

Անծանօթ ոմն ոգի զքեզ առ մահկանացո՞ւս արդեօք առաքէ. գա՞մ դու արդեօք շողչողել ի վերայ նոցին իրր զչառաւիղ ինչ յուսոյ:

Զհանդերձեա՞լն մերկանալ դաս դու սրտի վաստակելոյ որ դայն աղերսէ. ո՞ր ճառագայթ երկնային, արշալոյս տունջեա՞ն իցես դու արդեօք, որում չիք վախճան:

Սիրտ իմ բորբոքի ի քո պայծառութիւն, եւ զգամ յանձին դանձանօթ իմն բռնութիւն կրից. և խորհուրդ իմ դեզերի միշտ զնոքիմբք որք չեն իսկ եւս. լո՛յս քաղցրագոյն, հոգի՞ իցես դու ճոցին:

Թերեւս այս հոգիք երանեալք սահին այսպէս ի թաւուս եւ քօղարկեալ իմ ի կերպարանս նոցին զգամ զանձն իմ մօտագոյնս լինել նոցին:

Ո՞հ, թէ՛ դուք իցէք արդարեւ, ստուե՛րք ցանկալիք, հեռի յամբոխից եւ զուրկ յաղմկաց, եկա՛յք այսպէս գիշեր ամենայն ի խառնիլ յանուրջս իմ:

Ածէ՛ք գխաղաղութիւն եւ զսէր ի ծոց հոգւոյս սպառելոյ, հանգոյն ցօղոյն գիշերայնոյ որ յետ հրատապ տօթոյն տունջեան անկանի:

Եկա՛յք... այլ շոգիք մահահոտք յառնեն յեզերաց հորի-դոնին, զքաղցրն առագաստին զչառաւիղ, եւ ամենայնի մուս է յաղձամուղջս:

Հրտ. Ա. Գ.

ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ

Ս. ԺՆՈՒՆԴԻ ԵՒ ԱՍՏՈՒԱԺԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԹՈՒԱԿԱՆՆԻՆ ՄԱՍԻՆ

Վերջերս մեզի հասած յօդուած մը⁽¹⁾ բուրբովին նոր լոյս կը սփռէ անցեալ դարու վերջերուն հրատարակուած եւ իբրեւ կասկածելի մոռացութեան մատնուած շարք մը գրութիւններու վրայ, զոր Գարուստ Տէր Մկրտչեան հրատարակած էր «Արարատ» ամսագրին մէջ, «Վկայութիւնք վասն Մընընդեան Քրիստոսի եւ Մկրտութեան տասնեւ ի միում աւուր ի Յունուարի վեց»⁽²⁾ խորագրով:

Պալանտիստ վրդ.ին յօդուածը դժբուռած է Յուստինիանոս կայսեր Երուսաղէմի քրիստոնեաներուն զրկած նամակի մասին, թելադրելու համար որ Տեառնըդաւաթը տօնեն Փետրուար 2-ին, որ Դեկտեմբեր 25-էն քառասուն օրեր ետք կ'իյնայ, փոխանակ Փետրուարի 14-ին, որ Յունուար 6-էն քառասուն օրեր ետք կու գայ: Յօդուածը կը հրատարակէ Յուստինիանոսի նամակին լատիներէն թարգմանութիւնը, քանի որ նամակը պահուած է միայն վրացական թարգմանութեամբ, վրացերէն երկու ձեռագիրներու մէջ⁽³⁾ եւ կը պատկանի գրութիւններու

բու հաւաքածոյի մը, տեսակ մը թղթածրութար, պատրաստուած Վրացական Եկեղեցւոյ կողմէ՝ պաշտպանելու համար Մնունդը Դեկտեմբեր 25-ին տօնելու տեսակէտը:

Վրացական այս թղթածրարին զիմաց, Գ. Տէր Մկրտչեանի հրատարակած «Վկայութիւնք»ը կը ստանայ նոր իմաստ մը եւ արժէք մը. Հայոց պատասխանն է ան Վրացիներուն եւ անոնց խոզոլակով՝ Յոյններուն, պաշտպանելու համար Հայց. Եկեղեցւոյ աւանդութիւնը: Երկու թղթածրարներու մէկտեղումը մասնաւոր վաւերականութեամբ մը կը լուսաւորէ մանաւանդ հայկական հաւաքածոյին մէջըբրած Գրիգոր Արծրունեաց Եպիսկոպոսի Երուսաղէմէն զրկած Թուղթը, զոր Գ. Ջարբհանէլեանի նման մոլեռանդ Մխիթարեան մը պարզապէս անվաւեր հռչակած էր:

Հին վէճ մը նորոգել չէ երբեք ներկայ յօդուածին նպատակը, ոչ ալ պատմականը բնիկ արեւելեան եւ արեւմտեան զուգընթաց աւանդութիւններուն, որոնց համաձայն Քրիստոսի Ս. Մնունդը կը տօնուի Դեկտեմբեր 25-ին Քրիստոնէական Եկեղեցւոյ մեծ մասին մէջ, մինչդեռ Հայց. Եկեղեցին կը մնայ կոտչած Յունուար 6-ի թուականին: Մեր մտադրութիւնն է նոր հրատարակութիւններու լոյսին տակ անկամ մը եւս նախիլ հայկական աւանդութեան եղանակ պաշտպանող մեր Եկեղեցւոյ հայրերու տեսակէտին:

Պատմական յայտնի իրողութիւն է թէ ին Եկեղեցին Յունուար 6-ին կը տօնէր Աստուածայայտութեան տօնը, յիշատակելու համար միւսեւոյն ատեն Յիսուսի Մնունդը եւ

(1) ANALECTA BOLLANDIANA, tome 86, fasc. 3-4, Joseph Van Der Straeten, "La lettre de l'Empereur Justinien sur l'Annonciation et la Noel en 561," (page 351).
 (2) «Արարատ», 1896, էջ 4 եւ էջ 40-52:
 (3) Թիֆլիսի թիւ Ա. 19 եւ Ա. 95 ձեռքնորոններուն մէջ, Թ եւ Ժ Դարերէն: Նամակը հրատարակած են Կիկիլեցի եւ Ապուլացի գիտնականները 1905-ին, 1944-ին եւ 1946-ին: Վերջինն է Monumenta Hagiographica Georganica, Pars prima, t. 2 (Tiflis, 1946) էջ 67-71: Միւսները վրացերէն են:

Մկրտուժիւնը, իսկ Հռոմի Եկեղեցին եւ ապա՝ Յունաց Եկեղեցին, Դ. Դարուն, փոխեցին այս Հին աւանդութիւնը եւ Ս. Մրնունը անջատելով Մկրտութենէն՝ սկսան տօնել Դեկտեմբեր 25-ին:

Ինչիւ այսօր տրուած պլիւսար արշարացումը այս փոփոխութեան կ'ենթադրէ թէ Հռոմի Եկեղեցին եւ անոր հետեւելով՝ Անտիոքի, Պոսոյ եւ աւելի ուշ՝ Աղեքսանդրիոյ Աթոռները, բաժնուեցան Աստուածայայտութիւնը Յուն. 6-ին տօնելու սովորութենէն յրոյժեալեալ Յիսուսի Մնունդի տօնակատարութեամբ ծածկել եւ մոռցնել ուղեցին Հեթանոսութեան մէջ ժողովրդականացած տօները, ինչպէս սաթուրնայական (saturnalia) ուրախութիւնները կամ մրցակէց եւ վտանգաւոր Մետրալականութեան հիմնադիր Մետրալի ծնունդի տօնը եւ կամ Հռոմէական արեւապաշտութեան մէջ պատուուած Արեւի ծննդեան տօնը, որոնք յորդրն ալ կը կատարուէին Դեկտեմբեր 25-ին, կամ անկէ մի քանի օրեր առաջ: Հին եւ նոր Հեղինակներ իրաւամբ կը պնդեն է. Դարու Հեղինակ Գոդմաս Երուսաղէմացիի Հետ թէ՛ նմանութիւնները բազմաթիւ էին Յիսուսի Մննդեան եւ Դեկտ. 25-ին կատարուող Արեւի Մննդեան (Անյաղթ Արեւի Մննդեան) տօներուն միջեւ եւ անոր համար Արեւմտեան Եկեղեցւոյ Հայրերը մին մոռցնել ուղեցին միւսով: Ամէն տարի նոր արեւին նուիրուած ժողովրդական երգերն ալ կը փառաբանէին անոր «Կուսական» ծնունդը կայսրոս երկինքէն, անոր «արդարութեան լոյս»ը, որ կ'աճի եւ կը վաճէ խաւարը...: Որոշ տեղեր կը յիշուի նոյնիսկ մասնակներուն նուէրներ տալու սովորութիւնը, կայսրած նոյն տօնին Հետ:

Երբ 353-ին Հռոմի մէջ հաստատուեցաւ Դեկտեմբեր 25-ը իրբեւ տօն Յիսուսի Մննդեան, շատ հաւանական է որ թէ՛ Հռոմի Հայրապետին եւ թէ՛ անոր Հետեւողութեամբ՝ Անտիոքի եւ միւս Պատրիարքութիւններու մէջ, Եկեղեցւոյ Հայրերը ուզած են Հեթանոսական ընդունուած սովորութիւններուն տալ քրիստոնէական իմաստ մը, նիւթական արեւը զաղափարացնելով կամ Մետրան փոխակերպելով, մոռցնելու հա-

մար տօնակատարութիւններուն Հեթանոսական ծագումը:

Ստակոյն հարցը երևցածին չափ պարզ չէ՛, էթէ դիտենք զայն առարկութիւններուն ընդմէջէն, որոնք յարուցուեցան Դեկտեմբերի 25-ին դէժ, ե որոնք պահուած են մեր կիկղեցական գրականութեան մէջ:

Իրականին մէջ մերժուածը Դեկտ. 25-ի թուականը չէ՛ ախճան, որքան խախտումը քրիստոնէական ամբողջ Եկեղեցւոյ Հին աւանդութեան, որ Յունուար 6-ի Աստուածայայտութեան տօնին մէջ կը միացնէր Քրիստոսի յայտնութիւնը իր մարմնական ծնունդով հովիւներուն եւ մողերուն, միւս յայտնութեան Հետ իբրև ճիշդի Աստուծոյ, իր մկրտութեան օրը: Մերժուածը զատուումն էր երկու յայտնութիւններուն, զոր Արեւելեան Եկեղեցիներ մեկնելէն իբրև նետարականութիւն, իրբեւ Յիսուսի երկու թնութիւններուն անջատումը եւ մանաւանդ իբրև արտայայտութիւն Քաղկեդոնականութեան, նոյնիսկ Քաղկեդոնէն առաջ:

Ս. Մնունը Աստուածայայտութենէն անջատելու եւ տասներկու օրեր՝ Դեկտ. 25-էն առաջ տօնելու զաղափարին դէժ եղած առարկութիւններուն ազդիւրն էր Երուսաղէմը եւ Երուսաղէմի մէջ է որ շարունակուեցաւ Հին աւանդութիւնը առ նուազ մինչեւ 561, ոչ թէ Հայոց ալ Ս. Քաղաքի բոլոր Եկեղեցիներուն մէջ: Իսկ Հայց. Եկեղեցին պահեց զայն մինչեւ այսօր:

Ընդդիմութիւնը շարունակուեցաւ Հիմնապէս աստուածաբանական մեծ վէճերու շրջանակին մէջ: Վերեւ ակնարկուած յօդուածը այս իրողութեան փաստ է որ կը բերէ հրատարակութեամբ վրացական երկու ձեռագիրներու մէջ պահուած նամակի մը, զոր Յուսուսիանոս կայսր զրկած է Երուսաղէմի Մակար Բ Պատրիարքին, 561-ին:

1896-ին, Գալուստ Տէր Մկրտչեան ընթացածին մէջ հրատարակած էր վկայութիւններու շարք մը Յոյն եւ Հայ Եկեղեցւոյ Հայրերէն, «Վկայութիւնը վասն Մննդեան Քրիստոսի եւ Մկրտութեան տաւանի ի միում աւուր ի Յունուար վեցն»: Վկայութիւն-

ներուն մէջ ամենէն ուշագրաւն էր Դուինի ժողովին մասնակցած Գրիգոր Արծրունեաց Եպիսկոպոսին Թուղթը, գրուած Երուսաղէմէն, նոյն Հարցի մասին: Գ. Զարբանէլեան պարզապէս անվաւեր հռչակած էր Արծրունեաց Եպիսկոպոսին այս Թուղթը, որովհետեւ չէր համապատասխաներ կաթողիկեան այն տեսակէտին թէ Հայերը Քաղկեդոնականութեան դէմ պայքարի սկսան շատ ուշ, է. Դարուն, մինչդեռ Արծրունեաց Եպիսկոպոսը գրուած պէտք է ըլլայ 554-էն ետք, երբ ինք եւս, Դուինի ժողովին մէջ յտակ դիրք բռնեց ընդդէմ «Ժողովոյն Քաղկեդոնի»⁽⁴⁾: Յուստինիանոսի նամակին յայտնութեամբ անտարկելիօրէն կը փաստուի այժմ այն իրողութիւնը թէ Գրիգոր Եպիսկոպոսի նամակը հարազատ արտայայտութիւնն է Երուսաղէմի Եկեղեցւոյ դիքաւորումին ի նպաստ Ս. Մնուէղը եւ Մկրտութիւնը միասին Յունուար 6-ին տօնելու հին աւանդութեան, ընդդէմ կայսերական առաջարկին՝ Ս. Մնուէղը տօնելու անջատօրէն Դեկտ. 25-ին: Գրիգոր Եպիսկոպոսի վկայութիւնը թէ «Իարձեկս ի հայրապետութեան Տեառն Մակարա, ի նոյն թագաւորէն եկն սաստիկ հրաման մահու ի քաղաքն Երուսաղէմ, թէ ոչ կատարիցեն գտան Տեառնընդառաջին ըստ Մնուէրեանն ե ոչ ըստ յայտնութեանն...» փաստուած է այժմ Յուստինիանոսի նամակով, որ կ'առաջարկէ եւ կը պարտադրէ Երուսաղէմի Եկեղեցիին Տեառնընդառաջը տօնել Փետրուարի 2-ին, Դեկտ. 25-էն քառասուն օրեր ետք ե ո'չ թէ Փետրուար 14-ին, Յունուար 6-էն քառասուն օրեր ետք:

Ինչպէս առ հասարակ Քաղկեդոնական պայքարի թղթածրար մը պատրաստուած էր Հայ Եկեղեցւոյ հայրերուն կողմէ, ծանօթ «Գիրք Թղթոց» անունով, այնպէս ալ փոքր թիւածրար մըն է Տէր Մկրտչեանի հրատարակածը, որ կը պարունակէ առ հասարակ կարճ մէջբերումներ նախ Եկեղեցւոյ հեղինակաւոր հայրերէն եւ ապա՝ Հայ աղբիւրներէ: Մէջբերուած հատուածներուն

մեծ մասը անծանօթ աղբիւրներէ կու գան սակայն սեւէ պատճառ չունինք կասկածելու անոնց վաւերականութեան մասին: Յիշուած անուններն են. Կղեմէս (Աղեքսանդրացի), Մակար Երուսաղէմացի, Յովհաննէս Երուսաղէմացի, Նեքտառ Հոմայ, Գրիգոր Աստուածարան, Ս. Բարսեղ, Հիպոլիտ Եպիսկոպոս, Սեբերիանոս Եպիսկոպոս, Մելիտոն Եպիսկոպոս, Կիպրիանոս Եպիսկոպոս, Մարութայ Նըփրտայ Եպիսկոպոս, «Է հարցաքննութեանց Ասորոց վարդապետաց», եւ վերջապէս «Է Կարնոյ կանոնաց, որ եղաւ հրամանաւ Յուստինիանոսի»: Ասոր կը հետեւի գրութիւն մը, «Վասն Արտիմոնի», որուն հեղինակը անյայտ է: Յաջորդ վկայութիւնները բերուած են հայկական աղբիւրներէ.

1. «Է Թղթոյն Գրիգորի Արծրունեաց Եպիսկոպոսի զոր գրեաց յԵրուսաղէմայ ի Հայք».
2. «Յովհաննէսի Հայոց Կաթողիկոսի».
3. «Կոմիտաս Հայոց Կաթողիկոսն ասէ».
4. «Է հաւատոյ թղթոյն Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի, զոր գրեաց պատասխանի թղթոյն Անտիօքայ Պատրիարքին».
5. Անանուն գրութիւն մը Նեստորի պատասխանող «Լիթովալոր»ի մը անունով.
6. Անանիայի Հայոց Վարդապետի (Շիրակացի).
7. «Է հաւատոյ թղթին Ներսէսի վերջնոյ Հայոց Կաթողիկոսի որ առ Մանել Թագաւորն Յունաց».

Այժմ, Van der Straeten-ի յօդուածէն եւ անոր տուն տուող վրացական հրատարակութիւններէն ետք, յստակ է որ հայկական թղթածրարը ի նպաստ Յունուար 6-ին, պատասխանն է կէտ առ կէտ վրացական թղթածրարի մը ի նպաստ Դեկտ. 25-ին, ուր կը գտնուի Յուստինիանոսի նամակը:

Հայկական թղթածրարին մէջ հաւաքուած բոլոր վկայութիւնները երեք տեսակներու կը բաժնուին.

ա. Առաջինը կը հիմնուի Մնուէղ եւ Մկրտութիւն միասին տօնելու աւանդութեան

(4) ՔԱՊԱԿԱՊՈՒՄ, Ա. էջ 546:

Հին բլլայու հանդամանքին վրայ, պահպանողական ուղիով:

Բ. — Երկրորդը՝ տոմարական փաստարկութիւններու վրայ կ'ուղէ Հիմնել Յունուար վեցը:

Յուստինիանոս կայսեր նամակը, հետեւելով Յովհան Ոսկեբերանի եւ առ Հասարակ Դեկտ. 25-ը պաշտպանողներու փաստարկութիւններուն, տոմարական հաշիւներուն հիմ կ'առնէ Չաքարիայի Աւետումը, զանի որ Մարիամի աւետումը տեղի ունեցաւ ասկէ վեց ամիսներ ետք. «Եւ այս վեց ամիս է նորա որ ամուսն կոչեցեալ էր»: Ուրեմն չորս թուականները Յովհաննէս Մկրտչի յղացման, Աւետումին, Յիսուսի Մննդեան եւ Տեսողնդառաջին իրարու կը յաջորդեն, երկրորդի առաջինին վրայ վեց ամիս տարբերութեամբ, Մնունդը Աւետումէն ինը ամիսներ ետք եւ Տեսողնդառաջը Մնունդէն շառասուն օրեր ետք:

Տոմարական փաստարկութիւններու կողմնակիցները, ինչպէս Անանիա Երրակային, կ'առարկեն թէ Չաքարիա տաճարին մէջ տեսիլքը ունեցաւ երբ «մասնէր Բահանայապետն ի սրբութիւն սրբութեանցն մի անպամ ի տարուոյն», ուրիշ խօսքով «աւր քաւութեան» կոչուած տօնին, որ «Ժ թշրին ամսոյ է, որ է Է. երրորդ ամիս»: Յոյներ կը պնդեն թէ «չորրորդ աւուր պապանձեցաւ Չաքարիա, ի նմին աւուր յղացաւ կինն նորա», այսինքն հրէական «եօմ դիբուր»ին, որմէ վեց ամիսներ ետք, այսինքն մարտ 25-ին տեղի ունեցաւ Աւետումը եւ հետեւաբար ինը ամիս ետքն ալ, Դեկտ. 25-ին՝ Մնունդը: Հայեր կ'առարկեն թէ Չաքարիա տուն վերագարձաւ տաղաւարահաւրաց տօնէն ետք միայն, զանի իր տունը Երուսաղէմ չէր եւ Երուսաղէմ եկող մը չէր վերադառնար տօնելէ առաջ տաղաւարահաւրաց տօնը, որ 12 օրեր ետքն էր քաւութեան օրէն եւ հետեւաբար անկէ վեց ամիսներ ետք տեղի ունեցող Աւետումը կը հանդիպի Ապրիլ 6-ին, իսկ Մնունդը՝ Յունուար 6-ին: Ստեփաննոս Սիւնեցի հերքելով Հայոց զէմ եղած այս ամբաստանութիւնը թէ Աւետման տօն չունինք, կ'ըսէ. «Որպէս զմնունդն եւ

զՄկրտութիւնն ի միում աւուր տաւնեմք, նոյնպէս եւ գլխաւորութիւնն եւ քաւեստիսն... եւ արդ՝ այն հրէշտակն, որ յապրիլի զ. ն դաւետարն ետ կուսին, նոյն դարձեալ քաւեստիս յարութեանն ետ կանանցն իւղարբից»:

Գեղեցիկ յարմարեցումներ են այս բոլորը, սակայն օգէն կախուած փաստարկութիւններ կը մնան, որովհետեւ կ'ենթադրեն թէ Չաքարիան, Յովհաննէս Մկրտչի հարբը, այդ տարուան քահանայապետն էր, զանի որ այդ օր քահանայապետին առանձնանորհուած էր սրբութիւն սրբոց մտնել: Պարագայ մը, զոր դժուար է փաստել:

Գ. — Երրորդ եւ ամենէն հիմնական փաստարկութիւնը ընդդէմ Դեկտ. 25-ին աստուածաբանական է: Աւանդապահական եւ տոմարական թեր ու զէմ խօսքերը յորձեւր են հիմնաւորելու Արեւելեան Եկեղեցիներու դաւանաբանական կեցուածքը նորածեղութեան մը զէմ, որուն մէջ Նեստորականութեան հետ մը կը դաշին:

Հայկական թղթաճարարին մէջ «Հիպոդիտայ Եպիսկոպոսի վերադրուած հասուածք հարց կը դնէ յստակ կերպով. «Զի երկու բնութիւնս եւ երկու որդիս խոստովանեցան, եւ այճաւ երկու տաւնս բաժանցին, որք աննազանգ էին: Իսկ Եկեղեցի հաւատացեց ի միում աւուր տունէ գտուն Մննդեան եւ Մկրտութեան»:

Իսկ «Վասն Արտիմոնի» մականորուած հասուածք կ'ըսէ. «Եւ բաժանի զմի Բրիտանոս յերկուս բնութիւնս եւ յերկուս որդիս, եւ կարգեաց երկուս տաւնս ըստ երկուց որուոցն. ի ին գեկտեմբերի կարդի զմնունդն ի սրբոյ կուսն, եւ զմեսայն սոսկ մարդ ասէ, եւ ի Զ. ն յունուարի կարդի զմկրտութիւնն եւ զայն բանին հօր ասաց, եւ բաժանեաց ղլատուած բանն յիւր միացեալ եւ յաստուածացեալ մարմնոյն»:

Կոմիտաս Կաթողիկոսի վերադրուած հասուածք կ'աւելցնէ. «Քանզի մեզ զԵրուսաղէմին ընդունիմք, որպէս եւ դուք զՅորնաղին եւ զԱրտիմոնին...»:

Պարզ եւ յստակ է այժմ Յուստինիանոսի նամակէն եւ վրացական ու հայկական թղթ-

Թածրարներէն, թէ Աստուածայայտնութեան հնաւանդ սօսը, մեծ փառքով սօսուած քրիստոնէական եկեղեցիներուն մէջ, կիսուեցաւ Հոռմի Արպերիտ Պապին կողմէ 353-ին, Մնուեղը՝ Դեկտ. 25-ին և Մկրտութիւնը՝ Յունուար 6-ին, թէ մինչև Յուստինիանոս, Ջ Գար, Կոյնիսի մինչև Կոմիտաս Կաթողիկոս եւ տակաւին մինչև Ներսէս Ենորհալի, Հայ եւ Յոյն եկեղեցիներուն միջև շարունակուող Քաղկեդոնական պայքարի հարգաւոր արտայայտութիւնն է ան, փոխադրուած սոնացոյցն ենք, պաշտպանելու համար Աստուածայայտնութեան սօսին մէջ՝ Հայց. եկեղեցւոյ Եփեսոսեան տեսակէտը՝ ընդդէմ Արեւմուտքի «Նեստորականութեան», թէ Երուզաղէմն էր ընդդիմութեան կեդրոնը այս նորածնութեան դէմ, թէ այդ ընդդիմութիւնը դաւանարանական գրգռապատճառներ ունէր արմատապէս եւ թէ տոմարական հաշիւներ ի նպաստ այս կամ այն տեսակէտին փորձեր էին հակա-Քաղկեդոնականներու դաւանական կեցուածքին բերելու յաւելեալ փաստեր:

Հայց. եկեղեցին Կոմիտաս Կաթողիկոսի նման յարտարարելով թէ «մեք ղերուսաղէմին ընդունիմք», կը պահէր եկեղեցւոյ Եփեսոսեան հասկացողութիւնը եւ միացը-

նելով Մնուեղի ու Մկրտութեան սօսերը, անդամ մը եւս փարած կը մնայ Մարմնացեալ Բանին միութեան զազափարին, որով ի մարմնի եւ ի բանի յայտնութիւնները կը յարգէր իբրեւ մի Աստուծոյ յայտնութիւն. իսկ հին այս աւանդութեան հետ պահեցին նաեւ սաղիմական այն միւս աւանդութիւնը որ Դեկտեմբերի 25-ին կը սօսէ Դաւիթ զաստուածահայր՝ մարգարէին եւ Յակոբ «տեսնողարյ» առաքեալի սօսը: Անանիա Շիրակացիին հետ մենք եւս կրնանք կրկնել. «Յայլ քաղաքս հետեւեցան Արտիմոնի եւ Հայք միայն զտան յառաջին կարգին. եւ ի ին Դեկտեմբերի Դաւթի եւ Յակոբայ սօսնեմք»:

Կարժէ աւելի մօտէն նայիլ եւ իր իրական արժէքով դնահատել Աստուածայայտնութեան սօսի հայկական հասկացողութիւնը պաշտպանելու համար հաւաքուած այս թղթածրարը, քրիստոնէական դրսեակնութեանն եւ Հայ մատենագրութեանն մէջը բերուած փաստերէն վերբերելու համար հայկական սոնացոյցին, տոմարին եւ դաւանարանական գիրքաւորումին հետ կապուած հին աւանդութիւնները, որոնցմով կազմուած է մեր եկեղեցւոյ իւրայատուկ նկարապիւրը:

ՇԱՀԷ ԵՊԻՍԿՈՊՈՍ

THE JERUSALEM MANUSCRIPTS OF THE TESTAMENTS OF THE TWELVE PATRIARCHS: SAMPLES OF TEXT

MICHAEL E. STONE

I. INTRODUCTION

The text of the Jerusalem manuscripts of the Armenian version of the Testament of Levi was published by the present writer last year.¹ Since that time, steps have been taken to form an international group of scholars to undertake the next major stage in the study of this version, the preparation of sample collations of text from all the numerous manuscripts of the Testaments of the Twelve Patriarchs. Upon the basis of these samples it is hoped that an insight into the manuscript texts can be reached which will permit an evaluation of the very numerous copies of this work. In a recent essay, Dr. Christoph Burchard published a survey covering 45 manuscript copies of the Armenian version, including two of the eight Jerusalem manuscripts.² When the remaining six Jerusalem manuscripts are added to his list, a grand total of 51 manuscripts is reached.

As a first stage of the broader task, the present paper is designed to provide some additional samples of the Jerusalem manuscripts, drawn from parts of the book other than T. Levi. These are to serve as a basis for the preliminary collation of the remaining manuscripts.³

The form of apparatus employed in the edition of T. Levi has served as a basis for that used in the present samples. It has proved most practical, however, to introduce certain changes which are designed to simplify and clarify the apparatus.⁴ It is hoped that this form of citation will be adopted by all scholars working on the project.

The major departure from the system utilized for T. Levi is the complete abandoning of numeral indexes to indicate variants. The system

¹ Michael E. Stone, *The Testament of Levi: A First Study of the Armenian Manuscripts of the Testaments of the Twelve Patriarchs in the Convent of St. James, Jerusalem*, Jerusalem 1969.

² See the recent paper of Ch. Burchard, "Zur armenischen Ueberlieferung der Testamente der zwölf Patriarchen", *Beihefte zur ZNW* 36 (1969), pp. 1-29.

³ The considerations affecting the procedure here undertaken are dealt with in the writer's forthcoming paper, "Methodological Issues in the Textual Criticism of the Apocrypha and Pseudepigrapha", to appear in *Proceedings of the Fifth World Congress of Jewish Studies*.

⁴ The writer's thanks are due to Mr. R. Eshel, Director of Publications of the Israel Academy of Sciences and Humanities, who has given invaluable counsel on this problem.

of quotation by lemma has been adopted and the lemmata are given only where absolutely necessary. In the text, half square brackets ($\lceil \rceil$) are now used to indicate uncorrected corruptions in the base manuscript, and curved brackets ($\{ \}$) for additions by a second hand in the base manuscript.

In the apparatus, the system of indicating corrections has been revised. Corrections by the first (original) scribe are indicated in the apparatus by a small raised circle following the siglum, thus: A^o, B^o, etc. Corrections by subsequent hands are shown by small, raised numerals following the siglum, thus: A¹, A², etc. The numbers signify the first corrector of A, the second corrector of A, etc. Where the corrector is not the scribe, but cannot be identified more precisely, the siglum is followed by a small raised "c", thus: A^c, B^c, etc. In all of these cases, the original text, upon which the correction has been made, is indicated by the siglum followed by an asterisk, thus: A*, B*, etc.

The first, second, third, etc. occurrence of a word or phrase in a verse, or of a letter or letters in a word, is indicated by a numeral with a small, raised circle, following directly after the citation of the relevant letter, word or phrase, thus: և^{1o}, և^{2o}, և^{3o}, etc.

The sigla assigned so far have been maintained, although it may prove necessary to change the system of sigla in order to accommodate the new manuscripts.

For the new samples, the text of each of the two recension known so far has been printed separately, as was done for T. Levi. In view of the superiority of the textual type preserved by Jerusalem 1925 (M) in T. Levi, it has been decided to use it as the base manuscript for the preliminary collations of the long recension.⁵ The following manuscripts have been collated with it in the present samples: Jerusalem 428 (N), Jerusalem 501 (O), Jerusalem 1927 (P), Jerusalem 1933 (Q), Jerusalem 1934 (R) and Jerusalem 1170 (T). In addition, Jerusalem 939 (S) is printed in full for the samples, being the only copy of the short recension found in St. James.⁶

The passages from the Testaments of Zebulun, Joseph and Benjamin were chosen on the recommendation of Professor M. de Jonge of Leiden and his associates in the *Pseudepigrapha Veteris Testamenti Graece* project.⁷ From T. Levi chapters 1, 8 and 19 have been selected as samples. Since the text of the Jerusalem manuscripts for these samples

⁵ Fr. P. Ter Poghosian's comments on this manuscript in *Handes Amsorya* 83 (1969), cols. 235-240, do not vitiate the intrinsic superiority of the textual type preserved uniquely by it, see Stone, *Testament of Levi* (n. 1, *supra*), pp. 22-24, 27-30. Its text is indeed marred by a series of scribal errors and mediaeval spellings (see Stone, *ibid.*, pp. 19-20, 22), but these do not affect its central position as a textual witness. The grossest of these errors have been corrected in the samples here presented, with the use of the appropriate critical symbols and notes to indicate the points at which changes have been made in the text presented by the manuscript. It may be commented that M was chosen as a base for T. Levi and for the present samples, because of the value of its text, not because of its age (*pace* Ter Poghosian, col. 238; see Stone, *ibid.*, pp. 27-30).

⁶ For the descriptions of these manuscripts, see Stone, *ibid.*, pp. 13-18, 49-51.

⁷ A special debt of gratitude is owed Professor de Jonge, who has given every help, both moral and practical, in advancing the present project.

has been presented in the full edition of T. Levi, it is unnecessary to print it here again.⁸

II. THE TESTAMENT OF ZEBULUN

CHAPTER IX

TEXT TYPE β

p. 502
Col. i

1. հայեցարուք որդեակք իմ. հայեցարուք ի ջուրս. զի յորժամ միաբանութեամբ գնա զքարինս և զփայտ և զհող և զաւազ. առ հասարակ բերէ. 2. ապա թէ ի բազումս բաժանեացի ծածկէ գնու երկիր. և դուրաւ արհամարհի յամենեցունց. 3. և դուք եթէ բաժանիք լինիք այսպէս. 4. զի զամենայն զոր ինչ արար ատեր. զլուխ մի շնորհեաւ <ա>ց. վասն զի ետ [երկուսունս]. և ձեռս. և ոտս. և այլ ամենայն անդամաւքն. միոյ զլիսոյ լսող լինել. 5. վասն զի ծանեա ի զիրս հարցն ի մոց: Զի բաժանեալիք ի մէջ իսրայելի. և երկուց թագաւորաց գնեա <երթիւլիք>. և զամենայն պղծութիւնս զորժիցէք, 6. և զբրեացեն զձեզ թշնամիք ձեր, և չարչարեալիք ի մէջ հեթանոսաց. ընդ ամենայն հիւանդութիւնս. և ընդ նեղութիւնս. 7. և յետ այսորիկ յիշեալիք գտէր և ապաշխարեալիք, և դարձուսցէ զձեզ զի ողորմած է և զթած, և ոչ ածէ զմտաւ զչարիս որդոց մարդկան. վասն զի մարմինք են. և հոգի մուրուսեան մուր <ե>ցուցանէ զնոսա յամենայն ի գործս նոցա. 8. Եւ յետ այսորիկ

- IX:1 հայեցարուք 2^o om NOPQRT | որժամ N | գնայ OPR^o | զգարինս NO | զփայտս NOPQRT | զհողս NOPQRT | զաւազս T |
 2. եթէ NOPQRT | ի բազումս զբազումս T | յերկիր QRT | արհամարհեցի NOPQRT | ամենեցունց NOQT |
 3. դուք] դ above illeg let N^o | բաժանի R բաժանէք T | լինիք այսպէս] այնպէս լինիք NOPQRT |
 4. զի 1^o և NO | զամենայն] + զամենայն N: dittog | զոր] om NOP | շնորհեց M շնորհաց R^o | երկուս] + ս above in Mc | սենս] սւսս' N սւսս OPQRT | սոս] preceding զ ԵRAS R | ամենայն] om NOPQRT | անդամաւքն] մ over ն M անդամք NOPQRT + և NOPQRT | գլխոյ] + ետ NOPQRT | լսող] սւնկնդիր NOPQRT | լինել] over another word + -ք with eras mk N^o |
 5. ծանեայ PQR^o + ետ NOPQRT | երկուց] զբուց N զբ O զերկուց PQR զերկուս T | երթիւլիք M | պղծութիւն NOP | գորժիցէք] պղծիցէք P |
 6. և ընդ նեղութիւնս] om NOPQRT |
 7. և 3^o զի T | ածէ] առնէ O | որդուց NPQRT | ատեր] սգին NOPQRT | մուրս] բեցուցանէ M | ամենայն NO |
 8. ատեր NOPQT | արդարութեան NOPQRT | զարժեք M | երկիրն NO զերկիրն QT | զտէր NOPQRT | երուսպէմ NO |

⁸ Thanks must be expressed in particular to Bishop Norair Bogharian, the Librarian of Manuscripts of the Armenian Patriarchate in Jerusalem. He not only made the manuscripts available, but also kindly assisted in preparing and checking the collations of some of them.

ծաղեացէ ինքն տէրն զլոյս արդարութեանն. դարձ <Ղ>իք
յերկիրն ձեր և տեսչիք գտէրն յերուսաղէմ. 9. և դարձ-
նալ բարկացուցանէք զնա, և անզանիչիք ի հեթանոսս,
մինչև ի ժամանակ կատարածի:

9. զնա | om QR^oT | անկանիչիք NOPQT |

TEXT TYPE α

- p. 189 1. Հայեցարուք որդեակք իմ ի Ղուրս զի յորժամ միա-
բանութեամբ զնա զբարինս և զփայտս. և զհող և զաւազ,
առ հասարակ բերէ: 2. ապա թէ ի բազումս բաժանեցի
ծածկէ զնա երկիր: և դիւրաւ արհամարհի յամենեցունց,
3. և դուք եթէ բաժանիք լինիք այսպէս: 4. զի զամե-
նայն զոր ինչ արար տէր զլուխ մի շնորհաց: վասն զի
երկուս ուսս և երկու ձեռս և ոտս և այլ անդամս մինչ
զլիսոյ լսող լինել: 5. վասն զի ծանեա ի զիրս հարցն իմոց,
զի բաժանեալիք ի մէջ իւրայեղի. և զբ. թագաւորաց զհետ
երթիչիք, և զամենայն պղծութիւնս զորժիցէք: 6. և զե-
րեսցեն զձեզ թշնամիք ձեր, և շարշարեալիք | ի մէջ
հեթանոսաց ընդ ամենայն հիւանդութիւնս և նեղութիւնս:
7. և յետ յայտորիկ յիշեալիք գտէր և ապաշխարեալիք,
և դարձուցէ զձեզ զի զթած է և ողորմած: և ոչ ածէ
զմտաւ զչարիս որդոց մարդկան. վասն զի մարմինք են:
և ոգին մոլորութեան մոլորեցուցանէ զնոսա յամենայն
զործս նոցա: 8. և յետ այտորիկ ծագեացէ ինքն տէր
զլոյս արդարութեան. դարձիչ յերկիրն ձեր. և տեսչիք
գտէր յերուսաղէմ. 9. և դարձնալ բարկացուցանէք զնա.
և անկանիչիք ի հեթանոսաց մինչև ի ժամանակ կատարածի:
- p. 190

XI:1. յորժամ] unclear sign follows S^o |
5. գարծիցէք] ի over eras S^o |
7. դարձուցե] = above in S^o |
8. մոլորեցուցանէ] ուց above in S^o |

III. THE TESTAMENT OF JOSEPH

CHAPTER XIX:1-12

TEXT TYPE β

- p. 511 1. Արդ լուարուք և զտեսիւն զոր տեսի. 2. երկոտասան
Col. ii եղջերուս տեսանէի զի արածէին, իսկ ի նոցանէն ինն
ցրուեցան. < բայց երեքն ապրէին և ի վապիւն և նոքա

XIX:1. և] om P
2. եղջերուս] եղջիւրոս NPQRT եղջիւրոյ O | զի արածէին] om NO | նոցանէ
NOPQRT | բայց-ցրուեցան 2] om M: hmt | երեքն N |

ցրուեցան > . 3. և տեսանէի զի երեք եղջերուքն երեք գառնք լինէին, և աղաղակեցին առ տէր. և էնան զնոսա ի խաւարէն ի լոյս. և ած զնոսա ի տեղի դալարիւտ և ջրաին. 4. և անդ աղաղակեցին առ տէր մինչև ժողովեցան առ նոսա իննեքին եղջերուքն. և լինէին նոքա որպէս զերկոտասան ոչխարս, և յետ սակաւ միոյ անէին և լինէին ի < հաւտ > բազումս. 5. յետ այտորիկ տեսանէի և ահա երկոտասան զուարակք արածէին զմի կով, որ ի սաստիկ ի կաթանէն ծով զործէր և ըմբէին ի նոցանէն երկոտասանեքին հաւտքն. և անհամար խաշիկք. 6. և շորորդ գուարակին բարձրացան եղջիւրքն մինչև յերկինս, և եղևն իբրև զպարիսպ հաւտիցն. և ի մէջ երկուք եղջերացն ծաղիկ < ա > ց այլ եղջեր, 7. և տեսանէի որթ որ երկոտասան անգամ պատէր զնոքաւք. և եղև զուարակացն բոլոր ի մի յաւանկանութիւն, 8. և տեսանէի ի մէջ եղջերացն կոյս որ ունէր արկանելիս, ճաճանաւուխտ. և ի նմանէն ելանէր գառն. և յալմէ կողմանէ նորա, յարձակէին ամենայն գազանք և ամենայն սողունք, և յալմեք < ա > ց նոցա գառն և կորոյս զնոսա, 9. և խնդացին յաղազս նորա զուարակքն և կովն, և երեք եղջերուքն ցնծացին հանդերձ նովաւ, 10. և այսմ պարաւ է լինել ի ժամանակի իւրում 11. և դուք որդեակք իմ, պատուեցէք զզին և զյուզա, զի ի նոցանէն ծագեսցէ ձեզ փրկութիւն իսրայելի, 12. վասն զի թաղաւորութիւնս իմ որ է ի միջի ձերում ելիցի ի վախճանի իբրև զտաղաւար մրգապահաց, որ ոչ երևես {ց} ի զկնի ամարանոյ.

- 3. եղջերուքն | եղջիւրքն NOPQT եղջերքն R* եղջերքն R° | աղաղակէին N° + ց marg N° | եհան NOPRT | զնոսա 1° - զնոսա 2° | om NOR* marg R° | խաւարէ OPQR* T | ած | եհան NOPRT էհան Q | զալարուտ NOPQRT | ջրային NOPQRT |
- 4. աղաղեցին N աղակեցին T | ինն NOPQRT | եղջերուքն | եղջիւրքն N°P + ու above in N° եղջիւրուքն O | զերկոտասան T: haplog | ոչխարսն P | յետոյ P | ի | om OPQRT | հոտ M հաւտս NO հոտս PQRT |
- 5. ի 2° | om NOPQRT | ըմպէին NOPQRT | նոցանէ NOPQRT | երկոտասան NOPQRT | հաւտք NO հոտք PQRT |
- 6. երկինս NO | հոտիցն PQRT | երկուց | om P | եղջերացն O | ծաղիկց M ծագեաց PQRT | եղջիւր NOPQRT |
- 7. որ | om NOPQRT | պարտ էր N | զնքք PQR զնքք T | բուր | բուրբուրիս NOPQRT | ի մի | om NOPQRT | աղանականութիւն NO յոգնականութիւն PQRT |
- 8. եղջերուացն O | ճաճանաւուխտ NOPQRT | արձակէին NOPQRT | յալմեց M | գառն 2° | գառն NOQRT |
- 9. յաղապս | վասն NOPQRT | զուարակքն N զուարակն P | զուարակքն վասն նորա QRT | երեք | om NOPQRT | եղջիւրուքն NO | ցնծացան NOPQRT ց2° over ն P° | նովաւ հանդերձ NOPQRT |
- 11. զյուզայ PQRT | նոցանէ NOPQRT | ծագեսցի P | ձեզ | om NOPQRT | իսրայելի NT |
- 12. է | om NOPQRT | եղեցի T | ի վախճանի | վախճան NOPQRT | մրգապահաց O | երևես M* ց above in Mc | ամարայնոյ NOPR ամարայնոյ Q ամառայնոյ T |

TEXT TYPE α

- p. 224 1. Արդ լուարուք և գտեսիլն զոր տեսի. 2. երկոտասան եղջերուք տեսանէի զի արածէին, իսկ ի նոցանէ թ. ցրուեցան. բայց զ. ապրեցան. և ի վաղիւն նոքա ցրուեցան. 3. և տեսանէի զի զ. եղջերուքն զ. գառինք լինէին և ալաղակեցին առ տէր և եհան զնոսա ի խաւարէն ի լոյս. և ած զնոսա ի տեղի դալարակուտ և շրային. 4. և անդ աղաղակեցին առ տէր մինչև ժողովեցան առ նոսա իննեքին եղջերուան: և լինէին նոքա որպէս բժ.ան ոչ. խարս. և յետ սակաւ միոյ աճէին և լինէին հաւտս բազումս: 5. Յետ այսորիկ տեսանէի բժ.ան զուարակս որ ծծէին զմի կով. որ ի սաստիկ կաթանէն ծով գործեր. և ըմպէին ի նմանէ բժ.անեսին հօտքն և անհամար խաշինք. 6. և չորրորդ զուարակին բարձրացան եղջերք մինչև յերկինս. և եղեն իբրև զպարիսպ հաւտիցն: և ի մէջ երկուց եղջերացն ծաղկեաց այլ եղջեաւր. 7. և տեսանէի որթ որ էր բժ.ան անգամ պատէր զնոքովք. և ելև զուարակացն բոլորովին յաւգնականութիւն. 8. և տեսանէի ի մէջ եղջերացն կոյս որ ունէր արկանելի ի ճանճաւուխս և ի նմանէն ելանէր զառն. և յաջմէ կողմանէ նորա արձակէին ամենայն զագանք. և ամենայն սողունք. և յաղթեաց նոցա զառն և կորոյս զնոսա. 9. և խնդացին յաղազս նորա զուարակքն. և կունքն երեք եղջերուացն ցնծային. հանդերձ նովաւ. 10. և այսմ պարտ է լինել ի ժամանակի իւրում. 11. և դուք որդեկակք իմ պատուեցէք զղևի և զյուզայ զի ի նոցանէ ծագիցէ փրկութիւն իւրայելի. 12. վասն զի թագաւորութիւնս որ է ի միջի ձերում վախճանեսցի իբրև գտաղաւար մրգապահաց. որ ոչ երեսցի զկնի ի մարտն.

p. 225

XIX:4. (աւտս) α above in S^0 |
 5. անհամար] ա՛ն above in S^0 |
 7. էր] marg S^0 |

IV. THE TESTAMENT OF BENJAMIN

CHAPTERS XI-XII

TEXT TYPE β

- p. 513 XI:1. և ոչ ևս կոչեցայ յց } այնուհետև աւագակապետ և
 Col. i զայլ, վասն յափշտակութեան ձերոյ, 2. այլ սիրելի տեսուն և արարիչ հաճոյից բերանոյ նորա:

XI:1. կոչեցա M^0 + յց above in M^0 կոչեսցի NOPQRT | աւագակապետ P |
 յափշտակեան M^0 + ազ above in M^0 յափշտակութեան Q | ձերոյ] ձեր NOPQRT |
 2. տեսուն] om NOPQRT | արարիչին NOPQRT | բերան NOPQRT

XII:1. Եւ եղև իբրև կատարեւ <ա>ց զբանս իւր, ասէ ցնոսա պատուիրեմ ձեզ հանել զոսկերս իմ ի յեզիպտոսէր և թաղել ի քերթոն մերձ առ հարս իմ. 2. և վախճանեցաւ բենիամինի ի հարիւր ի քսան և ի հինգ ամի կենաց, բարի ծերութեամբ, և եղին զնա ի պահարանի. 3. և յիններորդ առաջներորդ ամի, բերին զոսկերս հարցն իւրեանց ինքեանք և եղբարք իւրեանց ի ծածուկ. մինչդեռ էին ի պատերազմի քանանացիքն. և թաղեցին զնա ի քերթոն մերձ առ հարս իւրեանց. 4. և ինքեանք դարձան յերկրէն քանանացոց, և բնակեցան յեզիպտոս մինչև յաւր ելիցն իւրեանց ի յեզիպտոսէ:

- XII:1. կատարեց M | հանէք NOPQT | ի 1^o om NOPQT | հարսն NOPQT |
 2. բենիամին NOPQT | ի 1^o om P | հարիւր) + և NOPQT | ի 2^o om P |
 և 2^o om P | ի 3^o om PQT | կենաց) + իւրոց NOPQT |
 3. և 1^o om NO ի PR | յիններորդ NOPR իններորդ Q յններորդ T | յառաջներորդ NOPQR յառաջներորդ T | հարց NOPQT | իւրեանց 1^o - իւրեանց 2^o om P: hmt | իւրեանց 1^o + և R | գերբն NO | հարսն NOPQT |
 4. յերկրէն քանանացոց) ի քանանացոց NOPQT | աւր NO յոր PQRT |
 ի) om NOPQT |

TEXT TYPE α

p. 195 *XI:1. և ոչ ևս կոչեսցի այնուհետև աւագակապեաւ և գայլ. վասն յափշտակութեան ձերոյ. 2. այլ սիրելի տեսան. և արարիչ հաճոյից կամաց նորա.*

XII:1. և եղև իբրև կատարեաց զբանս իւր: ասէ ցնոսա. պատուիրեմ ձեզ հանել զոսկերս իմ յեզիպտոսէ և թաղել ի քերթոն մերձ առ հարս իմ: 2. վախճանեցաւ բենիամին ի ճիւ. ամի կենաց իւրոց ի բարի ծերութեան. և եղին զնա ի պահարանի. 3. և ի Ժ.րդ առաջներորդ ամի բերին զոսկերս հարց իւրեանց. ինքեանք և եղբարք իւրեանց ի ծածուկ. մինչդեռ էին ի պատերազմ քանանացիքն և թաղեցին զնա ի քերթոն մերձ առ հարս իւրեանց. 4. և ինքեանք դարձան յերկրէն քանանացոց. և բնակեցան յեզիպտոս մինչև յաւր ելից իւրեանց յեզիպտոսէ.

- XII:1 ցնոսա) ց over ք S^o | մերձ) above ln S^o | պահարանի) պահարարանի
 ար 2^o with eras mk S^o |
 3. քանանացիքն) աւ above ln ք over ն S^o |

ՊԱՏՄԱԿԱՆ

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ս. ԷԶՄԻԱԾՆԻ ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՒ ԳԵՈՐԳԵԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ

(Գ ԴԱՐԻՑ ՄԻՆԶԵԻ ՄԵՐ ՕՐԵՐԸ)

Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

Մեր հիմնական նպատակն է տալ «Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսարանին կից Վարդապետարանի» պատմութիւնը: Անչուշտ, այդ վարդապետարանը չի սկսում դրբի դիւտից յետոյ՝ Սահակ-Մարտիկեան գործունէութեամբ, այլ հենց Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան սկզբնաւորութեամբ, այսինքն՝ Հայոց ընդհանուր դարձով, Ս. Գրիգոր Լուսաւորչի ժամանակ:

Մեր քաղաքական կեանքի բերումով Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը եղել է փոփոխական: Նոյն ճակատագիրն էլ ունեցել է նրա էական եւ անբաժան հիմնարկներից մէկը՝ կաթողիկոսարանին կից մշտական դործող հոգեւոր բարձրագոյն դպրոցը՝ Վարդապետարանը, որը դարբի խաւարին կամ լոյսին զուգընթաց, Հայ մշակոյթի վերելքին կամ անկման հետ համասեղ, երբեմն հզօր ճառագայթումով, երբեմն թոյլ առկայծումով, բայց միշտ հանապազ ապրեց, գործեց եւ սնուցեց մեր Եկեղեցին եւ ժողովուրդը, հասաւ մինչև մեր օրերը: Դարերը թիչ անունով էլ կոչելու լինեն այդ Վարդապետարանը, ինչ եւ ինչքան էլ սովորած լինեն այնտեղ, «Ամենայն Հայոց Կաթողիկոսարանին կից Վարդապետարանը» մնում է միշտ նոյնը՝ Հայաստանի Եկեղեցու հոգեւորականութիւնը պատրաստող մշտագոյ հաստատութիւնը, որի տեսիլքին նուիրուած են Հայ Եկեղեցու և ժողովուրդի պարծանք հանդիսացող բազմաթիւ Հայորդիներ:

Ս. Գրիգոր Լուսաւորչի եւ Ս. Ներսէս Մեծի ժամանակներում դործող ոչ Հայ լեզուով դպրոցների պատմութիւնը այս աշխատութեան որպէս մի տեսակ նախաբան է ծառայելու:

Ամենայն Հայոց Կաթողիկոսների համար զանազան դարերում իբրև նստոց, հիմա նաև իբրև Վարդապետարանի գործունէութեան վայր ծառայել են՝

1. Ս. Էջմիածին (303—405 թ. թ.)

- 2. Դուին (485 թ. Մանդակունտ օրով) (*)
- 3. Ջորայանք եւ Աղթամար (927 թուից Յովհաննէս Գրատանակերտ-
ցու օրով)
- 4. Արգինա (947 թուից, Անանիա Մովսէս օրով)
- 5. Անի (992 թուին, Սարգիս Սեւանցու օրով)
- 6. Թաւրուր (1062 թուին, Խաչիկ Բ Անեցու օրով)
- 7. Մանդուա, Կեսարիոյ Ս. Կարապետի մօտ (1072 թուին, Գրիգոր
Վկայաւէրի օրով)
- 8. Մովք-Դղեակ, այժմեան Անթապի մօտ, Հիւսիս-արեւմտեան կողմը,
Սոֆ Ալուքի շրջանում (1116 թուին, Գրիգոր Գ Պահլավունու օրով)
- 9. Հոռովկա (1149 թուին, զարձեալ Գրիգոր Գ Պահլավունու օրով)
- 10. Միս (Կիլիկիոյ Հայոց Թագաւորութեան մայրաքաղաքը, 1293 թը-
ւին Հոռովկայի անկման եւ կործանման եւ Ստեփանոս Կաթողիկոսի գերու-
թեան եւ մահուան հետեւանքով, Գրիգոր Է Անաւարդեցու օրով)
- 11. Դարձեալ իր իսկական վայրը, Վաղարշապատի Ս. Էջմիածին մայ-
րավանքը, 1441 թուին Գրիգոր Թ Մուսարեկեանի եւ Կիրակոս Վերապիցու
օրով:

Աշխատութիւնը հիմնականում բաժանւում է երկու զլխաւոր մասի՝
Ա) Ս. Գրիգոր Լուսաւորչից մինչեւ Աթոռի վերադարձը զարձեալ Է Ս. Էջ-
միածին եւ Բ) 1441 թուից մինչեւ Գէորգեան ձեմարանի բացումը եւ սպա
1945 թուին վերաբացուած այժմեան ձեմարանը:

Հայաստա եւ զուտ Հայ հոգիով զպրոցի՝ Վարդապետարանի սկզբնա-
ւորութիւնը, անշուշտ, պէտք է դնել գրերի գիտի ժամանակից՝ մեծ երես-
կի եւ նրա հովանաւորեալ աշակերտները գործունէութեամբ սկսուող ժամա-
նակից, որի աննախընթաց քայլը մինչեւ հիմա էլ հրեղէն սիւնի պէս առաջ-
նորդում է մեր հոգեւոր կեանքը: Ս. Մեսրոպ Մաշտոց բոլոր ժամանակների
ամենամեծ Հայ մանկավարժն է, ընդունուած Հարազատի եւ օտարի, հաւա-
սացելի կամ անհաւատի կողմից հաստատուած:

Ս. Էջմիածնի Վարդապետարանի պատմութեան մասին առ այսօր գոյու-
թիւն չունի առանձին մի ուսումնասիրութիւն, չնայած՝ «Էջմիածինը, որպէս
Հայոց Հնագոյն հոգեւոր կրթութեան կեդրոնի, արժանի է յատուկ ուսում-
նասիրութեան: Նրա դերը Հայոց կուլտուրայի եւ կրթութեան պատմութեան
մէջ վիթխարի է, բայց այդ մեծ դերը մինչեւ այժմ պատշաճ չափով չի ներ-
կայացուած եւ լուսարանուած» (**):

Ս. Էջմիածնի Վարդապետարանի պատմութիւնը գրելիս օգտուել ենք
ուկանա՞ծ առաջին Հայ մատենագրից մինչեւ մեր օրերին հասնող տպագրի կամ
անտպայ տրամադրելի որեւէ աղբիւրից՝ Մաշտոցի Անուան Երեւանի Պետա-
կան Մատենադարանից, Կաթողիկոսական Դիւանի Արխիւից, Հայաստանի
Պետական Պատմական Արխիւից, Գրականութեան Թանգարանի Արխիւից, տը-
պագրի եւ անտպայ բազմաթիւ աղբիւրներից, պատմական զանազան արխիւների

(*) Թամասիւրիքեան մէջ այս կապակցութեամբ կամ իրարմերձ կարծիքներ: Ալւ-
պէս՝ Պրոֆ. Կ. Ղափազարեանը այն դեմք է 461 թուին՝ Գիւտ Կաթողիկոսի սնունդաւոր-
թեան ժամանակ (Այդ մասին տես Կ. Ղափազարեան, «Երուին քաղաքը եւ նրա պեղումները»,
Երեւան, 1952 թ., էջ 115-122):

(**) Ա. Ի. Մովսիսեան, «Ռուսագծեր Հայ դպրոցի եւ մանկավարժութեան պատ-
մութեան», Երեւան, 1958 թ., էջ 261:

սնտիպ ֆոնդերից: Ուսումնասիրելով յատկապէս «Ամենայն Հայոց Կաթողիկոսարանին կից Վարդապետարանի» պատմութիւնը, աչքաթող չէինք կարող սնել նաեւ Հայ դպրոցը ընդհանրապէս: Այդ հարցը, սակայն, լայն ուսումնասիրութեան առարկայ եղել է ուրիշ շատ հեղինակաւոր գրիչներէ կողմից, որով ընդհանրապէս դուրս է մնում մեր պարունակից: Այդ հեղինակներից են՝ Ա) Վարդան Հացունի, «Դատտիարակութիւնը հիմն Հայոց Բով», Վենետիկ, 1923 թ. Բ) Ա. Ալպոյաճեան, «Հայ դպրոցի պատմութիւնը», որի միայն Ա. Հատորը մեզ մատչելի է եղել. Գաւիթէ, 1947 թ. Գ) Արզար Մոյսիսեան, «Ուրուագծեր Հայ դպրոցի եւ մանկավարժութեան պատմութեան», Երեւան, 1963 թ.:

Ս. Էջմիածնի Վարդապետարանի պատմութիւնը մեր սրտին մօտիկ է եղել: Այդ Վարդապետարանի պատմութիւնը գրելու ցանկութիւնը իր լրումը դուրս 1958 թուականից եւ դրանից յետոյ վերածուեց անպայման իրականացուած լինելու անդիմադրելի մի պահանջի: Չնայած ժամանակի հեռաւորութեան, մենք էլ Ք. Դարի Սիւնեաց պատմիչ Ստ. Արքեպիսկոպոս Օրբէլեանի պէս՝ «Ի բազում ամաց տենչացեալ իմ այսմ իրաւորութեան» (***):

(***) Ստ. Օրբէլեան, «Պատմութիւն նահանգին Սիսական», Թիֆլիս, 1910 թ., էջ 10:



Գ Լ ՈՒ Խ Ա

Ա

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆԸ
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՁԻ ԵՒ Ս. ՆԵՐՍԵՍ ՄԵԾԻ
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ն Ե Ր ՈՒ Մ

Գրիստոնէութիւնը մեր թուականութեան առաջին դարից իսկ մուտք գտաւ Հայաստանում նրա հարաւային նահանգներից, որտեղից անցնում էին կարաւանների տարանցիկ ճանապարհները դէպի Սեւ Մով եւ Կովկասի վրայ՝ դէպի Ռուսաստան: Այդ կողմից քրիստոնէութեան մեր մէջ տարածողները Հրեայ եւ Ասորի քարոզիչներն էին: Աւելի ուշ՝ Գ Դարում, քրիստոնէութեան յունական թելը Հայաստանի արեւմտեան նահանգներից ծաւալուեց դէպի երկրի խորքերը եւ վերնախաւի պարտադրանքով դարձաւ պետական կրօն, առանց միջին եւ ստորին խաւերի ցանկութեան կամ մասնակցութեան, որոնց համար նոր կրօնը երկար ժամանակ մի ատելի նորաժողովութիւն մընաց: Փաւստոս Բիւզանդ այդ մասին գրում է. «Ձի ի վաղնջուց, յորմէ հետէ առին նոքա զանուն քրիստոնէութեանն, լոկ միայն զկրօնս իմն մարդկութեան յանձին իւրեանց՝ եւ ոչ ջերմեանդ հաւատովք ընկալան, այլ իրբււ զմտւութիւն իմն մարդկութեան ի հարկէ: Ոչ եթէ պարտն էր՝ գիտութեամբ յուսով կամ հաւատով, բայց միայն սակայն ինչ որք զհանդաման գիտէին հելլէն կամ ասորի զպրութեանց, որք էին հաստ ինչ այնմ փոքր ի շատէն»⁽¹⁾:

Եւ հրէա-ասորական, եւ յունա-հայկական քարոզութեան այս փոքր-ձեռք մնացին սահմանափակ, դիտուեցին խորթ աչքով, նոյնիսկ արքայական պալատում, ինչպէս նաեւ զանգուածային Հայ բնակչութեան կողմից, որը շարունակում էր սիրով փարտած մնալ իր նախնիների արեւոտ հեթանոսութեանը, առողջ կրակապաշտութեանը, թէեւ երկրում արդէն հիմնուել էին Արտազի աթոռը (Առաքեալներից) եւ Տարօն-Վաղարշապատի աթոռը (Ս. Գրիգոր Լուսաւորչի կողմից): Համոզուելու համար, թէ որքան անժողովրդական էր քրիստոնէութիւնը Հայոց մէջ, բաւ է յիշել Արիտակէս եւ Յուսեփ կաթողիկոսների բրածեծ մահանալը, Աղուանից Գրիգորիս Կաթողիկոսի նահատակութիւնը, Դանիէլ Ասորու խեղդամահ արուելը, Վրթանէս Կաթողիկոսի դէմ թաղուհու կազմած զաւազրութիւնը եւ այլն: Թէ ինչ աստիճանի յարգ ու պատիւ ունէր նոր կրօնի պաշտօնեան այդ օրերի Հայրութեան մօտ, ցոյց են տալիս Փաւստոսի վարքն ու շահատակութիւնները: Այդ մարդը ախրանալու համար իր ցանկացած ձիւն, քահանայ է ձեռնադրում հեթանոս աւագախին, այն էլ բռնի կերպով: Եթէ այդ բոլորին աւելացնենք պատմիչների խօսքերը,

(1) Փաւստոս Բիւզանդ, «Պատմութիւն», Գլ. ԺԳ:

որոնցով նրանք դատապարտում են Հայ ազատանու եւ ռամիկի քրիստոնէութիւնից հետո մնալու հաստատ ջանքերը, հին բարբերին նուիրուածութիւնը, քրմական դասի զէնքը ձեռին նոր կրօնի զէմ դուրս գալու համարձակութիւնը, պարզ կը լինի, որ քրիստոնէութիւնը մեղանում վերեւից ներքեւ պարտադրուած խորթ մի ներամուծութիւն էր եւ պահպանուում էր միայն զէնքի ուժով :

Դա այդպէս էր նոյնիսկ քրիստոնէութեան Հայաստանում պետական կրօն հռչակուելուց մէկ դար յետոյ էլ : Հայաստանի վերջնական բաժանումից յետոյ, սակայն, յունա-պարսկական անսքող ձուլման քաղաքականութեան ճնշման տակ, քրիստոնէութիւնը դարձաւ իւրաքանչիւր մի զէնք ու սպեղանի ինքնապաշտպանութեան համար : Այն մնալով համաշխարհային դարձած մի վարչապետութեան հարադատ ու լրիւ մասը, ստանալով է բացարձակապէս իւրայատուկ ազգային գոյն (ինչպէս Պարսիկները Շիա մեծահետևանքութիւնը), ծնունդ է տալիս Հայ դրբերին, որոնք իրենց հերթին, արմատն են մեր բոլոր հոգեւոր գանձերին եւ նրանց նիւթականացուած բոլոր ձեւերին՝ մշակոյթ, ճարտարապետութիւն, գրականութիւն, գիտութիւն եւ այլն :

Ս. Գրիգոր Լուսաւորիչ միայն խանդավառ մի քարոզիչ չէր, այլ նաեւ իր ժողովուրդը լաւ ճանաչող մի կազմակերպիչ ղեկավար : Եւ լաւ ճանաչելով իր ժողովրդի զգուշաւոր պահպանողականութիւնը, պայանականին ջերմ նուիրուածութիւնը, հին սրբափայրերին ու տօներին տուեց նոր ձեւաւորում եւ անուն եւ հոգի, եւ պահպանեց նրանց նախկին սրբութիւնը : Մուշի Ս. Կալուպետը, Գեղարդը, Էջմիածինը տիպիկ օրինակներ են այդ ուղղութեամբ : Եւ նոյն վերաբերմունքը ցոյց տուեց նաեւ մարդկանց վերաբերմամբ : Այդ քաղաքականութեան շնորհիւ էր, որ Ալբրանոսի քրմական ազդեցիկ տոհմը չուտով մրցակիցը դարձաւ Լուսաւորչեան տոհմին՝ կաթողիկոսական գահին շուրջը, թաղաւորները ձեռքում իրրեւ հակակշիռ ծառայելով Լուսաւորչի չափազանց ազդեցիկ ու հարուստ դարձած տունը արքայական իշխանութեան կամակատար պահելու փորձերի ժամանակ :

Ս. Գրիգոր Լուսաւորիչը իր գործունէութեան ազդրնական շրջանում յենում էր զլուսաւորարար Յոյն եւ Ասորի գործակիցների օգնութեան վրայ : Մական նրանց ջանքերը անպտուղ էին մնում, որովհետեւ լեզուին անգիտութիւնը, Հայ ժողովրդի վրայ վերեւեց նայելը՝ հօսի եւ հովիւի մէջ ստեղծում էր մի անըպես : Նոյնը դիտում է Ռուս, Բուլղար եւ այլ եկեղեցիների կեանքում այն շրջանում, երբ այդ եկեղեցիների հոգեւորական վերնախաւը դալիս էր Բիւզանդիայից : Նոյնն էր պարագան Հապեշական եկեղեցու համար՝ Ղապի եկեղեցու նկատմամբ : Ժողովուրդը, չսիրելով իր ուսուցիչ առաջնորդներին, չէր սիրում նաեւ նրանց ստաբաձել՝ փորձած հաւատքն ու բարբերը : Ս. Գրիգոր Լուսաւորիչ տեղական կազմերի այս սուր պահանջը բաւարարելու համար, դիմեց նախկին քրմական դատակարգի երեխաներին աշխատանքի ներդրումնային Այդ երեխաները մեծանալով քրիստոնէական հաւատքով եւ իրրեւ հոգեւորական ունենալով աւելի մեծ կեանք մուսուներ եւ առանձնաշնորհներ, քան որպէս քուրմ ունեցել էին իրենց հայրերը, սրտազին նուիրուեցին նոր կրօնին : Ժողովուրդն էլ հետեւեց իր վստահած եւ սիրելի մարդկանց օրինակին : Այդ կերպով, ո՛չ միայն չեղութեանց ներքին վստահաւոր թշնամին, այլեւ այն վերածուեց ամենադոր եւ յուսալի մի դաշնակցի :

Հակառակ տեղական կազմերի հարցի այս բարեյս Գող լուծման, քրիստոնէութիւնը դեռ երկար ժամանակ, աւելի քան մէկ դար, մնաց փերնախաւի

յուսաւորեալ մի խաւի նորամուծութիւնը միայն ։ Հասարակ ժողովրդից քր-
չեր կային նոր կրօնին կողմնակից, այն էլ ինչ-ինչ կտպերի շնորհիւ, եւ ոչ
որպէս համոզմունք։ Կեանքի բոլոր մարզերում հեթանոսական բարքերն ու
սոցիոլոթիւնները իրենք իրենց զգալ էին տալիս, ամենուրեք մեծ վրդով-
մունք պատճառելով իսկապէս համոզուած, քրիստոնէայ դարձած եւ իրենց
ժողովրդի բարիքը ցանկացող Լուսաւորչեան տան գործիչներին ։

Սրա պատճառը Հայերի գրեթէ պակասն էր ։ Քրիստոնէութիւնից Հա-
յուն հեռու մնալու հիմնական պատճառը այդ վարդապետութեան խորթ եւ օ-
տար հնչիւններով Հայ ականջներէց ներս թափանցելն էր, որով եւ դատա-
պարտուած էր մշտապէս մնալու «ձայն բարբառոյ յանապատի» ։ Հայը սի-
րում էր մտածել, սիրել ու պաշտել սեփական հարագատ լեզուով, ուզում էր
իր սրտի եւ հոգու լեզուի նոյնութիւնը ։ Ս. Գրեղորի եւ Ներսէս Մեծի հիմ-
նած դպրոցներում դասաւանդութիւնը յունարէն կամ ասորերէն էր ։ Դա,
յատկապէս Հայաստանի բաժանումից յետոյ, մեծ անպատեհութիւն էր ։ Օ-
տար լեզուն օտարի լուծն էր յիշեցնում ազատասէր Հայ ժողովրդին եւ ատե-
լութեամբ յցնում այն ամէնի հանդէպ, որ դալիս էր նրա կողմից ու միջոցով ։
«Ոչ մեղուի մեղորը եւ օչ էլ նրա սղզոցը» — ահա՛ Հայու մօտեցումը գրեթէ դի-
մից առաջ եղած դպրոցների նկատմամբ ։

Պարսիկները չէին հանդուրժում իրենց լեզուի անտեսումը, իսկ այդ
լեզուն քրիստոնէութեան ուսուցման համար բացարձակապէս անպէտք էր ։
Իսկ յունական լեզուի օգտագործումը Հայերի կողմից՝ Պարսիկները դիտում
էին ոչ պակաս, քան դաւաճանութիւն պետութեան դէմ ։ Միւս կողմից, յու-
նական բաժնում, յունարէնի գործածութիւնը որպէս կրօնի եւ մշակոյթի մի-
ջոցի, առաջնորդում էր դէպի տեղական Հայերի արագ ձուլմանը ։ Աւանդա-
պաշտ Հայ ժողովուրդը, քնազգական ինքնապաշտպանութեան ուղուց դըր-
դուած, խորչում էր օտարացման վտանգը բուրդը նախամեքրոպեան այդ
դպրոցներէց, գրանք իրեն խորթ եւ սարկութեան առաջնորդող հիմնարկ-
ներ ընդունելով ։ Ոչ թէ Հայը չէր սիրում գիրն ու դպրութիւնը, այլ չէր սի-
րում ընդունել գիտութիւնը օտար լեզուներով ։ Դրա պայցոյցն են եւ Դարու
շաղկուցիչ ստեղծագործութիւնները՝ կատարեալ լեզուն, իր ժամանակի հա-
մար համապարփակ գիտութիւն եւ գրականութիւն ։

Որ Ս. Գրեղոր Լուսաւորչից սկսած գործել է Ամենայն Հայոց Կաթողի-
կոսարանին կից Վարդապետարանը, վկայում է Աղաթանգեղոսը՝ ականա-
տես պատմիչը ։

«Ամենայն այնուհետեւ զկերպուցեաց սոհմի որեաքն, ի վարժս վար-
դապետութեան պարապեցուցանէր որոց զառաջին Տրդատ անուն, որ թագաւ
ւորն իսկ էր, ամենայն տամբ իւրով»(2) ։ Կարապետ Ս. Վրդ. շեշտում է այդ
Վարդապետարանում քրմական դասու. ներխաններին կրթութիւն տրուելը որ-
պէս հոգեւորականի՝ «Լուսաւորիչը սկզբից եւեթ մեծ հոգս է տարել նախ
Տրդատին եւ նրան շրջապատող իշխաններին քարոզելու ու նրանց որդիներին
դաստիարակելու ։ Նոյն կերպ վարում է նոյնպէս քրմերի նկատմամբ՝ մաս-
նաւորապէս ուղղութիւն դարձնելով նրանց գաւակների կրթութեան վրայ,
աշխատելով, որ նրանցից կազմուած լինի նաեւ քրիստոնէայ հոգեւորական
դասակարգը, որ նրանք ունենալով նման պաշտօն, ինչպէս առաջ էր, եւ վա-

(2) Ազգաբնգեղաց, «Պատմութիւն», Թիֆլիս, 1884 թ., էջ 587-588 ։

յնելով իրենց առաջուայ արտօնութիւնները, փոխանակ հակառակորդ լինելու՝ պաշտպան ու միջնորդ լինեն նոր կրօնի տարածմանը»⁽³⁾ :

Վարդապետարանի գոյութեան մասին է վկայում նաեւ բազմալատակ լանասէր Արշակ Ալաօյանճեանը. «Ինչպէս երեւում է, այդ դպրոցում նրանց տրուած ուսումը քրիստոնէական վարդապետութիւնն էր, հետ էր անշուշտ քրիստոնէութիւնը ծանօթացնել նրանց, քանի որ նրանք պատկանում էին այն դասակարգին, որ զհանդամանս գիտէին հելլէն կամ ասորի դպրութեանց»⁽⁴⁾ : Սակայն պատմական փաստերը մեզ համոզում են, որ Լուսաւորչիչը միայն բարձր դասակարգի մէջ չէր գործում, այլ նրա դպրոցական գործունէութիւնը ծաւալւում էր նաեւ հասարակ ժողովրդի մէջ՝ դաստիարակելով նրանց քրիստոնէական ոգով : Արդարեւ, Լուսաւորչիչը «նոյնպէս եւ զամենայն սգի ջանայր յերեւել հատուցանել ի գիտութիւն ճմարութեան» :

Ամենայն Հայոց Կաթողիկոսարանին կից գործող եւ դերազանցապէս հոգեւորական գործիչներ պատրաստող այս Վարդապետարանը իր դասաւանդման մեթոդներով, ուսումնական ծրագրով հարազատ մէկ պատճէնն էր իր դարու նման յունական կամ ասորական նոյնատիպ դպրոցին : Աւելին, միայն այն էր, ուր Հայ աշակերտը պէտք է մարզուէր այդ լեզուներով իր ուսած գիտութիւնը վերածել բանաւոր հայերէնի, ուրիշ խօսքով կատարէր մըշտական թարգմանութիւն, հասկանալի եւ օգտակար լինելու համար Հայ ժողովրդին : Իրանք վերծանողներն էին : Նրանք էին, որ անդիր դպրութեան օրինակով, նախքան Աստուածաշունչի դրաւոր եւ պաշտօնական թարգմանութիւնը, կարգեցին նրա գոնէ որոշ մասերի անդիր թարգմանութիւնը : Ե՛րբ որ ոսկեղենիկ Հայ լեզուի մաքրութիւնը նրանց նախապատրաստական աշխատանքի պտուղն է իր խորքում :

Ամենայն Հայոց Կաթողիկոսարանին կից այս Վարդապետարանից բացի, կրթութեամ աշխարհիկ գործիչներ, յատկապէս արքունի կամ կաթողիկոսական դիւաններում աշխատելու օահմանութեամբ դպիրներ պատրաստելու համար յատուկ դպրոցներ ի մի ցանց տեղաւորուեց Հայաստանում : Այս դպրոցները աստուանդման լեզուն երեք էր ըստ տեղական պահանջներին՝ յունարէն, ասորերէն եւ պարսկերէն : Տրդատ Թագաւորը քաջալիրող եւ օգնական հանդիսացաւ Լուսաւորչի այս օգտաշատ ձեռնարկութեանն էլ, ինչպէս իր յաջորդները եղան Լուսաւորչի ժառանգներին : Այդ մասին է վկայում Ագաթանգեղոս, գրելով. «Ի տեղեաց տեղեաց սահմանացն Հայոց՝ տայր հրաման թագաւորն Տրդատ իւրոյ իշխանութեանն՝ յաշխարհաց եւ ի զաւատաց բազմութիւն մանկուոյ անել յարուեստ դպրութեան, եւ կարգել ի վերայ հաւատարիմ դպրուպետս . առաւել զազգս պղծապործ քրմանցն, զմանկունս նոցա ի նոյն ժողովել գումարել յարժանաւոր տեղիս դասս, եւ դարման ոտնկաց կարգել : Եւ զնոսս յերկուս բաժանել, զոմանս յԱսորի դպրութիւն կարգեալ, եւ զոմանս ի Հելլէն, որ եւ անդէն յական թօթափել վայրենամիտքն եւ դատարկատունքն եւ անասնաբարոյ աշխարհքն՝ մարգարէագէտք եւ առաքելաւծանութք եւ անտարանաժառանգ լինէին, եւ ամենայն աւանդելոցն Աստուծոյ տ՛ի իւրք անտեղեակք»⁽⁵⁾ :

(3) Կարապետ Ծ. Վրդ., «Հայ եկեղեցու Պատմութիւն», Առաջին Մաս, 1908 թ., Վազարշապատ, էջ 73 :
(4) Ալաօյանճեան Արշակ, «Պատմութիւն Հայ Դպրոցի», Գանիթի, 1946 թ., էջ 19 :
(5) Ագաթանգեղոս, «Պատմութիւն», Թիփլիս, 1884 թ., էջ 484 :

Բնական է, որ դպրոցները դեղերօթիկ էին: Աշակերտները ընտրուած էին իւրաքանչիւր նահանգից ու դաւառից, որոշ ընտանիքներէջ եւ տուեալ ընդունակութեան տէր մարդկանցից՝ մի սովորութիւն, որը տեսուած էր մինչեւ մեր օրերը:

Նոյն Ազաթանդեղոսը ասում է. «Անջատէր ի հայրենի բնակացն իւրեանց» եւ տանում ու զետեղում էր Վաղարշապատում եւ այլուր իրենց ծընընդամալայրից հեռու դպրոցներ ձէջ: Տնից այս օտարացումը բռնի էր կատարուած՝ Թաղաւորի հրամանով. «Նոյն հաւանեցուցանէր զԹաղաւորն, զի դաւառաց դաւառաց եւ կողմանց կողմանց ի տեղիս տեղիս ժողովեացն բազմութիւն մանկետոյ, առ ի նիւթ վարդապետութեան: Զդազանամիտ զվայրենագոյն զճիւղադարբոյ զաշխարհականս, զոր առեալ արկանէր ի բովս վարդապետութեան, եւ հոգեւոր սիրով ետանդամբ զազտ եւ զժաման զշարասահոտ իրևացն եւ զանտարադրած պաշտամանցն ի բաց զերէր: Եւ այնչափ անջատէր ի հայրենի բնակացն իրենաց՝ մինչև ասել նոցա, թէ մոռացայ զԹողովուրդն եւ զտունն հօր իմոյ»⁽⁶⁾:

Որ նախընտրութիւնը արուած էր առաւելագոյն քրմական սերնդին, ինչպէս 19-րդ Դարում քահանայական ցեղին, հաստատում է նաեւ Օրմանեան Պատրիարքը.

«Քրմքմերն ալ ազգու դասակարգ էին, եւ կրնային մեծ դժուարութիւններ հանել, եթէ յանկարծ ամէն դիւրութենէ զրկուած ըլլային... միայն պէտք էր դառնօք լաւ կրթել նոր կրօնքի սկզբունքներուն մէջ, ուստի նոր հաստատուած ուսումնարաններուն մէջ, հոգ կը տարուէր էտաուել զարդս պղծագործ եւ զմանկունս նոցա ի նոյն ժողովել» եւ միանգամայն չէր մոռացուեր անոնց զարման ռոճկաց» կարգելը⁽⁷⁾:

Վարդան Հացունին ճիշդ կերպով նշում է, որ այս դպրոցները նկատուած էին արքունի ձեռնարկութիւններ եւ պահպանուած էին արքունի զանձարանից վճարուած զարման-ռոճկացներով: Նաեւ, որ դպրոցները յատկապէս բաժանուած էին երկու մասի կամ լեզուների՝ յունարէնի եւ ասորերէնի, անշուշտ միւտ երեւելով տեղական պայմաններից ու պահանջներից, սահմանակցութիւնից եւ այլն:

«Առաջին քրիստոնեայ աշխարհիկ ու միանգամայն դիւրօթիկ դպրոցներն են դրանք, որոնց պահպանութեան համար կարգուած է արքունի զանձարանից զարման ռոճկաց»: Անոնց ուսման նախկին նիւթն է զարհեստ դըրբութեան» կամ այն ըզուաց, որոնք պիտի բանային մանկութեան առջեւ աստուածապաշտութեան կամ Ս. Գրոց դոճները: Այդ լեզուները կրկին էին. ասորերէն եւ յունարէն, որոնց երկուքին լուծը միանգամայն ծանր զտնելով Թերապարտ Հայտութեան, աշակերտները կը բաժնեն երկու զբաժնի՝ զարման յԱսորի դպրութեան կարգեալ եւ զոմանս ի Հիլլէն»⁽⁸⁾:

Յունարէնն ու ասորերէնը հնուց էլ մեր մէջ պաշտօնական, դիւանական լեզուներ էին: Հայ Թաղաւորները պարծենում էին «հիլլենասէք» տխրոսով: Արտատաղէ Բ Թաղաւորը յունարէն Թատրերգութիւնների հեղինակ էր: Տիգրան Մեծը եւ իր շարժողները իրենց դրամների վրայ բացատարապէս յունարէնով են գրել, Տրդատ Առաջինը իր նորակերտ Գաննի ամբոցում փոխանակ

(6) Ագաթանգեղոս, նոյնը, էջ 483:

(7) Մ. Աբէ. Օրմանեան, «Ազգապատում», Կ. Պոլիս, 1912 թ., էջ 200:

(8) Վ. Հացունի, «Գաստրիարկութիւնը հին Հայոց քով», էջ 87:

լատիներէն յիշատակարան կանգնեցնելու, ինչպէս սպասելի էր, յունարէն արձանագրութիւն է թողել: Նշանակելի է նոյնպէս Գառնիի մտաւայելը, որը ներշնչուած է յունական դիցաբանութիւնից եւ կրում է յունարէն արձանագրութիւն: Խորհրդացիին ծանօթ է Գառնիի յունարէն արձանագրութեան. «Ջայտա ժամանակն կատարի Տրգատ գլխոտած ամրոցիի Գառնոյ, զոր որձաքար եւ կոփածոյ վիճօք երկաթագամ եւ կապարով մածուցեալ, յորում շինեալ եւ տուն հովանոց մահարձանօք՝ սքանչելի դրոշուածովք բարձր քանդակաւ, ի համար քեռ իւրոյ Խորսովադիտոյ, եւ գրեալ ի նմա գլխատակ իւր հելլենացի գրով»⁽⁹⁾:

Պարսկերէնի ուժեղացումը սկսում է Մերութանի շարժման հետ, Պագթաւորի Մանուէլ սպարապետի ժամանակ ստանում է գերակշիռ դիրք, իսկ Հայաստանի բաժանմանով պարսկական Հայաստանում այն դառնում է պաշտօնական լեզուն, որին նուիրում են մողայիի եւ փառասէր իշխանազունները: Այս շրջանում, շնորհիւ պարսկական անհանդուրժողականութեան, յունարէնը համարեալ գուրջ է թողնում գլխոցներէց եւ ասորիէնը դառնում է հոգեւոր եւ գրական ուսմանք ձեռք բերելու արտօնեալ միջոց:

«Քանզի նայի ի Մերութանայ այրեալ լինէին ընդհանուր աշխարհիս յոյն գիրք, դարձեալ ի բաժանեալ զաշխարհս Հայոց՝ չտային Պարսիկ վերահացութիւն յոյն ուսանել գպրութիւն ումեք իւրեանց մասինն, այլ միայն ասորի»⁽¹⁰⁾:

Այս շրջանում արեւելիքում քչանում են հելլենագէտները: Խորհրդացիին Մաշտոցի մասին խօսելիս ասում է. «Զի մինչեւ դնաց Մեսրոպ յարքունական դրանէն, ոչ զոք ի ճարտարաց դասնէր անդ ի դպրաց, քանզի պարսկական վարէին գրով»⁽¹¹⁾: Փաւստոսն էլ իր հերթին այսպէս է բացատրում ասորիէնի տարածումը. «Քանզի պաշտօն եկեղեցւոյ եւ կարդացմանք գրոց ասորի ուսմամբ վարէին՝ ի վանորայս եւ եկեղեցիս Հայաստան ժողովուրդքն այսպիսի մեծ աշխարհի, յանլրութենէ լեզուին ասորոյ»⁽¹²⁾:

Պատմիչները վկայում են, որ այս դպրոցներում, ուրեմն եւ Կաթողիկոսարանի Վարդապետարանում, աշակերտութիւնը առաջին հերթին սովորում էր աստուածապաշտութիւն եւ Սուրբ Գրքի տարրական գիտելիքներ, միեւնոյն ժամանակ, ըստ Ա. Ալպոյաճեանի, «Արուեստ դպրութեան», որը պարզապէս նշանակում է վարժուել դիւանական քարտուղարութեան մէջ՝ որպէս վայելուչ եւ անխալ գրող, անշուշտ, միշտ յոյն, ասորի եւ պարսիկ լեզուններով: Հազուադեպ էր, ասկայն, որ դիւանապալիրը տիրապետէր երկու կամ երեք լեզուներին էլ միանգամայն, մի բան, որ ծանր էր նստում արքունիքին եւ մեծացնում էր ծառայող անձնակազմը:

Հետաքրքրական է իմանալ, թէ որո՞նք կամ ինչպի՞սի՞ մարդիկ վարել են հայկական առաջին դպրոցները: Տրամաբանութիւնը, պատմիչների հետ համերաշխ կերպով, ասում է՝ թէ այդ դպրոցների առաջին ուսուցիչները եղել են Յոյն եւ Ասորի քարոզիչներ, որոնք Ս. Գրիգոր Լուսաւորչի հետ ժամանել են նորադարձ Հայաստան: Հետագայում Լուսաւորչի յաջորդները հետեւեցին իրենց նախաճ ոգիներին: Հայաստանը լցուեց օտարազգի քարոս

(9) Խորհրդացի, «Պատմութիւն», Թիֆլիս, էջ 247-248:
 (10) Խորհրդացի, նոյնը, էջ 343, Գլ. Գ, ԾԻ:
 (11) Խորհրդացի, նոյնը, Գլ. Գ, ԾԲ, էջ 338:
 (12) Փաւստոս, Ժ, էջ 30:

դիշնեբրով, որոնք օգուտից աւելի բնու էին դառնում: Ի՞նչն էր, սակայն, այս օտար ուսուցիչների ծարղղանքի պատճառը: Դրա հիմքում պէտք է դնել ներանց սկզբից մինչև վերջ Հայ ժողովրդի հետ չտնչանալու, չմերուելու, նրան չտիրելու և չզնահատելու մոլեռանդի մեծամտութիւնը: Որ Հայ ուսուցիչներ չկատին այս շրջանում՝ ընդունում են նաև Հացունին և Ալպոյանեանը: Նրանք իրենց տեսակէտը հիմնաւորում են Ազաթանդեղոսի հետեւեալ տեղեկութեան վրայ.

«Իւ գտանէր բազմութիւն եղբարց՝ զոր հաւանեցուցանէր ընդ իւր գոյ դի վիճակեցուցէ զնոսա ի քահանայութիւն յիւրում աշխարհին: Եւ բազում գունդա յաճախեալ առնոյր ընդ իւր»(13):

Հացունին խօսելով դպրոցների սակաւութեան մասին, գրում է.

«Մեր անդրանիկ վարժարանք չեն բովանդակեր ու չեն դաստիարակեր ասիով Հայ մանկութիւնը, այլ անոր մէկ մասն միայն: Սկզբնաւորութիւն ու փորձ մ'է կատարուածը, և ոչ թէ կազմակերպուած ու հտոտատուն հանրային կրթութիւն մը: Արդիւնքն է երկու անհատից ջանքերուն, որոնք զուրկ են գարգացեալ ազգի մը գործակցութենէն, որով միայն պիտի կարենային համարգային դաստիարակութեան մը ձեռնարկել, և մնայուն հիմերու վրայ փնել գայն»(14):

Ալպոյանեանը նշում է, որ այս դպրոցները կատարեալ մէկ պատճէնն էին իրենց ժամանակի քրիստոնեայ Յոյն և Ասորի դպրոցներէ եւ մեթոդական հարցերում և դասաւանդման առարկաների ու նպատակներէ հարցում: Ինչպանն էլ միայն այդ կարող էր լինել, քանի որ նորաբարութիւնը միշտ էլ պայմանաւորում է անցեալի փորձով: Այս դպրոցների գէթ նպատակն էր քարոզիչներ և արքունի դպիրներ պատրաստել, հետեւորար ուսման առարկաներն էլ շօշափելու էին միայն այդ պահանջները բաւարարող նիւթերը և համապատասխան ունակութիւններ զարգացնող առարկաները:

Ս. Գրիգոր Լուսաւորչի վախճանումից յետոյ (325 թ.), նրա հիմնադրած դպրոցները Հայաստանի քաղաքական անկայուն դրութեան պատճառով, ինչպէս նաև նշուած պարսկական քաղաքականութեան բերումով ու ազդեցութեամբ՝ հետզհետէ անջքանում և փակւում են:

Բ

**ՀԱՄԱՌՈՏ ԱԿԱՐԿ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՁԻՑ ՄԻՆՁԵԻ
Ս. ՆԵՐՍԷՍ ՄԵԾԻ ԺԱՄԱՆԱԿՈՒԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ՇՈՒՐՁ**

Հուսաւորչից մինչև ներսէս Մեծը Հայ եկեղեցու պատմութեան մէջ հանդիպում ենք չորս կաթողիկոսներէ՝

- Արիստակէս Ա (325-332)
- Վրթանէս (333-341)
- Յուսիկ Ա (341-347)
- Փառէն Ա Աշտիշատցի (348-352)

(13) Ազաթանդեղոս, նոյնը, էջ 90:
(14) Վ. Հացունի, «Դաստիարակութիւնը հին Հայոց քով», էջ 468:

Մրանց կաթողիկոսութեան կարճատեւ եւ փոթորկոտ շրջանում Հայաստանում շենք հանդիպում դպրոցական կազմակերպուած գործունէութեան: 325-352 թ. թ. ամբողջ քառորդ դարից աւելի եղող տարիներում դրպրոցական գործունէութիւնը մեր երկրում բարձիթողի է արուած եւ հաւանաբար, ապաւինել են «ձեռնասունն»ներով եկեղեցու կարիքը բաւարարելու սովորութեան:

Ի՞նչն էր դրա պատճառը: Նախ շեշտենք քաղաքական անապահովութիւնը, երբ Հնարաւոր չէր սահմանուած արքունի զէարման ուժկայքը ձեռք բերել եւ գործածել: Չմտանանք նաեւ յունա-պարսկական ուղղութիւնների ուժեղ բախումը մեր երկրի քաղաքական կեանքում, որից շուտով քայքայուեց եւ կործանուեց երկրի միասնութիւնն ու անկախութիւնը եւ ամլութեան մասնուեցին բոլոր դաստիարակչական-մշակութային ձեռնարկութիւնները: Յունական ուղղութեան հզոր ներկայացուցիչներն էին Լուսաւորչի տան կաթողիկոսները՝ իրենց համակիր իշխանական տներով (յատկապէս Մամիկոնեանները), իսկ երկրորդինը՝ պարսկական ուղղութեանը՝ Աղբիանոսեան տան կաթողիկոսները իրենց համակիր իշխանական տներով (Մերուստան Արծրունի, Վահան եւ Մանուէլ Մամիկոնեանները)։ Տիրան, Արշակ Բ եւ Պապ Թադաւորեանը, Մանուէլ Մամիկոնեանը փորձեցին կեդրոնաձիգ ուժեղ պետութիւն ստեղծել այդ երկու կեդրոնախոյս եւ օտարամոլ ուժերը ի մի ձուլելով, սակայն կործանուեցին արտաքին ուժերի հրահրած մանր տեղական փառասիրութիւններից: Իրենց քաղաքական տիրապետութիւնը Հայաստանում ամբապնդել ջանացող Բիւզանդական կայսրութիւնը եւ Սասանեան Պարսկաստանը Հայաստանում առկայ դպրոցական եւ կրօնական գուտ տեղական Հարցերը իրենց համար վերածել էին քաղաքական ստաջնահերթ հարցերի եւ պահանջում էին Հայերից՝ այդ Հարցերին տալ իրենց ցանկացած ուղղութիւնը: Եւ որովհետեւ այդ փութած կայսրութիւններից ո՛չ մէկը այնքան հզոր չէր երկրորդ ժամանակով մնալ մեր երկրում, նրանց մակընթացութեան եւ տեղատուութեան համաձայն էլ նրանց հովանաւորած լիցուռն եւ բարձրեր բարձրանում կամ իջնում էին, քառսի վերածելով մեր կեանքը, որից յուսահատ՝ Հայերը լքեցին երկուսին էլ միանգամայն: Այդ էր դրութիւնը ակնարկուած շրջանում (325-352): Դրանից ելք գտնել փորձեց Լուսաւորչաշառաւիղ Ներսէս Մեծ Կաթողիկոսը, Հենց իր պաշտօնավարութեան սկզբից:

ՆԵՐՍԷՍ ՄԵԾԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ

(353 - 373)

Ներսէս Մեծը Լուսաւորչի թոռան թոռն էր: Հայրը՝ Աթանազիէնէն, իր Պապ եղբոր հետ բացառութիւն է Լուսաւորչեան սերնդի մէջ, մնալով աշխարհակալ, մինչ ամբողջ տոճմը, իրենցից առաջ եւ յետոյ, եղել են կաթողիկոսներ: Երկուսով էլ զոհ են զնում իրենց անբարոյական կեանքին: Նրանք մօր կողմից թոռներն էին Տիրան Թադաւորի: Արեան այդ կապակցութեամբ էլ զուցէ բացատրուած է նրանց վարքը:

Ներսէս իր վարքով աւելի մօտ էր իր պապին՝ Յուսիկ Կաթողիկոսին: Նա այն անձնաւորութիւններից էր, որ գիտնէ հաստեցնել մեծ եկեղեցականը մեծ աւատապետի հետ: Նա փոքր հասակից ամուսնացել էր Սանդուխտ Մամիկոնեան իշխանուհու հետ եւ ստացել էր խստամբեր մի կրթութիւն, հաւանաբար խնամակալների պնդումով, որովհետեւ հայրը՝ Աթանազիէնէն, ո՛չ մի

ժամանակ չի դրադուել իր որդու կեանքով: Այս վաղ ամուսնութեան միակ նպատակն է եղել պահպանել Լուսաւորչի ազգատոհմի շարունակութիւնը կաթողիկոսական գահի վրայ: Հայրական խորթ ազդեցութիւնը էլ ւաւելի չեզոքացնելու համար, նորապսակ ամուլը ուղարկուած է կեսարիա՝ ուսանելու, որտեղ եւ ծնուած է նրանց միամօր որդին՝ Սահակ Պարթեւը, ապագայ մեծ կաթողիկոսը եւ Մեսրոպ Մաշտոցի հովանաւոր-դրօժակիցը դրերի գիւտի դործուած եւ թարգմանչական, դպրոցական բարձրագոյն դործունէութեան մէջ:

Ներսէս Կաթողիկոս իր մէջ խտացնում էր իր նախնիների բոլոր դրական դժբերը՝ ջերմեանդ հաւատացեալ, քաղ հովուապետ, մարդասէր ղեկավար, կրթանուէր ու հայրենասէր: Նա ոչ մի առիթով իր ունեցածը կամ կեանքը չսակարկեց յանուն իր դժբախտ հօտի բարօրութեան եւ եկեղեցու շինութեան: Ընտանեկան ւաճակութիւններով եւ կրթութեան բերումով համոզուած յոճասէր էր, այդ պատճառով Արշակ Բ եւ Պապ Թադաւորների ճշկուն, մի քիչ նոյնիսկ պարսկասէր քաղաքականութիւնը անհանդուրժելի էր կրում նրան, որից յաճախ ճեղքուածք էր յառաջանում քաղաքական կեանքում Հայաստանի երկու ազդեցիկ տներին՝ Արշակունիների եւ Լուսաւորչեանների միջեւ: Իր պապերի պէս անզիջող էր իր դիրքի բարձրութեան հարցում եւ Լուսի պապերից առաջ պահանջում էր կաթողիկոսի գերագահութիւնը նոյնիսկ քաղաքական եւ աշխարհիկ հարցերում: Պատմութիւնը նրա դործունէութիւնը նշում է որպէս զգալի վերելք մշակութային-դպրոցական կեանքում, թէ՛ եւ դա էլ շնորհիւ Շապուհ Երկրորդի վարած քաղաքականութեան՝ մեծ չափով մտաց անպատեղ եւ յանգեց ո՛չ միայն իր բարեկարգութեանց ոչնչացման, այլ նաեւ ամբողջ Հայաստան աշխարհի կործանման:

Բազմավաստակ հայրապետի ուշադրութեան կեդրոնում եղել է կրթական հարցը՝ ընդհանուր եւ եկեղեցու սպասաւորներ պատրաստելու նպատակով: Այդ մասին Փաւստոսը գրում է. «Կարգէր եւ թ տեղիս դպրոցս յուսարէն եւ ասորերէն՝ յամենայն դասառս Հայոց»⁽¹⁵⁾:

Իւրաքանչիւր դասառ դպրոցով օժտելիս, Ներսէս Մեծը անշուշտ չէր կարող կաթողիկոսարանին կից Վարդապետարանը փակ թողնել: Ի տարբերութիւն նախորդ դպրոցների, ներսիսեան դպրոցները իրենց նախորդներին համեմատութեամբ, ընդհանրապէս ցերեկեայ էին, չունէին «զարման ոտակաց»-ները, այլ պահում էին բարեսէրների նուէրներով կամ եկեղեցական զանազան եկամուտներով: Մինչեւ Ներսէս Մեծը եթէ կաթողիկոսարանի կից Վարդապետարանը չի փակուել, չի էլ արդարացրել իր գոյութիւնը: Եկեղեցին, հետեւելով Հնադարեան հրէական սովորութեան, իր գործիչները պատրաստում էր անձնական դաստիարակութեան միջոցով, այսինքն իւրաքանչիւր եպիսկոպոս ունէր իր «ձեռնասունջները՝ սպասաւոր աշակերտը (մոնթ)», որը նկատուում էր նրա որդին, տանը մէկ անդամ եւ ո՛չ միայն ծառայում էր տան գործերում, այլեւ ստանում էր խնամուած կրթութիւն ընտանիքի հարազատ որդիների հետ: Այս սովորութիւնը պահպանուած էր մինչեւ ԺԹ Դար, երբ, «ձեռնասունջ» կոչուած էր «փութբար» կամ «մոնթ», համաձայն իր ապրած տեղին: «Ձեռնասունջ» պահելու մէկ ուրիշ տարբերակը դործուած էր նախարարական տներում, անշուշտ ուսուցման բոլորովին տարբեր ծրագրով:

(15) Փաւստոս, «Պատմութիւն», վեմետիկ, 1832 թ., էջ 77:

րոզ (դայնակ եւ սան) : Այդտեղ շեշտը գրում էր յատկապէս առգմիկ պատ-
րաստելու հարցին :

Ներսիսեան դպրոցների կատարած դերի մասին Օրմանեան Պատրիարք
դրում է. «Այդ դպրոցներուն աշակերտները յիշեալ չեղուններուն մէջ յառա-
ջանալով՝ հողեւորական տեսակէտով ալ մեծ ծառայութիւն կր մատուցա-
նէին, որովհետեւ անոնք էին, որ եկեղեցիներուն մէջ Սուրբ Գրոց ընթեր-
ցումները կը վերծանէին եւ կը թարգմանէին, կրօնական եւ բարոյական քա-
րոզներ կը խօսէին, եւ ժողովրդական լեզուով աղօթքներ ու մաղթանքներ կը
թելադրէին : Անոնք եղան վերծանող եւ թարգմանիչ պաշտօնեաներու ուս-
վիրաները, որոնք ճամբայ բացին հայերէն դպրութեան սկզբնաւորութեան :
Այս խումբէն եղան նոյնիսկ Ներսէսի զաւակը՝ Սահակ, եւ ձեռնադրուած՝
Մեսրոպ, Հայ գիրին գործները եւ հայ դպրութեան նախահայրերը»⁽¹⁶⁾ :

Ներսէս Մեծը շրաւարարուեց օտար գործակիցների անհոգի եւ անխը
աշխատանքով : Նա իր դպրոցներից ընտրեց արժանաւոր աշակերտներ եւ նը-
րանց ուղարկեց այն օրերի հռչակուած ուսումնական կեդրոնները, ոմանք
գէպի արեւմուտք, իսկ ուրիշներ՝ գէպի Ասորիք կամ Եգիպտոս : Իս տեղա-
կան ուժեր պատրաստելու առաջին քայլն է, ինչպէս բանաւոր «վերծանող»-
ների աշխատանքը՝ թարգմանիչների ճանապարհը հարթելն է :

Հացունին եւ Ալպոյանեանը ներսիսեան դպրոցների մասին համանման
եղրակացութեան են յանգում. «Լուսաւորչի կողմէ հաստատուածներուն հետ
դրեթէ նոյն ծրագրերը, բայց թերեւս աւելի ժողովրդական հանգամանք մը
ունէին, որովհետեւ կը գտնուէին ամէն զաւատի մէջ եւ այս պատճառով իսկ,
կ'ենթադրուի թէ ցերեկեայ էին»⁽¹⁷⁾ :

Ներսիսեան Վարդապետարանի ձեռնասուն սաներիցն են ամէնից առաջ
Ս. Սահակ Պարթեւ Կաթողիկոսը եւ Ս. Մեսրոպ Մաշտոցը : Նրանցից են նաև
Բասենի Սաղ Եպիսկոպոսը, որ Ներսէսի բացակայութեան ժամանակ փոխա-
րինում էր նրան եւ նրա պէս էլ նախանձախնդիր եւ համարձակ էր արքունա-
կան գանցանքները խաբանելիս, Արտաշատի Զուլիթա Նրէցը, որին գերեմիա-
րեց Մերութանը եւ որ նահատակուեց Պարսկաստանում :

«Ներսէս առանձնապէս հոգածութեան առարկայ ըրաւ այն վարժա-
րանները՝ որոնք կէս դարու գոյութիւն մ'ունէին արգէն, բաժնուած երկու
խումբերու՝ համաձայն անոնց մէջ աւանդուած յունարէն կամ ասորերէն լե-
զուններուն : ... Յունարէնի եւ ասորերէնի գործածութիւնը, որ արգելուք էր
սեփական գրերու շոյութեան, պատճառ մը չէր անշուշտ որ զանց անունէր
բոլորովին ազգային լեզուին ուսուցումը՝ բերանացի կամ թարգմանական
ճամբով : Հրահանգներու պատրաստութեան մէջ հաւանաբար կը գործածէին
յիշուած երկու լեզուներու գիրերը : Հայ լեզուի ուսուցումը անհրաժեշտ էր
սրբարեւ, զի կրթութեան եւ կրթուածներուն գլխաւոր նպատակն էր Աստ-
ուածաշունչի քարոզութիւնը մեր երկրի սահմաններէն ներս մասնաւորապէս :
Եւ այս կրնար յաջողիլ միայն ժողովրդի խօսած լեզուին միջոցով : Սահակ եւ
Մեսրոպ... այս դպրոցներու աշակերտներն էին եւ ասոնց շնորհիւ տիրաւ

(16) Օրմանեան, նոյնը, Հատոր Ա, էջ 172 :

(17) Ալպոյանեան, նոյնը, էջ 25 : Վ. Հացունի, նոյնը, էջ 19 :

ցած այն տիպար կամ դասական հայերէնին՝ որով յետոյ պիտի թարգմանէին Ս. Գիրքը»⁽¹⁸⁾ :

Անկախ իր բոլոր բարձրագոյն եւ օգտակար գործունէութիւնից, Ներսէս Մեծին մենք մշտապէս պէտք է երախտագէտ մնանք, որ կարողացաւ իր դպրոցի մէջ հասունացնել Սահակ-Մեսրոպեան տաղանդին, մեր անզուգական լուսաւորիչ-ուսուցիչներին : Պատմիչները, զովելով Ներսէս Մեծի օգտաշատ գործունէութիւնը, յատկապէս նշում են, որ Ս. Մեսրոպը էր «սնեալ եւ ուսեալ առ Մեծին Ներսէսի» (կորիւն) :

Հարց է առաջանում՝ Ներսէս Մեծը որտեղի՞ց էր բերում եւ հայթայթում իր դպրոցի ուսուցիչները : Մեր Եկեղեցու պատմութեան լաւագոյն գիտակ, Կ. Պոլսի հանգուցեալ Պատրիարք Գարեգին Արքեպիսկոպոս Տրապիզոնին իր «Աշխարհի լոյսն ի Հայս» գրքում այդ մասին գրում է .

«Ներսէս ուսուցչութեան պաշտօնին կոչեց մասնաւորապէս այնպիսիներ՝ որոնք իրենց ուսումն ստացած եւ այդ գործին պատրաստուած էին կըրթական օտար կեդրոններու մէջ : Ասոնցմէ գլխաւորն էր Աթէնք, ուր տակաւին Ներսէսի օրերուն՝ կ'ապրէր հայազգի աշխարհահռչակ գիտնական հռետոր-ուսուցիչը՝ Պրոյետեսիոս կամ Պարիւր»⁽¹⁹⁾ : Յայտնի է, որ Պարիւրի շուրջն էր համախմբում Հայ լաւագոյն ուսանողութիւնը եւ ստանում նրանից ժամանակի լաւագոյն ուսումները, գիտելիքները եւ վերադառնալով հայրենիք՝ այն փոխանցում իրենց աշակերտներին :

ՎԱՀԱՆ ԵՊՍ . ՏԵՐԵԱՆ

(Շար. 1)

(18) Գարեգին Արք. Տրապիզոնի (Խաչատուրեան), «Աշխարհի Լոյսն ի Հայս», Հատր Առաջին, Փարիզ, 1936 թ., էջ 304-305 :

(19) Գարեգին Արք. Տրապիզոնի, նոյն, էջ 305 :



ԴՍԵՂԻ ԿԱՍ ՀԱՄԱԶԱՍՊԵԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆՆԵՐՈՒ ՏՈՒՆԸ

Մամիկոնեաններու այս ճիւղը Համազասպիան կոչուած է, որովհետեւ եւ Համազասպ Մամիկոնեան նահապետը եղած է անոնց եւ իր յաջորդները նախընտրած են կոչուիլ Համազասպեան: Համազասպեան Մամիկոնեաններու կեդրոնը Դսեղ ըլլալով, անոնք այդպէս ճանչցուած են մեր օրերու պատմաբաններէ եւ բանասէրներէ:

Դսեղ, որ այժմ Թումանեան կը կոչուի, կը գտնուի Գուգարաց բլրաբնակեան Տաշիր կամ Ջորափոր գաւառին մէջ, Տաշրայ գետակին աջ եզերքին: Տաշրայ շուրը սխալմամբ Ջորագետ կը կոչուի (Դեբեդ գետի հին անունը), ծանօթ է Նախկին անուամբ իբր կամենկա: Ըստ Ս. Տ. Երեմեանի, «Տաշիրը Գուգարաց բլրաբնակեան հարկ գաւառն էր և 387 թուականէն յետոյ մտաւ Վրաց աշխարհի կազմում մինչև թ Դար»(1):

Համազասպ Մամիկոնեան ուրիշ² եւ ե՛րբ Դսեղ փոխադրուեցաւ ու հոն հաստատուեցաւ՝ սկզբնաւորելով «Համազասպեան յազգէ Մամիկոնեանց»: Հաւանաբար Ջաբարէ եւ Իւանէ Ամիր Սպասալարներու օրով պատահեցաւ Համազասպ Մամիկոնեանի Դսեղ հաստատուիլը: Անտարակոյս Ջաբարէի եւ Իւանէի զինուորական ծառայութիւններուն Համար իրեն տրուեցաւ այս անութիւնը՝ ուր գրեթէ երկու դար Համազասպեան Մամիկոնեանք պահեցին իրենց աւատը:

Կարելի չէ կասկածիլ, որ Մամիկոնեանց այս ճիւղն ալ, ինչպէս Ասատունի Թոռնիկեան Մամիկոնեանց ճիւղը, ուղղակի սերած են Մամիկոնեան մեծ, հին ու անուանի տունէն: Զէ կարելի կասկածիլ իրենց Մամիկոնեան ծագման հարազատութեան վրայ, քանի որ Դսեղի որ ճիւղը ինամիական սերտ կապերով կապուած էր Հայ իշխանական հարազատ տուներու հետ, որպէս էին Վաչուսեանց եւ Օրպէլեանց տուները:

Ցաւալի է որ Համազասպի մասին մեր ունեցած տեղեկութիւնը շատ քիչ է:

Սելճուզ Մելիք Շահի մահէն (1092) վերջ, նա մանաւանդ Սելճուզ Սուհամէտ Տափարիի մահուան (1156) վրայ, Հայ իշխանական տուներ վերակենդանացան եւ քաղաքներուցան Ջաբարէ եւ Իւանէ Ամիր Սպասալարներու օժանդակութեամբ եւ Վրացիներու հետ սերտ գործակցութեամբ, եւ տիրացան մեծ կամ փոքր աւատներու, աւելի կամ պակաս ինքնիշխանութեամբ: Համազասպ Մամիկոնեան ալ կ'երեւի թէ այս կերպով մէջոտեղ ելաւ եւ Դսեղի մէջ հաստատուեցաւ: Դժբախտաբար չենք գիտեր թէ ի՞նչ էր թիւը իրեն հետեւող Մամիկոնեաններու: Դատելով սահմանափակ հոգամասէն որուն վրայ Դսեղի Մամիկոնեանները կը տիրապետէին, կրնանք ենթադրել որ խոշոր եւ զօրաւոր տուն մը չէր: Իրենցմէ քիչ թիւով ինարարութիւններ եւ մեկենասութիւններ ծանօթ են մեզի այժմ:

(1) «Հայաստանը ըստ ԱՇԽԱՐՀԱՑՈՅԹԻ». Երևան, 1963, էջ 85:

Մեզի հասած արձանագրութեանց եւ ժամանակակից պատմական-մտտեանագրական քանի մը հակիրճ վկայութիւնները անուշա պիտի չըսեն զոչնչացիչ զարգացում մը տալու իրենց մասին: Ոչ ալ լուրջ ճիշդ մը կատարուած էր զարգանք գոնէ առձեռն ներթերով ամփոփ ներկայացնելու շնորհիւ Գարեգին Կաթողիկոս Յովսէփեան կ'երեւէ մտադիր էր այս Մամիկոնեաններով զբաղուելու, ինչպէս զբաղած էր Պոռչեանց, Օրպէլեանց եւ այլ տոհմերով: Ան կը գրէր. «Տոհմի (Դսեղի Մամիկոնեանց) պատմութեան եւ շինարարութեան մասին ունինք առանձին աշխատութիւն (ԺԳ Դարից ըսկըսած)»: Քանի որ իր ձեռագրական թողօնին մէջ չէ գտնուած այս աշխատութիւնը, ստիպուած ենք խորհելու որ Կաթողիկոսը մտադրութեամբ մը մասին է որ կը խօսի եւ ոչ թէ կատարուած աշխատութեան մը մասին: Շատ Հաւանարար նպատակ ունէր նման գործ մը կատարելու եւ գլոցէ ծրագրած ալ էր. այլապէս ԺԳ Դարի պատմութիւն ունեցող այս տոհմին մասին պիտի չգրէր «ԺԳ Դարից սկսած»: Համառօտ կերպով գրած է նաեւ ողբացեալ Արշակ Այլոյ յօսանքներ Դսեղի այս տոհմին մասին, թէ եւ քանի մը շինութիւններով, իր «Պատմական Հայաստանի Սահմանները» կոթողային գործին մէջ:

Ինչպէս ըսի, տոհմին պատմա-մատենագիտական տեղեկութիւնները պատահական եւ կցկուր եւ: Իրենցմէ մեզի հասած է միայն երկու ձեռագիր Աւետարան յիշատակութիւններով: Գարեգին Կաթողիկոս կը խօսի ձեռագրական յիշատակարաններու մասին առանց ուրիշ մանրամասնութեան: Արդեօք մեզի ծանօթերէն գառ ուրիշներ ալ գիտէք: Եթէ ծանօթ էր, ստույգ ինծի յայտնի չեն իրացի Համագրասց Նպիտակոյնի Համար եղած կամ յիշուած ձեռագիրներէն):

Դսեղի Մամիկոնեաններու շինարարութիւնն ալ մեծ չափերու չի հասնիր: Հաւանարար ներթական միջոցները իրենց թոյլ տուած չեն խոշոր շտապիւրով եկեղեցաշինարարութեան: Ըստ երեւոյթին, ենթակայ աստուածութեան մը եղած են Չաքարէ եւ Իւսանէ Ամիր Սպասարներու վերին հրամանատարութեան տակ եւ զինուորական պարտականութիւններ ստանձնած են, որմէ է հաւանարար իրենց ներթական կարիքներուն քաւարութիւնը: Այս վիճակը շարունակուած է սպասարներուն որդւոց՝ Աւագի եւ Շահնշահի օրով ալ: Բնական է ենթադրուած են Թաթարներուն, ծառայած անոնց, պատերազմներու մասնակցած եւ զոհեր ալ տուած: Դսեղ ընտանի տնտեսական համեստ միջոցներով չէր կրնար թոյլ տալ որ Մամիկոնեան Համագրասցեան տոհմը վաւելէր իր յուշարձաններու այն առատութեամբ եւ զեղեցկութեամբ՝ որով մեզի հասած են, եթէ սպասարներու հրամանատարութեան տակ իրենց մատնակցած պատերազմներուն յաջողութիւնները մեծապէս սատարած չըլլային իրենց ներթական միջոցներուն:

Իրենցմէ մնացած ճարտարապետական եւ քանդակագործական (խաչաքար) յուշարձանները արդարեւ կը վկայեն անոնց ընտիր ճաշակին եւ զեղարուեստական հասկացողութեան մասին, առանց սակայն համեմուտ մեծագործութեան եւ Պոռչեաններու, Օրպէլեաններու, Դոփեաններու կատարածներուն արժէքին: Իրենց մեկնասացած մանր արուեստներէ արտագրութիւններ չեն հասած մեզի, բացի իրենց տուած երկու արձանագրական վկայութիւններէ: 1221ին արձանագրութեան մէջ Մարծպան Բ կը վկայէ որ Բարձրաբաշի վանքը «զարդարեցի մեծապիւ պատուակիտն սպասիւք խաչիւք եւ մասամբք

(2) «Էւուոց Թառի Ամեմափրկիչք» էջ 72ա:

և գրէնաւք» (Յիշատ. 12) : Իսկ Մարծպան Բ-ի որդին Առլան Բէկ 1245ին նոյն վանքին տուած է «մեծածախ աւետարան տակով եւ մարդարտով եւ պատմագր պատուականաւք գարգարած» (Յիշատ. 25) : Դժբախտաբար ստուք մեզի չեն հասած : Իրենց յիշատակութեամբ երկու Աւետարան միայն հասած է մեզի, որոնց մասին պիտի խօսինք իրենց կարգին :

Իրենց մեկեանսած ճարտարագիտական յուշարձաններուն մասին մասնագիտորէն ձեռնհաս չըլլալով, ի վիճակի չեմ հոս արժէքաւորելու : Գալլով իրենց մեկեանսած գործերուն քանդակագործութեան զարդածեւերուն եւ պատկերագրութեան, հոս չեմ կրնար ծանրանալ, նախ անոր համար որ կատարեալ նկարներ կը պակսին ինծի եւ յետոյ՝ ինչ որ ծանօթ է ինծի, մասնա-յատուկ նկարագիր մը չունի եւ մտք կը կազմէ ժամանակուան հարկական արւուստին ամբողջութեան : Սակայն ինչպէս ըսի, Գսեղի Մամիկոնեանները ցոյց կու տան ընտիր ճաշակ, նուրբ եւ կատարեալ արհեստագործութեան ըմբռում՝ որոնք անուրանալի կերպով կը շեշտեն անոնց գնահատութեան բարձր աստիճանը եւ կրթութիւնը :

Ինչպէս պիտի տեսնենք, սոսմին սկիզբին նման վերջաւորութիւնն ալ կը կորսուի պատմական անորոշութեան մթութեան մէջ : Գիտենք որ մինչև ՓԳ Դար կը պահեն իրենց գոյութիւնը : Ինչպէ՞ս շիջու իրենց յիշատակը Գրսեղի մէջ, կամ ո՞ր դաղթիցիներ անկէ : Տեղեկութիւն կը պակսի : Մանօթու-թեան ժուժկալ պատաստիկ մը գտնենք Արիմի մէջ ցոյց կու տայ 1366ին : Ինչպէս շատ մը ուրիշ մանր Հայ իշխանական տուներ եւ սոսմեր, Գսեղի Մամիկոնեան սոսմն ալ ի սպառ կ'անհետանայ (կամ կը լուէ) Թիմուր Լէնկի կործանարար արշաւանքէն եւ անոր յաջորդող քառասային վիճակէն վերջ, որ երկար ատեն աւերեց եւ արիւնտեց Հայաստանը :

Մենք այս սոսմին ծանօթ անձերը անհատ առ անհատ պիտի ներկայացնենք մեզի հասած իրենց յիշատակարաններով, արձանագրութիւններով եւ ժամանակակից մատենագրական տուեալներով : Մեր գործածած վկայութեանց յիշատակարանները իրենց ամբողջութեամբ գետնադած ենք մեր ներկայ ուսումնասիրութեան վերջը :

Հ Ա Մ Ա Զ Ա Ս Պ Ա

Ինք եղած է Հիմնադիրը Գսեղի Մամիկոնեան սոսմին, որ, ըստ յիշատակարաններու, իր անուամբ Համազասպեան կոչուած է : Զարմանալի է որ իր մասին ոչ մէկ ծանօթութիւն կը գտնենք մեր մատենագրութեան մէջ, իրեն ժամանակակից : Սակայն Բաղանդաբար այնքան երեւելի եղած է, որ իր յաջորդներէն ոմանք իրենց Համազասպեան ըլլալը կը յիշեն, ստանց Մամիկոնեանի : Օրինակ 1215ին «...Սարգսի, որդոյ Սմբատայ, թոռն Համազասպեանց...» (Յիշատ. 3) : 1215էն դարձեալ «Ես՝ Կոստանդ, որդոյ Գրիգորոս, թոռն (Համազ)ասպեանց...» (Յիշատ. 4) : 1229ին «...Ես՝ Համիկի, որդի Սմբատայ յազգէ Համազասպեանց...» (Յիշատ. 13) : 1258էն «Ես Գոհարմեյիքըս, թոռն Համազասպեանց...» (Յիշատ. 24) : Թէև այլուր ալ կը գրեն 1229ին «...Ես Մարծպան որդի Սա(ր)գսի թոռն Համ(ազասպ)եանց յազգէ Մամիկոնեանց...» (Յիշատ. 12) : Կամ 1239ին «...Ես Համիկի որդի Սմբատայ եւ թոռն Համազասպայ յազգէ Մամիկոնեանց...» (Յիշատ. 14) : Իր մասին առաջին անգամ յիշատակուած կը գտնենք 1191ին արձանագրութեան մը մէջ,

«Համ(ա)զ(ա)պա մարծպանի» ձեռով: Ուրեմն Համազասպ մարծպան էր նը-
 շանակուած և այս տիտղոսն է որ յետոյ իրեն յաջորդները իբր յատուկ անուն
 գործածեցին: Մարծպան կամ աւելի ճիշդ՝ մարզպան պահպաներն (և պարս-
 կերէն) կը նշանակէ «կուսակալ» (Տե՛ս Աճառեանի Անձնանունների Բառա-
 քան): Ի մէջ այլոց հոս յիշենք որ Աճառեան Համազասպ մարծպանի մասին
 կը գրէ որ «մեռել է պատերազմի մէջ եւ թաղուել է Սանահինի վանքում»:
 Իրեն հետեւած է նաեւ Արշակ Ալպոյաճեան իր «Հայաստանի Սահմանները»
 դործին մէջ: Ասիկա ծագած է 1215 թուի արձանագրութեան սխալ ըմբռնման
 մէջ. հոն ոչ թէ Համազասպ մարծպանի մահուան մասին է որ կը գրուի, այլ
 անոր Սարգիս որդւոյն պատերազմի մէջ սպանման (Յիշատ. 3):

1191ի յիշատակարանին մէջ (Յիշատ. 1) կը յիշուի որ Համազասպ Ա
 մարծպանի թոռները միասին կու տան կալուածներ Սանահինի. «...տվաք
 ղՄանթշա կէսն ի մեր հայրենեացս, ի մեր հողս Տայքս՝ ի Սան(ա)հինս...»:
 Տարակոյս չի կրնար ըլլալ որ տրուած հողերը զի մեր հայրենեացս» էին, այ-
 ոինքն հօրենական ժառանգութեամբ ստացուած հողեր կամ կալուածներ:
 Մանթշա, Մանթշա տեղանուն դժբախտաբար անձանօթ կը մնայ ինծի. սա-
 կայն Տայք, ուր հայրենական հողեր ունեցած կ'երեւին Համազասպեանք,
 Պամիկոնեաններու կալուածն էր, որուն տէր եղան թ' Գարուն Բագրատու-
 նինները և անկէ ալ 1001 թուականէն վերջ Բագրատունաց վրացական ճիւղին
 սնեցաւ: Արդեօ՞ք այս արձանագրութեան Տայքս կարելի է նոյնացնել Տայքի,
 Տայոց, հետ: Այն ատեն կարող ենք ըսել որ Համազասպ Ա մարզպանը Գոսեղ
 եկաւ Տայքէն (Մանթալ[?]), ուր դեռ կալուածներ ունէին, որոնք նուիրեցին
 Սանահինի վանքին 1191ին:

Համազասպ Ա ունեցած է որդի մը՝ Սմբատ: Գոնէ միայն այս կը
 յիշուի եւ ծանօթ է մեղի առ այժմ: Սակայն 1215էն արձանագրութեան մը
 մէջ կը յիշուի՝ «Ես՝ Կոստանդ, որդի Գրիգորո, թոռն (Համազ)ասպեց...»
 (Յիշատ. 4): Որպէսզի Կոստանդ ըլլայ թոռն Համազասպ Ա-ի, պէտք է որ իր
 հայրը Գրիգոր՝ որդին եղած ըլլայ Համազասպ Ա-ի: Ասիկա ցոյց կու տայ որ
 Համազասպ Ա Սմբատէ զատ ունեցած է երկրորդ որդի մը՝ Գրիգոր, զոր մենք
 պետի կոչենք Գրիգոր Ա, ինչպէս որ Սմբատին պիտի ասանք Առաջին թուագի-
 րը, որպէսզի կարելի եղածին չափ շփոթութեան տեղի չտանք:

Համազասպ Ա-ի կնոջ անունը նոյնպէս անձանօթ կը մնայ մեզի առ
 այժմ: Չենք գիտեր նաեւ իր մահուան թուականը, սակայն Սանահին թաղ-
 ուած կ'երեւի, ուր մեծ դաւիթին մէջ գտնուած տասպանաբարերուն շարքին
 կը գտնուի հետ մըն ալ «Համազասպ մեծ» կարգացուած («Սանահինի Վանքը»,
 ԷՆ. էջ 141): Անտօլոբ է նման տիտղոս («մեծ») տասպանագրութեան մէջ ան-
 ուան կից: Գոսեղ «մեծ»ը «մարծպան»ի որդարութիւնը ըլլայ: Կրնայ ըլլալ
 Գոսեղ որ «մեծ» գործածուած է զինք բացորոշելու համար իր Համազասպ (որ-
 դի Սմբատայ) թոռնէն: 1211ի յիշատակարանին մէջ (թիւ 5) անշամ մը յիշ-
 ուած կը գտնենք իբր «Աւագ Համազասպեաց», այսինքն Համազասպ Աւագ
 կամ «մեծ» իմաստով:

Գ Ի Ի Ո Ր Ա

Զինք կը յիշէ իր Կոստանդ որդին միակ անգամ մը, թիւ 4 յիշատա-
 կարանին մէջ՝ ասպէս. «Թ' թուին ՈԿԴ (1215): Ես՝ Կոստանդ, որդի Գրիգոր-
 քս, թոռն Համազասպեց...»:
 Նոյն այդ տարին ուրիշ արձանագրութեան
 մը մէջ (Յիշատ. թիւ 3) Համազասպ Ա-ի միւս որդին՝ Սմբատ՝ կը յիշուի

Սմբատայ որդւոյն Սարգսի յուշարձանին մէջ: Այս երկու յուշարձաններուն արձանազրութեանց իրարմէ բոլորովին անկախ գոյութիւնը նոյն Հաստա-տութեան (Սանահինի) մէջ զիս կը համոզէ որ երկու եղբայրներու մասին, Գրիգորի եւ Սմբատի, է կատարուած յիշատակութիւնը:

Գրիգոր Ա-ի ծննդեան, կենաց, ամուսնութեան եւ մահուան մասին սրեւէ ծանօթութիւն չունինք: Սակայն գիտենք որ որդի մը ունեցած է Կոստանդ անունով, որ զինք կը յիշէ 1215էն (Յիշատ. Թիւ 4) արձանազրութեան մէջ:

Կ Ո Ս Ս Ա Ն Դ

Որդին Գրիգոր Ա-ի: Իր հօր նման բոլորովին անձանօթ կը մնայ իր կենսագրական պարագաներով: Իրմէ մեզի հասած է 1215էն արձանազրու-թիւն մը (Յիշատ. 4), ուր նուիրատուութիւն կ'ընէ եւ իրեն համար պատա-րագել կը խնդրէ:

Ս Մ Բ Ա Տ Ա

Համադասպ Ա-ի որդին, 1191ին կը յիշուի իր շորս որդիներէն սա-պէս. «...Ի ՈՈ (1191) ԹՎո, ես՝ Քուրդս, Հասան, Համադաս(փ)պ, Սարգիս, որդիք Սմբատա, որդո Համ(ա)զ(ա)սպա մարծպանի...» (Յիշատ. 1): Դարձ-եալ 1215ին. «...Պաշս յիշատակ Սարգսի, որդոյ Սմբատայ» (Յիշատ. 3): Իրմէ սրեւէ ծանօթութիւն կը պակսի:

Ք Ո Ի Ր Գ

Որդին է Սմբատ Ա-ի: «...Ի ՈՈ (1191) ԹՎո, ես՝ Քուրդս, Հասան, Համադաս(փ)պ, Սարգիս, որդիք Սմբատա, որդո Համ(ա)զ(ա)սպա մարծ-պանի...» (Յիշատ. 1): Գուցէ ինքն է որ կը յիշուի Հոռոմոսի ՈԶԳ (1234) Թուականա Պաթուն տիկնոջ արձանազրութեան մէջ, ուր Պաթուն կը խնդրէ «...յամենայն ամի պատարագել զՔրիստոս աւր. ԺԵ (15). ինձ Պաթունիս, ԺԵ. առն իմոյ Սմբատայ. Ժ (10) - աւր մաւրն Պորիշահի եւ. Ե. (5) իւր հաւրն Քրդին...» («Շիրակ», Այիշան, էջ 24ա): Եթէ մեր այս նոյնացումը ճիշդ է, այն ատեն Քուրդ Համադասպեան ամուսնացած է Պորիշահի հետ եւ անեցած է Սմբատ անուն որդի մը, որ ամուսնացած էր Պաթուն տիկնոջ: Սմբատ մեռած էր արդէն 1234ին ըստ քիչ վերը տրուած արձանազրութեան, Հոռոմոսի վանքէն:

Ուրեմն իրը պէտք է նկատել նաեւ Սանահինի «Դրսի գաւթի արեւմտ-եան պատին յեանձ մեծ խաչքարը», որուն ճակատին կայ «Նշան(դ)Այ յազն-եա Քրդի, Պորիշահի եւ գաւ(ա)կայ նոցա» («Սամահիմի վամբը» եւ. : Կարօ Ղաֆադարեան, էջ 176):

Հ Ա Ս Ա Ն

Սմբատ Ա-ի որդին, որ կը յիշուի « Ի ՈՈ (1191) ԹՎո, ես՝ Քուրդս, Հասան, Համադաս(փ)պ, Սարգիս, որդիք Սմբատա, որդո Համ(ա)զ(ա)սպա մարծպանի...» (Յիշատ. 1) և ամուսնացած էր եւ կ'իրն կը կոչուէր Մամխա-թուն (կամ Մամ Պաթուն) ըստ Կարմիր Աւետարանի յիշատակարանին (Թիւ 6), ուր իր որդին Մարծպան Մամիկոնեան կը խնդրէ պատարայ «...ս(1)

ուրն հար մերոյ Հասանայ եւ...աւրն եղբար մերոյ Սեւադէի եւ բ (2) աւրն մար մերոյ Մամխաթուն(ին) . . .» :

1265էն ուրիշ արձանագրութեան մը մէջ, ուր փճացած է անունը Հասանի թոռան, կը յիշուի երկիրս «...Հասանայ եւ Մամա Խաթունի...» : Եւ զարձակ՝ «...բ (2) Հասանա զստիին, բ (2) Մամա Խաթունին՝ Վարդազլառին...» (Յիշատ. 7) :

Հասան եւ Մամա Խաթուն կամ Մամխաթուն ունեցեի են Սեւադէ, Եւրիտան, Մարծպան եւ Մամիկոն անունով որդիներ :

Ս Ե Ի Ա Գ Է

Հասանի եւ Մամա Խաթունի որդին էր, որ միայն կը յիշուի Շիրազ-կոյի Կարմիր Աւետարանին յիշատակութեան մէջ. «...Մարծպան Մամիկոն . . . ա(1) աւրն հար մերոյ Հասանայ եւ...աւրն եղբար մերոյ Սեւադէի եւ բ (2) աւրն մար մերոյ Մամխաթուն(ին) . . .» (Յիշատ. 8) :

Սեւադէ անսովոր անուն մը չէ Հայոց մէջ այդ շրջանին, որով զբնուար է զինքը նոյնացնել ուրիշ ծանօթ Սեւադէներու հետ : Կ'երեւի թէ մեռած էջ վերի յիշատակութեան գրութեան ատեն : Նոյն Կարմիր Աւետարանին մէջ երկրորդ անթուական յիշատակութիւն մը նոյնպէս հասանաբար մեռած ցոյց կու տայ Սեւադէն 1233էն թիչ վերջ : Հոն կը վկայուի. «...Ես Հայրական եւրջես զինցի զս(ուր)բ աւետարանս, Սեւադայ որդոյ Վարսանկէ ի հալալ արդևանց իմոց...» (Յիշատ. 8) : Ինչպէս որոշ կ'երեւի Սեւադէի որդին Վարսանկ Կարմիր Աւետարանը կը վաճառէ Հայրական երէցին, անշուշտ կտակ ստացած ըլլալով իր հօրմէն : Սեւադէի մահէն վերջ եւ հաւանաբար Աւետարանին փաճառուելէն առաջ Մարծպանի եւ իր եղբոր Մամիկոնի նուիրատուութիւնը գրուեցաւ հոն, Հասանի, Խաթունի եւ Սեւադէի հոգւոյն պատարագ ինդրելէ վերջ : Սակայն Գոշիկ անապատի արձանագրութեան մէջ, որուն 1265 թուականը կը վերագրուի, կը յիշուի. «...Ես Սեւադա տվի զԳրիգորանանց...» (Յիշատ. 7) : Արդեօ՞ք նոյն Սեւադէն է, թէ՛ Հասանի արդի Սեւադէի սերունդէն համանուն մէկը : Արձանագրութեան վերեւթերցումը գուցէ կարեւոր է ճշդելու համար թէ՛ թուականը, եւ թէ՛ այս արձանագրութեան ամբողջութիւն մը ըլլալը :

Խ Ե Ի Խ Ա Ե

Որդին Հասանայ եւ Մամա Խաթունի : Իր անունին կը հանդէպինք անգամ մը միայն, իր Մարծպան եւ Մամիկոն եղբայրներուն հետ, Կոշիկ աւետարանի 1265էն արձանագրութեան մէջ, ուր Խերխան կ'ըսէ. «...Խերխան, Մարծպան, Մամիկոն կամեցաք նորագել քմեր զերեքմահաաւունս, եւ Խերխան (կարդապատէ իրիվան) շի(նեցի) զՍարբ Սահփաննուս եւ նորագցի զայլ եւ կեղեցիք եւ զարդարեցի, . . . Ժ (10) աւր մամ բ (2) Հասանա՝ Ջատիկն, բ (2) Մամա Խաթունին՝ Վարդազլառին, Ա (1) Ռուզու(զանա) . . . Բ (2) Խերխանին՝ Յուլանութեան . . . կատարին . . .» (Յիշատ. 7) : Արդեօ՞ք Ռուզուզան Խերխանի ամուսինն էր, կամ քոյրը, ոք հոս կը յիշուի :

Մ Ա Ր Ծ Պ Ա Ն Ա

Հասանի եւ Մամա Խաթունի որդին էր որ կը յիշուի իր եղբոր Մամիկոնի հետ Շիրազի շահալարանին Կարմիր Աւետարանին անթուական

յիշատակութեան մէջ, ուր ժամ կ'որոշէ. «...Ա (1) աւրն հաւր մերոյ Հաստ-
նայ եւ ... աւրն եղբաւր մերոյ Սեւադէի եւ Բ (2) աւրն ժաւր մերոյ Մամիտ-
թուն(ին) ...» (Յիշատ. 6) :

1265ին Կոչիկ անապատի արձանագրութեան մէջ կը յիշուի իր եղ-
բայրներուն հետ. «...Յերխան, Մարծպան, Մամիտին կամեցաք նորոգել
ղմեր գերեզմանատունս ...» (Յիշատ. 7) :

Իր մասին դժբախտաբար ուրիշ ծանօթութիւն չունիմ : Մահուան
թուականը անյայտ է : Սակայն տեսանք որ իր գերեզմանը Կոչիկ անապատի
մէջ պէտք է փնտռել : Կ'երեւի թէ ունեցած է աղջիկ մը՝ Տաւրուխլահ, ըստ
Սաղմոսալանքի արձանագրութեան ուր կ'ըսուի. «...Ես Վաչէ որդի Քրդին,
որդո Վաչէի եւ Տաւրուխլահի՝ դստեր մարցպանս Մամ(մ)կոնէից զնեցի զն-
րերունս ի մեծ պարոնէն Եահնշահէ եւ ետու ի վանս Սաղմոսի ...» (Յիշատ-
9) : Հետաքրքրական է որ Մարծպան Ա-ի աղջիկ Տաւրուխլահ ամուսնացած
է Քուրդ իշխանին որդւոյն՝ Վաչէի : Իսկ Քուրդ իշխանն ալ ամուսնացած էր
Մարծպան Բ-ի աղջկան՝ Ոորիշահի : Այսպէսով Ոորիշահ մայրը կ'ըլլար իր
մեծ հօր եղբոր թոռան :

Տաւրուխլահ եւ Վաչէ կը յիշուին մեր պատմութեան մէջ, Վաչէ
չփոթուած է զանազան գրողներէ (Հ. Ալիշան, Աճառեան, եւն.) : Հ. Ալիշան
նոյնիսկ Տաւրուխլահը սրբադրած է Պաւրիշահի («Այրարատ», էջ 162) :

Մ Ա Մ Ի Կ Ո Ն Ա

Որդին է Հասանի եւ Մամա Սաթունի : Կը յիշուի իր եղբոր՝ Մարծ-
պանի (Ա) հետ Երթակոյի համալսարանի Կարմիր Աւետարանին յիշատակու-
թեան մէջ (Յիշատ. 6), ինչպէս նաեւ Կոչիկ անապատի արձանագրութեան
մէջ 1265ին (Յիշատ. 7) : Այլուստ ծանօթութիւն չունիմ իր մասին :

Հ Ա Մ Ա Ջ Ա Ս Պ Բ

Կը յիշուի անգամ մը միայն 1191ի արձանագրութեան մէջ. «... Ի
Ոն (1191) թվո, ես՝ Քուրդս, Հասան, Համազաս(փ)պ, Սարգիս, որդիք
Սմբատա, որդո Համ(ա)զ(ա)սպա մարծպանի ...» (Յիշատ. 1) : Սմբատ Ա-ի
որդի այս Համազասպին մասին այլուր յիշատակութեան չեմ հանդիպած : Ա-
մուսնացած էր կամ ոչ՝ չեմ գիտեր :

Գ Ա Գ Ա

Իր մասին միայն ունինք արձանագրութիւն մը ի Հազրատ, անթուա-
կան, ուր կ'ըսուի. «...Ես Գագա, թոռն Համազասպեանց ...» (Յիշատ. 10) :
Անդ կը յիշուի նաեւ Ոորիշահ մը, որ գուցէ իր կիներ ըլլայ :
Ուրեմն դիտանալով Հանդերձ թէ Գագա թոռն է Համազասպ Ա-ի կամ
մեծի, չենք գիտեր թէ որո՞ւն որդին էր : Իր որդին ալ կը մնայ անանուն ըստ
1246ի արձանագրութեան, ուր միայն կ'ըսէ. «էս որդի Գաւկաին ...» (Յի-
շատ. 26) :

Ս Ա Ր Գ Ի Ս Ա

Սմբատ Ա-ի չորրորդ որդին, որ կը յիշուի «... Ի Ոն (1191) թվո,

ես՝ Քուրդս, Հասան, Համազաս(փ)պ, Սարգիս, որդիք Սմբատայ, որդո Հաւ
մ(ա)ղ(ա)ուպա մարծպանի...» (Յիշատ. 1) :

Սարգիս Ա կ'երեւի թէ մեռած էր արդէն 1201ին ըստ Մղարղայ ար-
ձանագրութեան ուր կ'ըսուի. «Են Աղուտս դուստր Նաջմաղինին, ամուսին
Սարգիսի եւ մայր Մամնայի ի նացա պակասման տուաք ... նացա Հոդոյն
ղԱբրաստղանց ամեն շահ ու զենով եւ: ԻՅ (25) աւրաւար Հող...» (Յիշատ.
2) : Զարմանալի է որ հոս որեւէ յիշատակութիւն չկայ Սարգիս Ա-ի որդիներ-
բուն՝ Մարծպան Բ-ի եւ Սմբատ Բ-ի մասին :

Տաննելչորս տարի վերջ «ի ՈԿԻ (1215) Թվիս կանգնեցա իսպա յի-
շատակ Սարգսի, որդոյ Սմբատայ, թոռն Համազասպեանց, որ մեռաւ ի պաւ-
տերազմի եւ Թաղեցաւ ի դուռն Աստուածածնիս եւ որդի նորա Սմբատ եւ ա-
մուսինն Աղուտ ետուն ի Մղարղ զԱբրաստղանց Հայրենիքն ամենայն շահ ու
զենով Աստուածածնիս եւ Խ (40) աւրաւար Հող» (Յիշատ. 3) : Որչ կ'երեւի
որ տիկին Աղուտի տուած Աբլաղասանց 25 օրավար Հողին վրայ աւել-
ցեր է 15 օրավար Հող 1215ին Սարգիս Ա-ի որդի Սմբատ Բ-է : Ինչ որ կարելոք
է սա է որ՝ 1215ի արձանագրութիւնը զարմանալի կերպով կը յիշէ «...որդի
նորա (Սարգիս Ա-ի) Սմբատ եւ ամուսինն (Սարգիս Ա-ի) Աղուտ...», կար-
ճեա լուելեայն հասկննել ուզելով որ Սմբատի մայրը չէր Աղուտ : Ուրեմն Սար-
գիս Ա պէտք է որ երկու անգամ ամուսնացած ըլլար :

Արդարեւ Սանահին ուրիշ արձանագրութեան մը համաձայն, «ի
թուի. ՈԿ (1211) կամաւն Աստուծոյ ես Մարծպան, որդի Սարգսի թոռն Աւաղ
Համազասպանց, էտու Սանահինս սուրբ Աստուածածնիս իմ մուրն Սթէ Հո-
դոյն...» (Յիշատ. 11), տարակոյս չձգելով որ Սարգիս Ա ունեցած է երկու
կողակից : Այս կողակիցներէն առաջինը անշուշտ Սթէն էր, որ ինչպէս Յի-
շատ. 11ը ցոյց տուաւ, 1211ին մեռած էր, մինչ երկրորդ կողակիցը Աղուտ՝
կը յիշուի 1215ին : Սակայն իրականութիւնը այն պէտք է եղած ըլլայ որ Սթէ
ամուսնանալի վերջ Սարգիս Ա-ի, անոր պարզեւած է երկու որդիներ՝ Մարծ-
պան Բ եւ Սմբատ Բ : Սարգիս Ա Սթէի մահէն վերջ կ'ամուսնանայ Աղուտին
հետ, որմէ կ'ունենայ Մամնա եւ Ռուզուզան դուստրերը, որոնք միայն ի-
րենց Տօր Աղուտի 1201ի յիշատակարանին մէջ կը յիշուին :

1201ին կամ անկէ առաջ մեռած է Սարգիս Ա եւ նոյնպէս՝ Մամնա :
1215ի արձանագրութենէն (Յիշատ. 3) կը տեղեկանանք որ «...Սարգսի, որ-
դոյ Սմբատայ, թոռն Համազասպեանց, որ մեռաւ ի պատերազմի եւ Թաղե-
ցաւ ի դուռն Աստուածածնիս» :

Սարգիս Ա-ի առաջին կնոջ Սթէի գերդաստանին մասին բան մը չենք
զիտեր, սակայն Աղուտ դուստր էր ազնուազարմ եւ մեծահամբաւ Նաջմաղի-
նի՝ Ուրանաց իշխանական տոհմէն :

Հոս ճշդենք որ 1215ի (Յիշատ. 3) արձանագրութեան պարունակու-
թեան իմաստը չիոթեմք է Աճատեան, որ կ'ըսէ. «Համազասպ մարծպան, մե-
ուել է պատերազմի մէջ» («Աննմառնուննրա Բաւարան») . Արշակ Ալպոյաճ-
եան՝ «Համազասպ Մամիկոնեան, որ պատերազմի մէջ մեռած է» («Պատ-
Հայաստանի Սաեմանները», էջ 273բ) : Մինչ արձանագրութիւնը կ'ըսէ. «...
Կանգնեցա իսպա յիշատակ Սարգսի, որդոյ Սմբատայ, թոռն Համազասպ-
եանց, որ մեռաւ ի պատերազմի» : Հոս մեռողը Սարգիսն է, որուն անուան
խաչքարը կանգնուած է, որուն Համազասպեանց թոռն ըլլալն կը յիշուի :
Խաչքարին ճակատը կայ «Նշանդ Ա(ստուծոյ) Ազնեայ Սարգսի Յաւուրն
Մեծի» :

Ս Մ Բ Ա Տ Բ

Սարգիս Ա-ի որդին էր Սմբատ Բ, որուն մայրն հաւանաբար Սթէն Հր: 1215ին ան իր հօրը երկրորդ կնոջ՝ Աղուաի Հետ իր հօր ի յիշատակ խաչաբար կը կանդնէ, ուր կ'ըսէ. «Ի ՈԿԴ (1215) թվիս կանդնեցաւ խաչա յիշատակ ... եւ որդի նորա Սմբատ եւ ամուսինն Աղուա ետուն ի Մզարդ զԼրլասազանց հայրենիքն ամենայն շահ ու զենով յԱստուածածինիս եւ Ո (40) արաբար հող» (Յիշատ. 3):

Սմբատ Բ-ի կնոջ անունը անծանօթ կը մնայ, սակայն ծանօթ են իր երկու որդիները՝ Համլիկ եւ Սաղուն:

Մ Ա Ր Զ Պ Ա Ն Բ

Սարգիս Ա-ի որդին էր անոր առաջին կնոջ՝ Սթէն, ինչպէս որ կը յիշուի Սանահինի վանքին արձանագրութեան մէջ. «Ի Թուի. ՈԿ (1211) կաման Աստուծոյ ես՝ Մարծպան, որդի Սարգսի, թոռն Աւազ Համադասու պանց... իմ մաւրն Սթէ Հողոյն...» (Յիշատ. 11): Մարզպան Բ իր ժօրը Հետ կը յիշէ նաև Պաթուն՝ առանց ըսելու Պաթունին Հետ ինչ ազգակցական կապ ունենալը: Հաւանաբար սխալած պիտի չըլլանք եթէ Պաթունը նկատենք Մարզպան Բ-ի քոյրը, թէև ա միայն այս յիշատակութիւնը ունինք սնոր համար:

Մարզպան Բ 1221ին խոշոր շինարարութեան կը ձեռնարկէ, ցոյց տալով որ նւթապէս ալ աւելի բարեկեցիկ է յաջող էր իր նախորդներէն: Բարձրաբաշի ժամատան ՈՀ (1221) թուականաւ արձանագրութեան մէջ կ'ըսէ. «...եւ Մարծպան որդի Սարգսի (Ա) թոռն Համադասպանց յազդէ Մամիկոնեանց շինեցի զվանքս եւ զամէն եկեղեցիք՝ յիմ հայալ արդեանց եւ արարի ինձ տուն եւ զերեզմանատեղի եւ զաւկաց իմոց եւ ազգականաց»: Կ'աւելցնէ որ պատարագ ըլլայ իրեն եւ «Մամաքան ամուսնո իմ» հողոյն համար:

Դարձեալ 1221ի արձանագրութեան մէջ կը յիշէ որ Բարձրաբաշի նոբաշէն եկեղեցւոյն կառուածներ կու տայ եւ կ'ըսէ. «Զարդարեցի մեծագին պատուական սպասիւք խաչիւք եւ մասամբք եւ դրէնաւք» (Յիշատ. 12):

Նոյն Դսեղի Բարձրաբաշի մէջ ՈԶԸ (1239)ին Մարզպան Ա-ի եղբոր որդին Համլիկ կը թողու արձանագրութիւն մը ուր կ'ըսէ. «... մատուռ մի զոր յիմ յանուն շինեցի եւ ետ ինձ հաւքեղբայր իմ Մարզպան ոք անխափան ինի պատարագն որ անդ լինի...» (Յիշատ. 14):

Մարզպան ըրած է նուիրատուութիւն Գոշայ վանքին, ուր անթուական եւ ոչ ամբողջական արձանագրութեան մը մէջ կ'ըսէ. «Ես Մարզպան իշխան եւ որդիք իմ Ասլան բէգ եւ Գրիգոր միաբանեցաք Սուրբ Աստուածածնիս...» (Յիշատ. 16), կալուած կը նուիրէ պատարագ ստանալու համար:

Թուին ՈՂԹ (1250) գուցէ դեռ սղ էր Մարզպան Բ: Յովհաննավանքի ժամատան հիւսիսային պատին վրայ կայ արձանագրութիւն մը. «... Ես Քուրդ՝ որդի Վաչէի եւ ամուսին իմ ՈՌԵՂԻՄԱՆ՝ դուստր Մարծպանա եւ Մամաքան...», որեւէ բան չըսեր անոնց մեռած ըլլալուն մասին: Նոյն արձանագրութեան մէջ կը խնդրուի «... Ժ (10) ինձ՝ Քրդիս եւ Ժ (10)՝ ՈՌԵՂԱՆԻ՝ Որչափ կենդանի ենք՝ Ժ (10): Վաչէի եւ Ժ (10): Մամաքան, ձւ յետ Երեմ մեր...» (Յիշատ. 17): Հոս յիշուած Մամաքանը Քուրդի մայր եւ Վաչէի կինն է:

Չեմ գիտեր թէ ուրիշ՝ առնելով Արշակ Այլօյաճեան կը գրէ. «1241ին կամ քիչ առաջ կը մեռնի Մարծպան» (ԳՊատ. Հայտատուանի Սահմանները», էջ 273)։ Որտեղ հաւանաբար Աճառեանի «Անձնանուններու Բառարան»էն (Մարզպան, թիւ 1), ուր կ'ըսուի. «Արդէն մեռած էր 1241 թուին»։

Բարձրագոյն ուրիշ մէկ արձանագրութեան մէջ, ՈՂԱ (1242) թուականաւ, կ'ըսուի. «...Եւ Սէփճի ծառա Մարծպանա եւ ամուսին իմ --», ուր ոչ մէկ խօսք կայ Մարծպանի արդէն մեռած ըլլալուն մասին (Յիշատ. 18)։

Ուրեմն Մարծպան կամ Մարզպան Բ որդի Սարգիս Ա-ի եւ եղբայր Սմբատ Բ-ի, ամուսնացած էր Մամբանի եւ անկէ ունէր չորս որդի՝ Գրեգոր, Ասլան բէկ, Սարգիս Բ եւ Ամիրա։ Կիրակոս Գանձակեցի թաթարներու սոփոքութեանց մասին խօսած ատեն իր պատմութեան մէջ կ'ըսէ. «Ձայս պատմեաց մեզ Գրեգոր իշխանն, որդի Մարզպանին, եղբայր Ասլան բէկին, Սարգիս եւ Ամիրային, յազգէ Մամիկոնէից, զոր իւր իսկ լուեալ էր ի մեծ ասնէ միտլէ ի կարի առագաց, որում անուր էր Ղութունուին, յաւուր միում յուսուցանել նորա զմանկագոյնսն» (Կ. Մելիք-Օհանջանեան, էջ 272-273)։ Իսկ Կիրակոս խօսելով Քուրդ իշխանի մասին, կ'ըսէ. «Կին նորա Որբիւհազգի Մամիկոնէից, զուսար Մարզպանս»՝ քոյր Ասլան բէկին եւ Գրեգորայ» (Անդ, էջ 365)։

Խ Ո Ր Ի Շ Ա Հ

Մարծպան Բ-ի զուտուն է այս իշխանուհին, որ ամուսնացած էր Վաշէի որդի Քուրդ մեծ իշխանին։ Կիրակոս Գանձակեցի կը գրէ, երբ կը խօսի Հեթումի այցելութեան մասին առ Բաթու եւ Մանգու Ուան թաթարներու. «Եկն (Հեթում) ի Կարս քաղաք։ Եւ տեսալ զԲաշու-նուինն, որ զօրապետ էր թաթար զօրուն՝ որ յԱրեւելս, եւ զայլ մեծամեծսն, եւ պատուեալ էր նոցունց, զտեղի առ յոսն Արագածու՝ հանդէպ լերինն Արայի, ի գիւղն Վարդինոսն, ի տանն իշխանին, զոր Քուրդ անուանէին, Հայ ազգաւ, կրօնիք զբրիտանեայ, եւ որդիք իւր Վաշէ եւ Հասան, եւ կին նորա Որբիւհա՝ յազգէ Մամիկոնէից, զուսար Մարզպանս»՝ քոյր Ասլան բէկին եւ Գրեգորայ» (Մելիք-Օհանջանեան, էջ 364-365)։ Ասիկա կը հաստատէ Քուրդ իշխանի եւ Որբիւհաի բարձրագոյնու ըլլալը։

Քուրդ որդի Վաշէի մեղի թողուցած է կարգ մը արձանագրութիւններ ուր կը յիշուի Որբիւհա վերջնոյս ծնողաց հետ։ Ասոնցմէ մին Յովհաննա վանքի ժամատան արձանագրութիւնն է, ուր կ'ըսուի. «Յամի ՈՂԹ (1250) ... եւ Քուրդ՝ որդի Վաշէի եւ ամուսին իմ Որբիւհա՝ զուսար Մարծպանա եւ Մամբանա, խնամաբն Աստուծոյ Հաճա եղեալ այլազգի զուրացն նետողաց ...» (Յիշատ. 17)։ Ի՞նչ էր Քուրդի կատարած ծառայութիւնը։ Անտարաձոյս թաթար բանակին արշաւանքներուն մասնակցած էր Բաշու-նուին հրամանատարութեան տակ։ Հաւանական է որ թաթար բանակէն 1243ին Կարնոյ, Կեսարիոյ, Սերաստիոյ եւ Երզնկայի պրաման մասնակցած էր, երբ թաթար բանակին մէջ բազմաթիւ Հայ իշխաններ կային իրենց զօրամասերով Բաշու-նուի հրամանատարութեան տակ։ Քուրդ իր ստացած աւարին բաժինը «գանձն իմ Եկի ի վերա էկեղէցեաց Հայոց» կ'ըսէ։

Սանահինի վանքը, զորսի գաւթի արեւմտեան պատին լինած մեծ խաչքարի ճակատին», կ'ըսէ Կարո Ղաֆաղարեան, կայ սա արձանագրութիւնը. «Նշան (գ) (Ա) յ յաւանա Քրդի, Որբիւհաի, եւ զու(ա)կաց նոցա» («Սա...

նահիկ», էջ 176) և Այս խաչքարը հաւանաբար կազմուեցաւ Քուրդի՝ Բաշու- նուին յաղթական պատերազմներէն վերադարձին առթիւ :

Քուրդ եւ Պորիշահ իրենց վաղամեռիկ Մամախաթունը դստեր ի յիւս- տակ Սաղմոսավանքի գրատունը կը շինեն եւ եկեղեցւոյն ոսկի խաչ, ոսկե- կազմ Աւետարան եւ ուրիշ զարդարանքներ կու տան ըստ հոն թողուցած ի- րենց արձանագրութեան, ուր կ'ըսուի. «Ի Թվին ՉԴ (1255) : Ես Քուրդս եւ տմուսին իմ Պորիշահ շինեցաք զգրատունս եւ հաստատեցաք րմատուն յա- նուն դստեր մերո Մամախաթունին որ տարածամ փոխեցաւ ի Քրիստոս : Եւ մեք զարդիւնքն, որ արարիք՝ խաչ ոսկի եւ Աւետարան ոսկետուփ, է (7) նաև փորտ եւ վառ, է (7) զարդք եկեղեցոյ . . . յայսմ խորանի պատարագել զՔր- րիստոս յանուն Մամախաթունին» (Յիշատ. 19) :

Վաղամեռիկ Մամախաթունէ զատ Քուրդ եւ Պորիշահ ունեցած են նաեւ երեք որդիներ : Ասոնցմէ մին՝ Վաչէ, Սաղմոսավանքի Սիոն եկեղեցոյ մօտեքին թողուցած է արձանագրութիւն մը, ուր կ'ըսէ. «... Ես Վաչէ որդի Քրդին, որդո Վաչէի եւ Տաւրխուշահի՝ դստեր Մարցպանա Մամիկոնէից դնեցի գերերունս ի մեծ պարանէն Շահնշահէ եւ ետու ի վանս Սաղմոսի եւ դիչէն իմ եղբաւր Հասանա, որ շին պահէ վանիցս համար. եւ յորժամ եհաս ինձ փոխիլ ի կեցցադոյս տարածամ եւ կէս աւուրց. . . » (Յիշատ. 9) : Վաչէ այ ըստ արձանագրութեան կ'երեւի վաղամեռ եղած է : Սակայն նախ քան իր մեռնիլը կտակով կարգադրած է իր հօրենական եւ մօրենական փառանգու- թեամբ գնել կալուածներ Սաղմոսավանքի համար, նոյնիսկ կալուածներէն միոյն՝ Երեւունի՝ կէսը Սաղմոսավանքին եւ միւս կէսը իր եղբոր Հասանի կտակած է, որպէսզի «չէն պահէ վանիցս համար», այսինքն մատակարարէ :

Քուրդի եւ Պորիշահի երկրորդ որդին Հասանը եղած է, որմէ հա- ռած է Յովհաննավանքի արձանագրութիւնը՝ ուր Հասանի բերնէն կ'ըսուի. «Ի Թուին ՉԼԻ (1283) կամաւ բարերարին Աստուծոյ ես, Հասան իշխան, որ- դի Քրդին իշխանաց իշխանի եւ մաւր Պորիշահի յազգէ Մամիկոնեանց, թոն մեծին Վաչէի եւ բարեպաշտ ամուսինն իմ Արուս խաթուն յազգէ Ուրանաց, տարածամ եւ կէս աւուրց ելաք յաշխարհէ, աւանդեցաք զհողիս մեր եւ կա- մէն հայրենիս եւ զզաւակս մեր Դաւթի եղբաւր մեր Հարսպատի եւ աստուա- ծասիրի, վանս սիրոյն Աստուծոյ եւ փրկութեան հոգոց մերոց մեր տվաք ի սուրբ Կարապետս, ես եւ եղբայր իմ Դաւթի», եւ կը թուէ կալուածներ որոնք կ'ընծալուին վանքին : Նշանակելի է որ Մամախաթունի, Վաչէի նման Հասան եւ իր կիներ Արուս խաթուն վաղամեռ կ'ըլլան, այսինքն գտարածամ եւ կէս աւուրց ելաք յաշխարհէ, աւանդեցաք զհողիս մեր» : Յաւելի է որ թուական չունինք Վաչէի Սաղմոսավանքի (Յիշատ. 9) արձանագրութեան վրայ, դիտ- նալու համար թէ ե՞րբ մեռած է Վաչէն : Արդեօք ժանտով խո թէ պատերազմ եղած է անոնց մահուան պատճառը : Եթէ պատերազմի պատճառաւ, այն ա- տեն Սուլթան Ալֆի դէմ Թաթարաց արշաւանքին միջոցին, երբ Թաթարները իրենց հրամանին ենթակայ Հայ եւ Վրացի ուժերով պարտուեցան, Հոս կը յայտնուի որ Պորիշահ ունէր երբորդ որդի մը՝ Դաւթի :

Նոյն 1283ի արձանագրութեան ո՞րք կը յիշուի, կալուածներէ զատ, Յովհաննավանքին՝ «Ընծայեցաք եւ պահարան զարդարեալ ոսկով եւ արծա- թով» (Յիշատ. 22) : Ատիկա հաւանաբար մասնատուի մըն էր :

Տիկին Պորիշահի ստնտուն եղած է Մայիքա, որմէ երկու արձանա- գրութիւն ծանօթ է, որոնցմէ առաջինը Յովհաննավանքի կաթողիկէ եկեղեց- ւոյն ներքը, կ'ըսէ. «... Ես Մայիքա սնցանող աստուածաւէր տիկնոջ Պորին

չահի...» (Յիշատ. 20) : Իսկ երկրորդը խաչքարի մը պատուանդանին, դարձ-
եալ Յովհաննավանք, կ'ըսէ. «Ես, Մալիքա. աղախին Քրիստոսի եւ սնցնոց
ստտուածասիրին խորհչահի...» (Յիշատ. 23) :

Ա Ս Լ Ա Ն Բ Է Կ

Մարծպան Բ-ի որդին է : Իրմէ ունինք արձանագրութիւն մը Բարձ-
րաբաշի վանքը, ուր կը յիշէ նաեւ իր կ'ինը Մըլքան. «Թուին ՈՂԴ (1245)...
ևս Ասլանբէկ որդի Մարծպանա շինեցի զի (2) . մատուռս զԱ (1) . յանուն
Մըլքանա ամուսնո իմոյ եւ տուի ... մեծածախ աւետարան ոսկով եւ մար-
դարտով եւ ակամբք պատւականաւք զարդարած» (Յիշատ. 25) :

Ասլան բէկ կարգ մը շինարարութեանց մէջ մասնակցած է իր եղբոր՝
Գրիգորին : Բարձրաբաշի ժամատան ինկած երեք քարերու վրայ կը կարգաց-
ուի . «(Գր)իգորս եւ Ասլանպեկս որդոց Մարծպ(ա)նա յառաջորդ...» (էջ-
ւիթածիմ, 1951, Նոյ.—Դեկտ. էջ 41) : Դժբախտաբար յիշատակարանին մնաց-
եալ ժառը կը պակսի :

Ասլան բէկ կը յիշուի նաեւ 1246ին Բարձրաբաշի վանքին արձանա-
գրութեան մէջ սապէս . «Ի Թուին ՈՂՆ (1246) ես որդի Գաւկաին իմ տապա-
նատանէն ի դուրս եկի ի Սանահնէն եւ միաբանեցաք Բարձրաբաշիս կամակա-
ցութեամբ Գրիգորս եւ Ասլանպէկս որդոց Մարծպանս : Եւ ըստ կարի աւղ-
նեցի շինութեան տանս...» (Յիշատ. 26) : Հոս յիշուած Գաւկա Հաւանաբար
սրբազրուի Գաղա, որ ինչպէս տեսանք, հօրը անունը անծանօթ՝ սակայն կը
յիշուի «Թուռ Համագաստեանց» ըլլալը (Յիշատ. 10) : Գաւկայ որդին որ այս
արձանագրութիւնը գրել տուած է, իր անունը չի տար, կամ արձանագրու-
թեան վրայ չէ կարդացուած : Հետաքրքրական է որ արդէն Սանահնի տապա-
նատուն (գերեզմանատեղի) ունենալէ վերջ Գաւկայ որդին Համոզուելով կամ
ստիպուելով Գրիգորէ եւ անոր եղբայր Ասլան բէկէ իր գերեզմանատեղին կը
փոխարէր Բարձրաբաշ, վանքին կտակելով իր ունեցածը :

Անթուական սակայն աւելի հին արձանագրութեան մը մէջ է Գուշայ
վանք Ս . Աստուածածին կը կարդանք. «Ես Մարգպան իշխան եւ որդիք իմ
Ասլան բէգ եւ Գրիգոր միաբանեցաք սուրբ Աստուածածնիս...» (Յիշատ. 16) :
Չեմ գիտեր թէ ի՞նչ է սա աղաւաղեալ արձանագրութիւնը դարձեալ Գուշայ
վանք, ուր կ'ըսուի . «...ի տանի Սարգսայ առին(?) ի ս(ուր)ք խորանի մար-
դին(?) պատարագ Ասլանափային(?), իսկ խափանողքն դատին յԱստուծոյ,
ամէն» (Ազգ. Հանդէս, գիրք Ժ, էջ 25) : Հարցական նշանները արձանագրու-
թիւնը կարդացողէն են : Հոս Ասլանափային գուցէ սրբազրեք Ասլան բէգին :
Կերակոս Գանձակեցի երկու առթիւ կարճ ի կարճոյ յանունանէ կը յիշէ Ասլան
բէկ (Մեկեք-Օհանջանեան, էջ 273 եւ 365) :

Դժբախտաբար ուրիշ անբամանութիւններ կը պակսին Ասլան բէկի
եւ իր կնոջ Արուս խաթունի մասին : Չենք գիտեր թէ զաւակ ունեցա՞ծ են :

Գ Ր Ի Գ Ո Ր Բ

Որդին է Մարգպան Բ-ի եւ եղբայրը Ասլան բէկի : 1279էն խաչքարի
մը վրայ կը յիշէ իր կնոջ անունը . «Տ(է)ր ա(ստու)ծ ողորմի պարոն Գրի-
գորս եւ հար եւ մաբ Մամիկոնի» : Իսկ Աղբիլիսա նախկին Թրքական գիւղին
վաթերիկ եկեղեցւոյն մէջ կայ սա արձանագրութիւնը . «Ես Գրիգոր եւ ամուս-
ս(ի)ն իմ Մամբան մեր գրամով շինեցաք ձիթահանք եւ ... տվաք ա(ստու)ս-

ծածկին մեք ազատ արարաք զվանքս միաբանաւք յամէն չարէ վ(ա)ս(ն) փրք- կութե(ան) հողոս մերոց որ խափան...» (Գարեգին Եպս. Յովսէփեան, «Հա- տուց Թառի Ամեհափրկիչը», էջ 71)։ Ինծի ծանօթ չէ Մամբան տիկնոջ գեր- դաստանը(3)։

Գրիգոր Բ եղած է Թաթարաց ծառայութեան մէջ։ Կիրուկոս Գանձա- կեցի կը վկայէ որ «Ձայս պատմեաց մեզ Գրիգոր իշխանն, որդի Մարզպանին, կերայր Ալաներէկին, Սարգսի եւ Ամիրային, յազպէ Մամիկոնէից, զոր իւր իսկ լուեալ էր ի մեծ առնէ միոյէ (Թաթար) ի կարի առաջաց, յորում առնն էր Ղութունուին, յաւուր միում յուսուցանել նորա զմանկազոյնն» (Մելիք- Ոհանջանեան, էջ 272-273)։ Ուրեմն ըստ տրուած վկայութեան Գրիգոր Բ ու- սուցիչ էր Թաթար մեծ իշխանաւորի մը զաւակներուն։ Ուսուցումը բոտ ե- րևոյթի արտաքին, այսինքն ձիաւարութիւն, որսորդութիւն կամ նման բան մը չէր, այլ շատ հաւանաբար ներքը տրուած դաստիարակութիւն՝ պատմու- թեան, աշխարհագրութեան կամ այլ նման գիտութեան պէս նիւթ։ Այլապէս Ղութունուին առիթ պիտի չունենար խօսելու-տեսակցելու Գրիգոր Բ-ի հետ ինչ որ Թաթար սովորութեանց մասին։

Գրիգոր Բ եւս մասնակցած է շինարարութեանց եւ վանական նուր- բարտուութեանց. «Ի Թուին ՈՂԵ (1246)... կամակցութեամբ Գրիգորոս եւ Աս- լանպէկա որդոց Մարծպանս» Սանահինէն կը բամնուի «եւ միաբանեցս Բարձրաբոշոս...։ Եւ ըստ կարի աւգնեցի շինութեան տանս եւ արարի ինձ դերեզմանատունոց կ'արձանագրէ «ես որդի Գաւկա», առանց իւր անունը տա- լու (Յիշատ. 26)։ Գրիգոր Բ իւր Սանահինի գրատան արձանագրութեան մէջ կ'ըսէ. «Ի Թուին Չ (1251)։ Կամաւն Աստուծոյ, ես՝ Գրիգոր իշխան միաբա- նեցս սուրբ ուխտիս Սանահինս» (Յիշատ. 5)։ Գրիգոր իւր մասնակցող կը յիշուի Գոշայ վանքին Ս. Աստուածածնի եկեղեցւոյն կամարին վրայի, ան- թուական, իւր հօր Մարզպանի արձանագրութեան մէջ. «Ես Մարզպան իշխան եւ որդիք իմ Ասլան բէգ եւ Գրիգոր միաբանեցաք սուրբ Աստուածածնիս» (Յիշատ. 16)։

Բարձրաբաշի շինութիւնը հաւանաբար Գրիգորի մեծապոյն եւ յա- ւագոյն զործն է։ Գծբախտաբար անթուական է վանքի ժամատան ներքին կողմը կամարածեւ արձանագրութիւնը, ուր կ'ըսէ. «Ես Գրիգոր որդի Մարծ- պանայ յետ մահուան հաւրն իմո շինեցի զԳրիգորաչէն եւ ետու յիմ վանքս ... (կայտուածներ) ... զաւազ սուրբ նշանն աւետարան պատուական զրեան եւ զարդ եկեղեցոյ...» (Յիշատ. 27)։ Որոշ է որ Բարձրաբաշի շինութեան ու- րան մեռած էին թէ՛ Գրիգորի հայրը՝ Մարզպան Բ, եւ թէ իր կիները՝ Մամբան տիկին։ Վանքին շինութեան մէջ բաժին ունեցած է նաև իւր Ասլան բէկ հղբայ- ըր ըստ Բարձրաչէնի ժամատան փճացած մէկ արձանագրութեան, որուն ին- կած քարերէն կարելի է կարդալ «(Գր)իգորս եւ Ասլանպեկոս որդոց Մարծ-

(3) Թէեւ Պատասիկ շունիմ եզած բազմաթիւ շփոթութիւններ զանազան նշանակի ներս ըով ճշդելու եւ պարզելու, սակայն անհրաժեշտ կը համարեմ ընելու օտ ճշդումը։ Ալլոյոյածեան, որ օպտուած է Աճառեանի «ԱՅՏՏԱՆԱՆԱՅՆՆԻ ԲԱՍԱՐԱՍԱՅԷԿԷ» յիսկ Հասկցեր է Աճառեանի ստ զբաժը. «Տ. Մամբան, կին Գրիգորի (Թիւ 302)՝ Էդրոս Համազասպի, ուր էր Եպիսկոպոս եւ առաջնորդ Հաղբատի» իսկ Ալլոյոյածեան առկա Հասկցեր է «Մամբան ըրյոն էր Հաղբատի առաջնորդ Համազասպի եպոսոս» («Պատ. Հայաստանի Սահմաններ», էջ 273)։ Աճառեան Գրիգորն է որ Համազասպի եղբայր կարծած է։

ս(ա)նա յառաջնորդ...» (Ելմիաժիմ, 1951, Նոյ.-Դեկտ., էջ 44) : Նոյն վանքը մասամբ փճացած ուրիշ արձանագրութեան մը վրայ կը կարդացուի. «... (որ)դի Մարծպանա... ի սուրբ աստուածածնիս...» (Յիշատ. 28) : Գարեղին Եպս. Յովսէփեան Մարծպան (Բ-ի) Գրիգոր իշխան որդւոյն արձանագրութիւնը կը նկատէ :

Տեսանք թէ Գրիգոր Բ կալուածներու հետ նաեւ Բարձրաքաշի նուիրած է «զաւագ սուրբ նշանն», որուն ինչ մասունք ըլլալը դժբախտաբար յայտնի չէ : Կը նուիրէ նաեւ «աւետարան» եւ «պատուական զրեանք», ինչպէս նաեւ «զարդ եկեղեցոյ», անշուշտ խորանի զարդեր, հաւանաբար արծաթեայ կամ ոսկեայ :

Ստեփաննոս Օրբէլեան խօսելով Լիպարիտ Օրբէլեանի մասին, կը զրէ որ ունեցաւ հինգ որդի՝ որոնք «մնան որբ եւ անտերունչք» : Բայց ասոնցմէ «զեղեցիկն Ելիկում փեսայացեալ էր Գրիգորոյ Մարծանեանց, որ յազգէ Մամիկոնէից համբաւի. եւ վարէք զտէրութիւն հօրն» («Պատմ. Նսահաւիզիմ Սիսական», 1910, էջ 398) : Գրիգոր Մարծանեանց անտարակոյս պէտք է սրբազրիւ Մարծ(պ)անեանց, որուն հայրն էր Մարծպան կամ Մարզպան Բ, եւ որուն տէրութիւնն էր որ Գրիգոր Բ կը «վարէր» :

Հետաքրքրական է որ ինչպէս Մամիկոնեանց Գսեղի ճիւղը Համապատեան սիրած է կոչել ինքզինքը, յետոյ ալ Մարզպան Բ-ի յաջորդները Լրբեան նախընտրած են Մարծպանեանց կոչուիլ :

Գրիգոր Բ եթէ ունեցած է որդիներ, անոնք ծանօթ չեն : Սակայն ըստ ստեփաննոս Օրբէլեանի մեր վերը ասուած վկայութեան համաձայն Լիպարիտ Օրբէլեանի «զեղեցիկն Ելիկում» որդին քփեսայացեալ էր Գրիգորոյ Մարծանեանց, որ յազգէ Մամիկոնէից համբաւի» : Ուրեմն Ելիկում Օրբէլեան ամուսնացած էր Գրիգոր Բ-ի դստեր : Մեզի ուրիշ աղբիւրներէ ծանօթ է որ Ելիկում Օրբէլեանի կնոջ անունը Քամթա էր, որով մեզի ծանօթ միակ դուստրը Գրիգոր Բ-ի Քամթա կը կոչուէր⁽⁴⁾ :

Ունինք եւ արձանագրութիւն մը Մարզպան Բ-ի ծառայող Սէվճէի որդիկն Արղանէն՝ որ «...կամակեցութեամբ պատրոնին Գրիգորի եւ Արղան որդի Սէվճէի եւ ամուսին իմ Մամա միարանեցաք սուրբ ուխտիս...» (Յիշատ. 29) ։

Ս Ա Բ Գ Ի Ս Բ

Մարծպան Բ-ի որդին էր Սարգիս Բ, եղբայրը Աւլան բէկի և Գրիգոր Բ-ի, որուն մասին կը յիշէ Կիրակոս Գանձակեցի անգամ մը, ըսելով. «... Գրիգոր իշխանն, որդի Մարզպանին, եղբայր Աւլանբէկին, Սարգսի եւ Ամիրային, յազգէ Մամիկոնէից» (էջ 272) :

Ուրիշ ծանօթութիւն չունիմ իր մասին :

(4) Ալպոյանեան կը սխալի գրելով. «Գրիգոր ունէր հաւանօրէն երկրորդ անուն մը՝ Համիկ. վաճաղի այդ թուականներուն կը յիշատակուին նոյն անունով անձեր, մին Համիկ Գսեղեցի, որ իրր վկայ կը յիշատակուի Բարձրաքաշ վանքին մէկ արձանագրութեան մէջ 1246ին, եւ միւսը՝ Համիկ Մամիկոնեան, որուն կինը Մամքան էր» («Պատմ. Հայաստանի Սահմանները», էջ 273բ) : Ճշգրտեք որ երկու Համիկները նոյն անուն են : Թէ Գրիգորի(Բ) կինը եւ թէ Համիկայ կինը կոչուած են Մամքան : Գրիգոր Բ երբեք չէ կոչուած Համիկ եւ տեղիք չկայ նոյնացման, բացի իրենց ամուսիններուն նոյն անունը ունենալէն :

Ա Մ Ի Ր Ա

Մարզպան Բ-ի որդին էր նաև Ամիրյա, որուն մասին բացի Կիրակոս Գանձակեցույ սա վկայութեանն ուրիշ ծանօթութիւն չունիմ. «...Գրիգոր իշխանն, որդի Մարզպանին, եղբայր Աւլանբէկին, Մարզպի և Ամիրյային, յազգէ Մամիկոնէից» (էջ 272) :

Հ Ա Մ Լ Ի Կ

Սմբատ Բ-ի որդին էր Համլիկ, որմէ է Սանահինի գաւիթին արձանագրութիւնը. «Ի Թուին ՈՂԸ (1229) : Անուամբ Աստուծոյ, ես՝ Համլիկ, որպի Սմարտա, յազգէ Համազասպանց...» : Կալուածներ կը նուիրէ և կը ինդրէ պատարագ «...չարաթ աւր Համլիկանն, կիրակէին Մամքանա...» որ իր ամուսինն է (Յիշատ. 13) : Ուրիշ արձանագրութեան մը մէջ ի Բարձրաքաչի վանք կը յիշատակէ. «ՈՂԸ (1239) Ես Համլիկ որդի Սմբատա եւ Թոռն Համազասպա յազգէ Մամիկոնեանց կրկին միարանեցա իմ գերեզմանատանս եւ ամուսին իմ Մամքան եւ ետու յԱստուածածնին... (կը յիշէ կալուածի նուիրատուութիւն) ...եւ Հաստատեցի ինձ յիշատակ մատուան մի գոր յիմ անուն շինեցի եւ ետ ինձ Հարեղբայր իմ Մարզպան (Բ)... (եւ պատարագ կը ցանկայ) ...Բ (2) : Մամքանայ...» որ իր կինն է (Յիշատ. Թիւ 14) : Գարձնայ իր կնոջ Հետ կը կանգնէ սիւն մը Բարձրաքաչի եկեղեցոյն եւ կ'արձանագրէ. «Կանգնեցաւ սիւնս եւ ս(ուր)բ նշանքս յիշատակ Համլիկանն (կարգա Համլիկանն) եւ Մամքանա որք երկրպագէք ասացէք Տ(է)ր Ա(ստուա)ծ ողորմեա նոցա» : Նոյն վանքին ուրիշ մէկ արձանագրութեան մէջ կը կարգանք. «Ես Համլիկ եւ Սադուն կատարեցաք զանդարձ ծնողաց մերոց եւ տուաք... (կալուած) ...Գ (4). աւր պատարագ... Բ (2) նրճսին եւ Բ (2) Աղուսին...» (Յիշատ. 15) : Չեմ գիտեր թէ այս Համլիկը Սմբատ Բ-ի որդի՞ն է թէ ոչ : Համաձայն չըլլայ, քանի որ հոն յիշուած Սադուն մը կայ, եղբայր Համլիկայ, որ այլուստ անծանօթ է եւ երկու յիշեալ տիկիները նրճս և Աղուս (Աղութ, Եաղութ), Համլիկի եւ Սադունի ամուսինները ըլլալու են : Մինք գիտենք որ Համլիկ ամուսնացած էր Մամքանի : Գարեպին Եպս. Յովսէփեան թէեւ կը փորձէ այս Համլիկը նոյնացնել Սմբատ Բ-ի որդուն Հետ, սակայն կ'ուերցրնէ. «Թէպէտ կը մնան, մինչեւ նոր տղերիւններով չպարզուի հարցը» («Լազարակիաճի...», էջ 16) :

Յ. ՔԻՐՈՍԵԱՆ

(Շար. 1)

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

«ՀԱՅ ՏՊԱԳԻՐ ԳԻՐՔԸ 1801—1850 ԹՈՒԱԿԱՆՆԵՐԻՆ»

Ե Ի

ՄԻ ՔԱՆԻ ՆՈՐԱՅԱՅՏ ԳՐՔԵՐ

Վերջին տարիների ընթացքում, երևանում լոյս են տեսել, հայ տպագրիչ գրքի վերաբերեալ մի քանի ցուցակ-ուսումնասիրութիւններ, որոնք բրֆնց տեսակի մէջ, այդ կարգի մինչ այժմ եղած հրատարակութիւններից աւելի լինու աւսմբողջական են եւ մեծ կարեւորութիւն են ներկայացնում:

Նման ցուցակների կամ աշխատութիւնների կազմութիւնը, կապուած է մեծ դժուարութիւնների հետ եւ պահանջում է երկար ժամանակ, անպատեւանը եւ խոր ուշադրութիւն:

Վերոյիշեալ ցուցակ-գրքերից առաջինը «Հայ Հնատիպ Գրքի Մատենագիտական Ցուցակ» է, որ ստորաշնչուած է 1512—1800 թուականների հրատարակուած գրքերի նկարագրութիւնը, եւ որ կազմուել ու խմբագրուել է Ա. Միասնիկեանի անուան Հանրապետական գրադարանի մատենագիտական բաժնի ջանքերով եւ տպագրուել 1963 թուին:

Երկրորդը՝ Գնարիկ Կորկոտեանի «Հայ Տպագրի Գիրքը Կաստանդուպոլիսում» աշխատութիւնն է, որի սկզբում ամփոփ ձեւով արուել է Պոլսում 1567 թուից մինչեւ 1850 թուականը տպագրուած գրքերի պատմութիւնը եւ զարգացման յանրապետական հանգամանքները, իսկ վերջում տպագրուած գրքերի ցանկը:

Երրորդ եւ չորրորդ գրքերը պատկանում են Հայկ Դաւթեանի «Իգրիկ»:

Սրանցից առաջինը կրում է «Աշխարհարար գիրքը Հայ տպագրութեան սկզբից մինչեւ 1850 թուականը», որ միւսի նման, սկզբում ամփոփ ձեւով նկարագրում է աշխարհարար գրքի տպագրութեան զարգացումը եւ տալիս աշխարհիկ լեզուով լոյս տեսած կամ աշխարհարար խօսքեր ու երգեր ու նեցող գրքերի ցանկը, համառոտ նոյններով, սկսել 16-րդ դարից (1513 թուից) մինչեւ 1850 թուականը:

Չորրորդը, որ հանդիսանում է առաջին «Հնատիպ Գրքի...» շարունակութիւնը եւ նրա նման ներկայացնում է մեծ կարեւորութիւն, կրկին կազմուել է Հայկ Դաւթեանի կողմից եւ կրում է «Հայ Գիրքը 1801—1850 թուականներին» անունը եւ տպագրուել է 1967 թուականին:

Ներկայիս մեր խօսքը վերաբերում է միայն վերջինիս, որը մեզ սիրով ուզարկել է գրքի յարգելի կազմողը: Աշխատութիւնն ունի 538 էջ, սկզբում յաւելեալ 83 էջով: Պարունակում է 1732 (1724+8) գրքի նկարագրութիւն:

Գրքի սկզբում 74 էջ նախաբանով, գեղեցիկ եւ սպառիչ ձեւով նկարագրուած են գրքերի տպագրական ճիգերի ու կազմուած մատենապահպան ցուցակների յաջորդական փուլերը, ապա տրուած են գրքերի անուանաթերթերի գրուածներն ու համառօտ նկարագրութիւնները՝ էջ, ծաւալ եւ այլն: Իսկ վերջում մի քանի ցանկեր, ինչպէս «Վերնագրերի ալբոմական ցանկ», «Յանկ հայերէն եւ եւրոպական լեզուներով զուգահեռ բնագրեր կամ տիտղոսաթերթեր ունեցող գրքերի» (նոյնը ուսուերէնով), «Անձնանունների ցանկ», եւ «Ցուցակ տպագրութեան վայրերի եւ տպարանների», որոնք բաւական իրաւացնում են փնտռուած գրքերը աւելի շուտ գտնելու աշխատանքը:

Գրքում կան մի քանի տիտղոսաթերթերի եւ այլ լուսանկարների նրամանահանութեան պատկերներ:

Ներկայացուած 1732 անուն գիրքը բաժանուած է երկու մասի, զբաղարաններում գտնուող կամ կազմողի ձեւով տակ եղած գրքեր եւ շտեմած, այլ միայն մատենագիտական աղբիւրներից անունները ձեռք բերած գրքեր: Առաջինների վրայ որեւէ նշան դրուած չէ: Իսկ վերջինները նշուած են աստղանշանով:

Վերոյիշեալ աշխատութիւնը ձեռքի տակ ունենալուց յետոյ, երկար ժամանակ, յատկապէս Հնդկահայ Հրատարակութիւնների հետ համեմատելով ու ուսումնասիրելով, յաջողեցինք Նոր-Ջուղայի Ս. Ամենաիրկչեան Վանքի գրադարանից եւ այլ անձնական գրադարաններից ձեռք բերել 50 գիրք, որոնցից 26-ի անունը նշուած է, բայց կազմողը չի ունեցել ձեռքի տակ, իսկ 24 գրքի անունը երբէք յիշուած չէ ցուցակում(1):

Վերոյիշեալ 50 գրքից բացի, մեզ յաջողուեց անձնական մի գրադարանի գրքերի ցուցակի վրայից ձեռք բերել նաեւ 5 հատ չգտնուած եւ 5 հատ չիշուած նոր գրքերի անուններ, բայց քանի որ մեզ չյաջողուեց գրքերը տեսնել եւ աստղանշաններ կատարել, ուստի ներկայիս նշում ենք միայն նրանց անունները:

Ստորեւ յաջորդաբար ներկայացնում ենք՝ 1.- Գիրքը կազմողի չրտեսած, 2.- Գրքում չիշուած, 3.- Կալկաթայում «Մկրտող Միսրոնարաց» տպարանից լոյս տեսած, 4.- Միայն անունները ձեռք բերած գրքերի ցանկերը:

Սոյն ցանկերի մէջ, Հնդկաստանում տպագրուած գրքերից բացի, յիշուած են նաեւ մի քանի այլ վայրերի տպագրութիւններ:

(1) Աշխատութեան մէջ յիշուած Հնդկահայ տպագրութիւնից դեռեւս գտնուած չեն 18 անուն գիրք, իսկ քէ դեռ քանի որ կամ ար յիշուած ու գտնուած չեն՝ մնում է ամօրը:

Ա

ՅԱՆԿ ԶՏԵՍԱԾ ԳՐԳԵՐԻ

1809

1. «Խորհրդատու սրբոյ պատարագին ըստ արարութեան Հայաստանեայս Եկեղեցւոյ: Յամի Տեառն 1809, ի Վեճեհտիկ: Ի Վանս սրբոյն Վագարու»:

էջ 29, չարուածք՝ 21·6×15·9 սմ.: Վերջում՝ էջ 27-29, ունի «Այլընտրաց»:

(«Ցուցակ»ի համար 120, Լ. Գ. Մ.—ի անձնական գրադարան):

2. «Թանգարան բարեգարդ կամ հաւաքումն գաւարնալի եւ քաղցրալուր բարոյական պատմութեանց, թարգմանեալ յիտալական լեզուէ ի հայկական բարբառ. աշխատասիրութեամբ Պետրոս վարդապետի Պաւսնագեան կարնեցւոյ աշակերտին բրօքականտի, ի գրօսանս եւ ի յօգուտ ուխտի մանկանց Եկեղեցւոյ: Հատար Ա:

Յամի տեառն 1809 եւ ի թուին հայոց 1258: Արդեամբ եւ ծայսլււս պարոն Սարգիս Ծատուր Ազայվայեանց կոչեցելոյ, և ի նորին նարակերտ տըպարանի որ ի Մադրաս»:

էջ՝ 174, չհաշուած լ+10: Ծարուածք 11·2×7·2 սմ.:

(«Ցուցակ»ի համար 129, Ամենափրկիչ Վանքի գրադարան՝ համար 3359):

1810

3. «Ոգր Եղեսիայ քաղաքի. վայելչաիւս չափարանութեամբ՝ սրբոյն Ներսէսի Շնորհալոյ Հայոց կաթողիկոսի կոչեցւոյ: Վկայատանութիւն Հայոց չափեալ ոտիւս տեառն Վահրամայ մեծի վարդապետի: Ներբողեան ստաւարն Ներսէս Շնորհալին, ասացեալ տեառն Ներսէսի Լամբրոնացւոյ, ռտանաւոր հեզմամբ յանգեալ: Զգուշաւոր քննութեամբ ուղղագրեալ՝ բաղդատութեամբ ձեռագիր օրինակաց: Յընտրութեան ի հայրապետութիւն ամենայն հայոց՝ տեառն Եփրեմի արքեպիսկոպոսի, առաջնորդին հայոց Ռուստատանու: Յամի տեառն 1810, եւ ի թուին Հայոց 1259, ի մայիսի 20: Արդեամբ եւ ծայսլււս պարոն Սարգիս Ծատուր Ազայվայեանց կոչեցելոյն, եւ ի նորին տպարանի որ ի Մադրաս»:

էջ՝ 216, սկզբում չհաշուած 6 էջ, չարուածք՝ 11·1×6 սմ.:

(«Ցուցակ»ի համար 154, Ա. Վ. Գ., համար 2095):

1812⁽²⁾

4. «Ոգրբողոքութիւն ի վերայ մահուան Յուլիոս Կեսարոսի: Արարեալ ի ներիւն վալտերոյ Գաղղիացւոյ, ի մերս վերածեալ հայկական բարբառ, ի պարոն Յակոբայ Նազար Շամբեան, յԱնգլիական բնագրէ, ի գրօսանս ընթերցատէր պատանեկացն մերսգնէից:

(2) «Ցուցակ»ում գրուած է 1818 թուին:

Մադրաս, ի տպարանի երկոցունց հարազատացն պարոնաց Յակոբայ
 եւ Յովսեփայ Նազար Շամիրեանց: 1812:»

էջ՝ 99, սկզբում չհաշուած 18 էջ, շարուածք՝ $11 \times 7 \cdot 1$ սմ.:

Սկզբում 14 էջով ունի «Թուզք պարոն Ալգարատտեայ առ Ամիրայ
 Ֆրանսիինի դեսպանն որ ի Ֆլորենտեայ: Ի վերայ ոգրեբզութեանն Յուլիոսի
 կեսարսի, ի պարոն Վոլտերայ յօրինեալ»:

(«Յուցակ»ի համար 336, Ա. Վ. Գ., համար 2831):

1 8 1 9

5. «Օրացոյց: Յորում պարագրին ամիսք Հոռմայեցոց Ագարիայի
 եւ Բանկայցոց աուրք լուսնի եւ...»

Հաւաքեալ եւ յօրինեալ երկասիրութեամբն Ջնքլում Աւետեանին:
 Տպագրեալ արդեամբ եւ ծայիսք օժանդակ լինողաց տպարանիս:

Ի սկիզբն Յունվարի 1819: Ի կալկաթա: Ի տպարանի Աւետ Ջնքլում
 Աւետեանի»:

էջ՝ $12 + 56 = 68$, շարուածք՝ $17 \cdot 7 \times 10 \cdot 3$ սմ.:

(Թերթերը մեծ ու փոքր ունեն: «Յուցակ»ի համար 360, Ա. Վ. Գ.,
 համար 623):

1 8 2 0

6. «Օրացոյց: Յորում պարագրին ամիսք Հոռմէացոց Ագարիայի
 եւ Բանկայցոց...»

Հաւաքեալ եւ յօրինեալ երկասիրութեամբն Ջնքլում Աւետեանին: Ի
 սկիզբն Յունվարի: 1820: Ի կալկաթա: Ի տպարանի երկոցունց եղբարց հա-
 րազատաց Աւետի եւ Յովհաննիսի Ջնքլում Աւետեան»:

էջ՝ $16 + 20 = 36$, ծաւալ շարուածքի՝ $17 \cdot 7 \times 10 \cdot 3$ սմ.:

(«Յուցակ»ի համար 376, Ա. Վ. Գ., համար 624):

1 8 2 1 ③

1 8 2 3

7. «Քերականութիւն Հայկազեան Լեզուի: Յօրինեալ ըստ նախնի
 ուղղախօսութեան ի հայր Միքայէլ Վարդապետէ Զատչեանց, ի տպագրեալ
 ի Վէնէտիկ: Որոյ առաջին մասն վերատին տպագրեցաւ ի Հայրապետութեան
 տեան տնտոն Եփրեմայ անննայն հայոց կաթուղիկոսի, ի պէտս Մարգարի-
 րական շեմարանին որ ի կալկաթա: ԹՊԻԳ (1823) տպագրեալ ի Մարգարի-
 րական մամլոց»:

էջ՝ 164, չհաշուած 8 եւ 29 (=201), շարուածք՝ $15 \cdot 8 \times 9 \cdot 8$ սմ.:

(«Յուցակ»ի համար 440, Ա. Վ. Գ., համար 3020):

③ *Քերականութիւն Գրողութեան* գիրքը («Յուցակ»ի համար 391 եւ Ա. Վ. Գ. հա-
 մար 3419) չենք նկարագրում, որովհետեւ ըստ կազմողից ստացած մի գրութեան, արդէն
 ունեն ձեռքի տակ:

8. «Օրացոյց ամի տեան 1823, Հայոց քուակահի 1272 եւ փոքր քուոյս 208: Յարում պարունակին հարկաւոր տարրական գիտելիք, ամիսք Ազարիայի, Հռովմայեցոց, Բանկայցոց եւ տանկաց...»

Աշխատասիրեալ պարուն Մարտիրոս Մկրտչեան անդամակցի Օնանասիւռ ժողովոյն, որ ի Բումբայի եւ յարգելի իբր աւագ սարկաւագին Հայաստանեայց արք եկեղեցւոյ:...

Ի Կալկաթա, ի 1 Յունվարի, յամի տեան: 1823. Տպագրեալ յՕնանասիւռեանց տպարանի»:

էջ 14+12+16+5+56=103, շարուածք՝ 14.2×9.5 սմ.:

Երբորդ էջակալուած մասն սկսում է անգլերէնից օրինակուած եւ անգլերէնով Գորգին խանի սպանման եւ անգլիացոց Ղասմայիխան Նարարի 1763 թուին տեղի ունեցած պատերազմի պատմութիւնով:

(«Յունցակ»ի Համար 441, Ա. Վ. Գ., Համար 577):

1 8 2 6

9. «Յունցակ (Օրացոյց) վասն ամի տեան 1826. բաժանեալ երկու մասուն: Տպագրեալ ի Մարդասիրական տպարանի ի Կալկաթա»:

էջ՝ 124, շարուածք՝ 16.2×9.2 սմ.:

էջ 39-ից յետոյ սկսում է երկրորդ մասը հետեւեալ վերնագրով.

«Մասն երկրորդ: Յարում պարունակին բանասիրական ցառք, Արտաւիտիք եւ գտնազան հարկաւոր գիտելիք եւ այլն եւ այլն»:

(«Յունցակ»ի Համար 543, Ա. Վ. Գ., Համար 1585, Խոյզանի Արուստիս Գրադարան, Համար 222):

1 8 2 8

10. «Ճառ ի վերայ Յարութեան Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի կամ վասն տօնի Ջատիին»:

էջ՝ 15, շարուածք՝ 17.5×8.5 սմ.:

Տխողասաթերթ չունի, վերի լուսանցքով ձեռքով գրուած է. «1828 Կալկաթա տպարան Մարդասիրական ձեռարանի»:

Մի այլ գրադուցակում, տպագրութեան թուականը նշուած է 1830. դժբախտաբար չկարողացանք տեսնել:

(«Յունցակ»ի Համար 1715, Ա. Վ. Գ., Համար 2844 եւ 2964):

1 8 2 9

11. «Ճառ ի վերայ սպաշխարութեան եւ ոչմարիտ հաշտութեան ընդ Աստուծոյ:

Ի Կալկաթա տպագրեալ ի գործաւոր Մարդասիրական ձեռարանի ի Յունիսի 1829: 2000 օրինակք»:

Ներքեւում ունի նոյնը անգլերէնով:

էջ՝ 31, շարուածք՝ 17.5×8.5 սմ.:

(«Յունցակ»ի Համար 1713, Ա. Վ. Գ., Համար 1162):

1 8 3 0

12. «Վերջին աւարք: Բարեխիշտակ Տիկին Մէրցանին Մսեփաննուհան, քառերագրեալ ի Յարում մտերիմ բարեկամէ ի Յովնաննիս Ավգալեանց»:

Ի Կալկաթա Յառնանն Հոկտեմբերի 1830 Ի տպարանի Մարդասիրական ձեռնարանին:

Էջ՝ 8, շարուածք՝ 16.5×9.5 սմ.:

Վերջում ունի երեք առան (Ցական տողերով) մի ոտանաւոր, զբրուած Յովհաննէս Ավդալեանի կողմից՝ «Առ բարեյիշատակ Տիկին Մերջան Ստեփաննոսեան»:

(«Յուլցակ»ի համար 676, Ա. Վ. Գ., համար 590):

13. «Ճառ Ի վերայ ծննդեան եւ յայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի: Ի Կալկաթա: Տպագրեալ Ի գործատան Մարդասիրական ձեռնարանին: 2000 օրինակ: Ի Յունվարի 1830»:

Ներքեւում նոյն ունի անգլերէնով:

Էջ՝ 16, շարուածք՝ 16.8×8 սմ.:

(«Յուլցակ»ի համար 1714, Ա. Վ. Գ., համար 2955, Խ. Ա. Գ., համար 196):

1 8 3 1

14. «Ճառ Ի վերայ աներկիւզութեան մահու, Ի Կալկաթա, Տպագրեալ Ի գործատան Մարդասիրական ձեռնարանին: Ի Սեպտեմբերի 1831: 2000 օրինակ»:

Նոյնն ունի անգլերէնով:

Էջ՝ 20, շարուածք առանց չուանցքների համարների՝ 16.5×8.5 սմ.:

Առաջին էջի վերնագիրը զբրուած է. «Բան յարդարական Ի վերայ աներկիւզութեան մահու»:

Էջ 20-ի վերջում փակագծերի մէջ զբրուած է. «Այս Ճառ թարգմանեցաւ Ի Կոստանդնուպոլիս»:

(«Յուլցակ»ի համար 1699, Ա. Վ. Գ., համար 1161):

1 8 4 1

15. «Վիկտորիայ Այրբենարան: Յօրինեաց գիտնական տիրացու համագրեալ Մարտիրոս Մկրտչեան Դաւթեանց: Ի հայրապետութեան տեսան տեսան Յովհաննէս կաթողիկոսին Ամենայն Հայաց: Եւ Յառաջնորդութեան Խաչատրոյ առաջնորդին սրբոյ Ամենափրկչի վանացն Զուղայու: Ի տպարանի Եպիսկոպոսական ձեռնարանին: Ի Կալկաթա 1841 ՌՄՂ»:

Էջ՝ 108, չհաշուած 4, շարուածք՝ 14.5×8.8 սմ.:

(«Յուլցակ»ի համար 1118, Ա. Վ. Գ., համար 3064):

16. «Առաջին Քրիստոնէական վարդապետութիւն Ի պէտս դպրոցաց եւ գերդաստանաց Ի յարգոյ Յ. Գ. Պրոսվկե. թարգմանութիւն վասն Ամերիկու հաւատոյ տեսրակների ժողովիին. տպագրեալ Ի գործատան Մկրտոյ Միսիոնարաց Ի Կալկաթայ 1841» (թիւ 14):

Էջ՝ 36, շարուածք՝ 14.2×8.2 սմ.:

(«Յուլցակ»ի համար 1113, Լ. Գ. Մ. անձն. գրողարան):

1 8 4 3

17. «Նոր կարգ եւ կանոն Հայկեան Մարդասիրական ձեռնարանին: Յառաջնորդութեան տեսան Յովհաննէս Սուրբեան արժանընտիր հայրնաւ»:

սէր առաջնորդին վանաց սրբոց Ամենափրկչեան որ ի Զուղայ: Ի Կալկաթա-
1843 ի տպարանի Մարդասիրական ձեմարանին»:

Էջ՝ 85, ծաւալ շարուածքի՝ 15·5×10 սմ.:

Ունի անուանաթիւթի անգլերէնը առանձին էջում:

(«Յուցակ»ի համար 1245, Ա. Վ. Գ., համար 1573):

1 8 4 5

18. «Այբբենարան: Յօրինեաց գիտնական տիրացու Մարտիրոս Մ.
Դարբեանց. Երկրորդ տիպ ի տպարանի Արարատեան Ընկերութեան Կալկա-
թա 1845»:

Էջ՝ 120, չհաշուած 4, շարուածք՝ 13·5×8·4 սմ.:

(«Յուցակ»ի համար 1367, Ա. Վ. Գ., համար 1817):

1 8 4 6

19. «Յովհաննու վարդապետի Երզնկացոյ Զարդ Երկնից առ Ապոց
իշխան. ի Կալկաթա ի տպարանի Արարատեան Ընկերութեան 1846»:

Էջ՝ 102, չհաշուած 8, շարուածք՝ 7×4 սմ.:

(«Յուցակ»ի համար 1428, Ա. Վ. Գ., համար 2502):

20. «Ազօթամատոյց ի պէտս առտինն պաշտաման հաւաքածոյ յերիւր-
մամբ եւ յօրինամբ ի յայ ընծայեալ յօգուտ եւ ի պէտս հայկազանց ար-
պամբ եւ ծախիւք Մանուկի Զօրաբեան: Յամի Տեառն 1846: Ի Տպարանի Ա-
րարատեան Ընկերութեան ի Կալկաթա»:

Էջ՝ 173, չհաշուած 14, շարուածք՝ 12·5×7·6 սմ.:

(«Յուցակ»ի համար 1423, Լ. Գ. Մ. անձ. դրողարան):

21. «Բուրվառ ազօթից: Հառաքեալ ի հոգեւոր մտտեմից ի պէտս զեր-
մեռանդն ազօթկերաց: Աշխատասիրութեամբ Պօղոսի Վիզէնեան Կոստանդ-
նուպօլսեցոյ: Երկրորդ տիպ ի Կալկաթա ՅԱՐԺԻ տպարանի Պօղոսի Վիզէն-
եան: 1846»:

Էջ՝ 104, չհաշուած 12, շարուածք՝ 7×4 սմ.:

(«Յուցակ»ի համար 1419, Լ. Գ. Մ. անձ. գրողարան):

22. «Օրացոյց վասն ամի տեառն 1846: Ի Կալկաթա ի տպարանի
Մարդասիրական ձեմարանին»:

*Տխողոսաթերթի միջին մասում կլոր շրջապէի մէջ նկարուած են եր-
կու գլուխ, իսկ շուրջը գրուած. «Վիկտորիա գլխոյ Բրիտանիոյ եւ այր նորս
Ալպերտ պսակեալ ի 10 Փետրուարի 1840»:*

*Գրքի վերջում, մէկ էջով, ունի ձեմարանի 1845 թուի ելեմտից
հաշուետախտակը:*

Էջ՝ 55, շարուածք՝ 16·2×10 սմ.:

(«Յուցակ»ի համար 1431, Ա. Վ. Գ., համար 580):

1847

23. «Աւետարան իւզարերից ի պէտս եւ ի գարդ Հայաստանայց սուրբ Եկեղեցեացն Հայոց. ի հայրապետութեան տեսան Յրբորդ Ներսիսի առաքելաշաւիղ բարապսակ կաթողիկոսի ամենայն Հայոց: Ի Կալկոթա ՅԱրածիւ տպարանի Պօզոսի Վիչէնեան Կոստանդնուպօլսեցոյ 1847»:

Էջ՝ 16 (Համարակալուած չէ), շարուածք չըջագարդոյ՝ 32×17.7 սմ.:
(«Յունցակ»ի Համար 1471, Ա. Վ. Գ., Համար 4 եւ 5):

1848

24. «Օրացոյց վասն ամի տեսան 1848: Ի Կալկոթա ի տպարանի Մարդասիրական ձեմարանին»:

Վերջում մէկ թերթիով կցուած է 1847 թուի Մարդասիրական ձեմարանի երեւտից Հաշուեցոյցը:

Էջ՝ 48, շարուածք՝ 16.8×9.5 սմ.:

(«Յունցակ»ի Համար 1543, Ա. Վ. Գ., Համար 1023):

25. «Համառօտ փրականութիւն Հայկազեան լեզուի»:

Անաւարտ տպագրութիւն է, տպուած 1848 թուին Կալկոթայի Արարտեան Ընկերութեան տպարանում, Հեղինակ՝ Մեսրոպ Թաղեազեան:

Էջ՝ 48 (թերթ), շարուածք՝ 12.8×7.5 սմ.:

(«Յունցակ»ի Համար 1540, Ա. Վ. Գ., 3162, Լ. Գ. Մ. անձն. զրդ.):

26. «Ժամագիրք. արարեալ սուրբ եւ աստուածաշնորհ թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրոպայ եւ երանելի հայրապետացն Գիւտոյ եւ Յովհաննու Մանգակունայ, եւ սրբոյն Ներսիսի Շնորհալոյն: Ի Հայրապետութեան տեսան Ներսիսի հինգերորդի՝ հարիւր երեսնելիններորդի կաթողիկոսի ամենայն հայոց: Կալկոթայի յԱրածիւ տպարանի Պօզոսի Վիչէնեան Կոստանդնուպօլսեցոյ, յերկրորդում ամի տպարանին»:

Էջ՝ $607 + 5 + 9 + 19 = 640$, շարուածք՝ 13×7.5 սմ.:

Վերջում առանձին էջակալութեամբ ունի Հետեւեալ մասերը.

«Երատ տօմարական եւ մշտնջենաւոր ազիւսակաց» (էջ 1-9), «Կարգ յաջորդութեան առաքելոցն Թաղեոսի եւ Բարթաղմէտսի, որք եզնն հովուք սուրբ եկեղեցոյ մերոյ մինչեւ ցուրբն Գրիգոր Լուսաւորիչ Հայաստանայց աշխարհի»: Եւ «Իսասակարգութիւնք եւ անցք ժամանակագրութեան կաթողիկոսացն Հայոց» (էջ 3-19):

Ծանօթ. «Յունցակ»ում կայ այս դիրքը, ախտեղ պահասում են միայն վերջին ասանձին էջակալուած մասերը, որք Համար եւ Լրի նկարագրութիւնք բերեք այստեղ: Ղուզիկանի յիշած մասերից երկուք պահասում են այստեղ, իսկ միւսները կան մի այլ թու մագիրք Ասեմի-ի մէջ, որ նկարագրուել է շիւտաւ զբերել Համար 28-ի ստեղծ

(«Յունցակ»ի Համար 1541, Ա. Վ. Գ., Համար 950):

Բ

ՅԱՆԿ ԶՅԻՇՈՒԱԾ ԳՐՔԵՐԻ

1804

1. «Տետրակ որ կռչի պատճառ: Թարգմանեալ ի գանգան մատենից Պարսիացոց յուժմնէ բանասիրէ առ ի յօգուտ նորավարժից մանկանց հայոց: Վերստին սրբագրեալ աշխատութեամբ Մարիամ Յակոբ, Ռիաննէս Տէր Յակոբեանց կռչեցելոյ:...

Յամի տետակ 1804 Նոյեմբերի 1. ի Հնդկիս ի մայրաքաղաքն Մադրաս ի տպարանի Տէր Յարութին Շմատեան Շիրագեցոյ:»

Էջ՝ 138, չհաշուած 2, շարուածք՝ 12.2×8.6 սմ.:

(Ա. Վ. Գ., համար 3375):

1812

2. «Պատմութիւն Վարոց. Սքանչելեաց եւ դիպուածոց սրբայն Յօհաննու Ոսկերեան հայրապետին Կոստանդնուպոլսոյ:»

Թարգմանեցեալ ի Յունականէ ի հայս ի Գրիգորէ Կաթուղիկոսէ Վըկայաւեր կռչեցելոյ. շուրջ գթուականութեամբն Հայոց. 500:

Տպագրեցեալ էր աշխատասիրութեամբ Սարգսի Արքեպիսկոպոսի Կոստանդնուպոլսեցոյ յամի տետակ 1752. ի Վէնէտիկ:

Վերստին տպագրեալ եղեւ արդեամբ եւ ծախիւք յատուկ օգնական լինողաց մերագնէից: Հարիւր երեսուն եւ եօթն երրորդի Հայրապետութեան տետակ եփրեմի ամենայն Հայոց կաթուղիկոսի: Աշխատասիրութեամբն Ջընթըլու Աւետ Խօջիջանեան կռչեցելոյ: Ի տպարանի Աւետ Ջընթըլուեան: Յամի տետակ 1812: Ի Կալկաթայ:»

Էջ՝ 283, չհաշուած 10, շարուածք՝ 13.2×9.7 սմ.:

(Ա. Վ. Գ., համար 3111):

1813

3. «Մեկնութիւն երգոց երգոյն Սաղմոսնի, Արարեալ ի սրբայն Գըրիգորի Նարեկացոյ, առաջին տպագրումն գրոյս եղեալ է ի Վէնէտիկ յամի տետակ 1789: Իսկ այժմ վերստին տպագրեցաւ արդեամբք եւ ծախիւք ի Քս. Կանգուցեալ Ազա Սարգիս Տէր Յովհաննիսեանին եւ յատուկ օգնական լինողաց մերագնէից: Ի Հայրապետութեան սրբոյ էջմիածնի Տետակ եփրեմի ամենայն հայոց կաթուղիկոսի: Աշխատասիրութեամբն Ջընթըլու Աւետեանին: Յամի տետակ 1813 ի Կալկաթայ, ի տպարանի Աւետ Ջընթըլուեանին:»

Էջ՝ 240, չհաշուած 12, շարուածք՝ 11.6×6 սմ.:

(Ա. Վ. Գ., համար 2137):

4. «Գիրք որ կռչի յանախապատում: Ասացեալ Սուրբ Խորն մերոյ եւ ընկերոյն Գրիգորի Լուսաւորչին: Յարում պարունակի ճառք...»

Առաջին տպագրումն գրոյս եղեալ է ի Կոստանդնուպոլսի քաղաքի ի Քուլին Հայոց 1186: Իսկ այժմ վերստին տպագրեցաւ արդեամբք եւ ծախիւք ի

Գրխառտ հանգուցեալ Ազայ Սարգիս Տէր Յովհաննէսեանին, եւ յատուկ օգնական լինողաց մերազնէից:

Աշխատասիրութեամբ Ջընթլում Աւետեանին: ... Յամի տեառն 1813: Ի Կալկաթայ: Ի տպարանի Աւետ Ջընթլումեանին»:

Էջ՝ 325, չհաշուած 10, շարուածք՝ 15·5×9·3 սմ.:

(Ղ. Գ. Մ. սնձնական գրողարան):

5. «Տետրակ գովասանաց առ համօրէն տնօրինական աւրբ ուխտաւորեալսն, որք եմ յԱ(ստուա)ծահրաշ քաղաքն ս(ուր)ք Երուսաղէմ(4): Որ սըրբագրելով վերտօնի տպագրեցաւ յամի տ(եառ)ն 1813 եւ մերոյս *ՌՄԿԲ*: Ի Կոստանդնուպօլիս: Ի տպարանի Մատթէաս Դպրի»:

Էջ՝ 64, շարուածք՝ 13·7×8·1 սմ.:

(Ա. Վ. Գ., համար 2834):

1814

6. «Գիրք քաղաքավարութեան: Յորում աւանդին կանոնք մարդկային կենցաղութեան: Յաւելեալ ի վերջոյ եւ համառօտ բովանդակութիւն գրեցրս աշխարհաբառ լեզուաւ, ի պէտս մանկանց: Արարեալ ի հայր Իգնատիոս Վարդապետէ Փափագեան, յաշակերտութեան Տեառն Մխիթարայ մեծի Արքայի: Եւ տպագրեալ ի Վէնէտիք Յամի Տեառն 1806, հրամանաւ գերապատիւ տեառն Ստեփաննոսի արքի եպիսկոպոսի եւ Արքայի: Իսկ այժմ վերստին տպագրութեամբ ի լոյս ածաւ արդեամբ եւ ծախիւք քաղցրամիտ պատանեկին ազայ Մարտիրոս Սարգսեանին: Ի հայրապետութեան Տեառն Նիքիեմի ամեհնայն Հայոց Կաթուղիկոսի:

Յամի տեառն 1814: Եւ Ազարիայի 199: Ծամս 1: Ի Կալկաթայ: Ի տպարանի Աւետ Ջընթլումեանին»:

Էջ՝ 174, չհաշուած 17, շարուածք՝ 12·5×7·8 սմ.:

(Ա. Վ. Գ., համար 3184):

1819

7. «Արտուտ որ է տաւիզ տրամահալած յօրինեալ եւ ըստ մասին բարգմանեալ, աշխատասիրութեամբ բամասիրին պարոն Յ. Յ. Ազանուրեանց: Ի Կալկաթայ ի տպարանի Աւետ և Յովհաննէս Ջընթլում Աւետեան: 1819»:

Էջ՝ 84, չհաշուած 2, շարուածք՝ 11×7 սմ. (Երբեմն տարբեր):

Անուանաթերթի վրայ կայ տպարանի նշանը, որ ձուածեւ շրջանակի մէջ մի բաց դիրք է, վրան կարկին, փետուր եւ քանոն, վերելում խաչ, իսկ անկիւններում գրուած Ս. Ա. Ա. Բ.: Շրջանակի երկու կողմերում նկարուած է առիւծ (քաջութիւն) եւ կին (արդարութիւն), ձեռքին կշիռ եւ սուր. շրջագծից ներքեւ մի ժապաւէն, որի եւ ձուածեւ շրջագծի վրայ է գրուած.

«Յովհաննէս Յարութիւն Ազանուրեան Արպարն իբրեւ գառիւծ յանձնապատան է»:

Սաչի անկիւններում եղած չորս տառերը նշանակում են՝ «Ռոհեմուրթիւն», «Արդարութիւն», «Արիութիւն» եւ «Բարեխառնութիւն» (տեսնել էջ 83-ը):

(4) Ունի աշխարհաբար եւ հայտառա քրքերն երգեր:

Գրքի բովանդակութիւնը բանաստեղծութիւններ են, որի էջ 18-73-ը կան նաեւ անգլերէն թարգմանութիւնները:

(Լ. Գ. Մ. անձնական գրադարան):

1820

8. «Մեկնութիւն երգ երգոց անուանել բանիցն Սաղմոսի հաւաք-
ե(ա)լ եւ մեկնե(ա)լ ի Յակոբայ վարդապետ վարդեցոյ Սիմոնե(ա)ն . . .
1820 ի տպարանի երկոցունց եղբարց հարագատաց Աւետի եւ Յովհաննիսի
Ջրնթլում Աւետնց ի Կալկաթայ»:

էջ՝ 377, շահաչուած 9, շարուածք՝ 16.8×10.5 սմ.:

(Ա. Վ. Գ., համար 453):

1826

9. «Համառօտ քերականութիւն Հայկագեան լեզուի. . .

Յօրինեալ ըստ նախնի ուղղախօսութեան, ի հայր Միքայէլ վարդա-
պետէ Չաւչեանց Կոստանդինուպոլսեցոյ: Եւ վերստին տպագրեալ ի Մար-
դափրակեան Տպարանի: Ի Կալկաթայ: . . . Յամի տետն 1826»:

էջ՝ $164 + 29 = 193$, շարուածք՝ 16×9.3 սմ.:

Կարճուած է 1823 թուին տպագրուած քերականութեան հետ միասին:

(Ա. Վ. Գ., համար 3020):

1833

10. «Անցք ժողովոյ տասանց ի սկզբնաւորութենէ հաստատութեան
նոցին, ի Կալկաթա, ի 10 Յուլիսի 1833: Ի Տպարանի Մարդասիրական ձե-
մարանի»:

էջ՝ 51, շահաչուած 2, շարուածք՝ 18.5×9.7 սմ.:

(Ա. Վ. Գ., համար 3583):

1835

11. «Առանձնակամ ազօք: Խրատ յաղագս բարւոք առնելոյ գլխանձ-
նակամ ազօքն 1835 թ»:

էջ՝ 84, շարուածք՝ 15×7.2 սմ.:

Գրքովը վերջէջ թերթի է, շուծի նաեւ տխրոտաթերթ, բայց ինչպէս
քննութիւնը ցոյց տուեց, պէտք է լինի Մկրտոյ Միսիոնարաց տպարանում
տպագրուած գրքերի համար 10-ը: Սոյն գրքոյկները սկսեալ 8-րդ(?) հա-
մարից մինչեւ 12-րդը, ունեն նաեւ միացեալ էջեր, հետեւաբար սոյն գրքոյկն
պէտք է ունենայ 84 էջ, որովհետեւ սկսում է միացեալ էջ 129-ով, իսկ յա-
ջրդ՝ 11-րդ գրքոյկը էջ 213-ով:

Գրքոյկի առաջին էջի վերջում գրուած է 1835 թիւը և որպսեանակը՝
1000 օրինակ: Սովորաբար Մկրտոյ Միսիոնարաց տպարանի գրքերն ունեն
տպարանակներ՝ 1000-2000 օրինակներով:

(Ա. Վ. Գ., համար 4123):

1838

12. «Ժամագիրք(?)»: էջմիածին, 1838 թ.:

Սկիզբը թերթի, սկսում է էջ 355-ից, էջ 488-ում շարունարդ կորին»

չարահանն է, իսկ էջ 530-ում՝ «Խրատ տումարական աղիւսակիս»: էջ 540-544-ը կաթողիկոսների անուանացանկն է, իսկ էջ 545-546՝ զբքի յիշատակարանը:

էջ՝ 546, շարուածք՝ 12.3×8.5 սմ.:

Տիտղոսաթերթ չունի, վերջի յիշատակարանից երեւում է որ տղուած պէտք է լինի էջմիածնում 1838 թուին:

(Ա. Վ. Գ., Համար 4709):

1839

13. «Սիրտ մարդոյ որ է տանար Աստուծոյ կսմ գործարան սատաւնայի. տանն պատկերներով առաջի դրամ, որ ամէն մարդ հեշտ իմամայ եւ միտք առնելով Քրիստոնէական կեանքին հետեւելոյ համար ջանք անէ: Թարգմանութիւն ի Շուշի յամի տեառն 1833: Վասն Ամիրիկու հաւատոյ տետրակների ժողովքին տպեալ ի տպարանի Մկրտիչ Միսինարաց ի Կալկաթա: Յունիս 1839»:

Տպարանը, վայրն ու թուականը տպուած է վերջում եւ կրում է 11 թիւը:

էջ՝ 36, շարուածք՝ 14.8×8.5 սմ.:

(Ա. Վ. Գ., Համար⁽⁵⁾, Լ. Գ. Մ. անձնական գրադարան):

14. «Տանն եւ վնց կարնաոտ քարզներ: Թարգմանութիւն ի Շուշի յամի տեառն 1833⁽⁶⁾. Վասն Ամիրիկու հաւատոյ տետրակների ժողովքին տպեալ ի տպարանի Մկրտիչ Միսինարաց ի Կալկաթայ Սեպտեմբեր 1839»:

Սա տպարանի Համար 12 զբքովն է, եւ սովորաբար միւսներէ նման ունի նաեւ անդերքէն խորագիր:

էջ՝ 56, շարուածք՝ 14.8×8.2 սմ.:

(Լ. Գ. Մ. անձնական գրադարան):

1840

15. «Կայսերական կարգադրութիւնք, ի պէտս սրբոյն էջմիածնի: Ի Մարդասիրական ձեւարանին: Ի Կալկաթա ի սկզբան Յունվարի: 1840»:

էջ՝ 40, շարուածք՝ 16.5×10.3 սմ.:

(Ա. Վ. Գ., Համար 3547):

1841

16. «Պատմութիւնն սուրբ գրոց: Արարեալ համաոտ հարցմամբք եւ սյատասխանեօք, յաղագս դեռտեսաակ մանկանց թարգմանակ ի ռուսաց լեզուէ: Առաջին անգամ տպեալ յամի, 1828, երկրորդ անգամ տպեալ Յամի Տեառն 1832, ի Շուշի: Նոյնն վերստին տպեալ ի տպարանի Մկրտոզ Միսինարաց վասն Ամիրիկու՝ հաւատոյ տետրակների ժողովքին ի Կալկաթայ 1841» (թիւ 16):

էջ՝ 24, շարուածք՝ 15×8 սմ.:

(Լ. Գ. Մ. անձնական գրադարան):

(5) Վանքի գրադարանում կան այս եւ այլ մի քանի գրքերից, որոնց համարները չենք յիշատակել:

(6) «Հայ Գիրքը 1801-1850 թուականներին» գրքում էջ 191, համար 761, գրուած է 1832 թիւ:

17. «Կարճատ Ազօթմներ: Շարքի ամեն մեկ օրին համար քարգամնութիւն. առաջին անգամ տպեալ Յամի տետան 1832 ի Շուշի. նոյն տպեալ ի տպարանի Մկրտոզ Միսիոնարաց ի Կալկաթայ վասն Ամիրիկու՝ հաւատոյ տետրակների ժողովքին 1841» (թիւ 17):

էջ՝ 36, շարուածք՝ 15.5×8.3 սմ.:
(Ա. Վ. Գ., համար 3115):

18. «Մեղքի մեծամալոյն եւ զօրանալոյն համար: Թարգմանութիւն առաջին անգամ տպեալ յամի տետան 1833 ի Շուշի: Նոյն տպեալ ի տպարանի Մկրտոզ Միսիոնարաց ի Կալկաթայ վասն Ամիրիկու. հաւատոյ տետրակների ժողովքին 1841» (թիւ 18):

էջ՝ 28, շարուածք՝ 14.8×8.4 սմ.:
(Լ. Գ. Մ. անճնական գրադարան):

19. «Լա տետրակ: Ի մայ պարունակին կարճատօս քերականական գուարճութիւնք: Սկիզբն քուարանութեան: Ամիս ազգաց: Զանգաճն երկրեաց դրամի արժէքն Կալկաթու սեայ ուսիւս համարիւն: Զանգաճն չսիւսուց ի կշոռց անուանքն եւ այլն եւ այլն: Տպեալ ի տպարանի Մկրտոզ Միսիոնարաց ի Կալկաթայ 1841» (թիւ 20(?)):

էջ՝ 36, շարուածք՝ 14.7×8.4 սմ.:
(Լ. Գ. Մ. անճնական գրադարան):

1 8 4 4

20. «Բարեկամօրէն Յորդորումք: Վասն Կիրակի օրերն աւրք պահելոյ: Ի տպարանի Մկրտոզ Միսիոնարաց ի Կալկաթայ 1844» (թիւ 21):

էջ՝ 30, շարուածք՝ 15.5×8.3 սմ.:
Անուանաթերթը պահատում է. տպարանը, վայրն ու թուականը վերցրել ենք էջ 30-ից:
(Ա. Վ. Գ., համար 3121):

1 8 4 6

21. «Օրացոյց ամի տետան 1846: Շնորհաւոր նոր տարի, քէ սէր ունիս ընկերի: Գիր տարւոյ է 2: Վերադիրն ժԳ. եօթներեակն Հոսմայեցուց՝ ք: Տանուտէր տարւոյն է Կոյսն: Ի տպարանի Արարատեան Ընկերութեան ի Կալկաթայ»:

էջ՝ 26, շարուածք՝ 7.2×5.5 սմ.:
Վերջին չապիկ վրայ գրուած է՝
«Տպագրեցան՝ Ազգասէր-վեցամետան 12, Այրբենարան 2 ճառ ազգ. Յատաջաղիմ. 1-8, Օրացոյց 1:
Տպագրին՝ Ազգասէր, Ազօթամտոյց նոյս, Ասպիկ պարսից, Պատմութիւն աւրք գրոց, Վարդգէս»:
(Ա. Վ. Գ., համար 579):

22. «Թառաչ սրտի: Հաւաքեալ ի հոգեւոր մտանկից ի պէտս քերականանդն ազօթկերաց: Աշխատանքութեամբ Պօզսի վիշէնեան Կոտտանդնու-

պօլսեցույ ի Հայրապետութեան տեսան Տեսան Ներսիսի եւ Յառայնորդութեան Տեսան Յովհաննու Սարգիսեան: Ի Կաղկաթա յԱրծիւ տպարանի Պօղոսի վիզէնեան: 1846»:

Էջ՝ 153, չհաշուած 12, շարուածք՝ 7×4.2 սմ.:
(Ա. Վ. Գ., համար 3325):

1 8 4 8

23. «Ժամագիրք Ատենի: Արարեալ սուրբ և Աստուածաշնորհ թարգմանչաց մերոց Սահակայ եւ Մեսրոպայայ և Կրանելի հայրապետացն Գիւտայ եւ Յովհաննու Մանդակունույ եւ սրբոյն Ներսիսի Շնորհալույսն...: Ի Կաղկաթա Արծիւ տպարանի Պօղոսի վիզէնեան Կոստանդնուպօլսեցույ յերկրորդում ամի տպարանի 1848»:

Էջ՝ 172, չհաշուած 4, շարուածք՝ 21×15.5 սմ.:

Վերջում առանձին էջակալութեամբ ունի հետեւեալ մասերը՝

«Երաստք յաղագս պաշտամանց սուրբ եկեղեցեացն Հայաստանեայց. Արարեալ ի սուրբ վարդապետին Թովմայէ Մեծաբեցույ ի պայծառութիւն կարգաց սուրբ եկեղեցեացն Հայոց» (էջ 1-8), «Կարգաւորութիւն սուրբ եկեղեցեացն Հայոց եւ արարողութիւնք ժամատեղեաց. Արարեալ Տեսան Ներսիսի Հայոց Կաթողիկոսի: Որ ետ բերել ի սուրբ...» (եւ այլ խրատներ, էջ 1-5), «Երաստ տօմարական եւ մշտնջենաւոր ազիւսակաց» (էջ 1-3) եւ *վերջում մէկ էջ վրիպակ*:

Սրան կէց կազմուած է 1817 թուին Սիրամիւրում տպագրուած Աստուածաշունչի մի մասը՝ սկզբից մինչեւ 182 էջը:

(Ա. Վ. Գ., համար 121, 122 եւ 2596, նաև «Յուցակ»ի համար 1541 գրքի ծանօթութիւնը, էջ 367):

24. «Պատարագ կամ ժամերգութիւնք ի մատուցանելն զսուրբ Խորհուրդ մարմնոյ եւ արեան տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի. Ի Կաղկաթա ՅԱրծիւ տպարանի Պօղոսի վիզէնեան Կոստանդնուպօլսեցույ. յերկրորդում ամի տպարանին 1848»:

Երրորդ էջում գրուած է. «Առ վնեմափայլ եւ հայրենասէր Ազայ Յովանջան էլիագեանց Ասպետ ի Կաղկաթա քուէր յարգանաց ի տպագրողէ մատենիս»:

Էջ՝ 155, ծաւալ շարուածքի՝ 13×7.5 սմ.:

(Ա. Վ. Գ., համար 1768):

Գ

ՅԱՆԿ «ՄԿՐՏՈՂ ՄԻՍԻՈՆԱՐԱՅ» ՏՊԱՐԱՆԻ ԳՐԳԵՐԻ

Համաձայն ձեռք բերուած գրքերի ու նրանց ունեցած հերթական համարների, սկսեալ 1831 թուից մինչեւ 1844 թիւը, Կաղկաթայի «Մկրտոց Միսիոնարաց» տպարանում տպագրուել են 22 գրքեր: Այս գրքերիցներից մինչեւ այժմ, մեզ յաղագուել է ձեռք բերել կէսը, իսկ միւս մասը դիրքուս մնում է անյայտ:

Վերջիչուած 22 գրքոյկներից «Հայ Տպագիր Գիրք»ի ցուցակում յիշուած է 12 անուն, որոնցից ձեռքի տակ ունեցել են միայն երկուսը՝ թիւ 1000 եւ 1314 (երկուսն էլ Նոր Կտակարանն)։ Միւս 9 նոր գտնուած գրքոյկներից միայն մէկն է որ յիշուած է ցուցակում՝ համար 1113, իսկ միւսներն եղել են անյայտ։

«Մկրտող Միտինարաց» տպարանի հրատարակած գրքերը, սովորաբար Շուշիում հրատարակուող «Բողոքական Քարոզիչ»ների գրքերի տարբեր ժամանակներում եւ ոչ հերթականութեամբ եղած վերահրատարակութիւններն են։ Քանի որ այս գրքոյկներից ոմանք համարակալուած են, իսկ ոմանք ոչ, դրա համար էլ դժուար է լինում ճշդել տպագրութեան հերթականութիւնը։ Ուստի եղած այդ շփոթութիւնները մասամբ պարզելու համար, ստորեւ առաջ ենք բերում դրանց լրիւ ցանկը։

Աստղանիւները նշուած են «Տպագիր Գիրք»ի ցուցակում, որոնցից միայն երկուսը՝ համար 13 եւ 22-ը լրիւ։ Հարցական նշան ունեցողների համարները տողի չեն։ Նոյնը նաեւ տպագրութեան թուականները։ Ստոյգ չեն նաեւ համար 5-ի անունը եւ թուականը, ինչպէս եւ համար 6-ի թուականը։ Վերջիչեանները չենք ունեցել ձեռքի տակ, որոնք կարօտ են սրբագրուածի։

*1(?). «Համառօտ բացատրութիւն» («Յուցակ»ի համար 711), 1831։

*2(?). «Մտածութիւն ի վերայ Աստուածաշունչի» («Յուցակ»ի համար 712), 1831։

*3(?). «Բովանդակութիւն բովորի սրբագմի գրուածոց» («Յուցակ»ի համար 745), 1832։

*4(?). «Նոր Իսրայէլի մը հաւատքը» («Յուցակ»ի համար 750), 1832։

5(?). «Երաստ»(?) (ըստ մի գրաստան ցուցակի), 1835(?)։

*6. «Թուղթ Պօղոսի առաքելոյն առ Կաղոսացիսն» («Յուցակ»ի համար 710), 1831(?)։

*7. «Աստուածաշունչի բովանդակութիւնը» («Յուցակ»ի համար 744), 1832։

*8. «Թուղթ առ Հռոմայեցիսն» («Յուցակ»ի համար 746), 1832։

*9. «Մտածութիւն ի վերայ վարդապետութեան հաշտութեան» («Յուցակ»ի համար 748), 1832։

10. «Առանձնական ազօբք», 1835

11. «Սիրտ մարդոյ որ է տանար Աստուծոյ», 1839։

12. «Տաւն եւ վեց կարճատու քարոզներ», 1839։

*13(?). «Նոր Կոտակարան» («Յուցակ»ի համար 1000), 1839։

14. «Առաջին քրիստոնէական վարդապետութիւն», 1841։

*15(?). «Հարցք ի վերայ քննութեան անձին» («Յուցակ»ի համար 1112), 1841։

16. «Պատմութիւն սուրբ գրոց», 1841։

17. «Կարճատու ազօբքներ», 1841։

18. «Մեղքի մեծանալոյն եւ գործաւալոյն համար», 1841։

*19. «Մեղքն իսպ անելոյ բան չէ», («Յուցակ»ի համար 1117), 1841։

20(?). «Լաւ տետրակ», 1841։

21. «Բարեկամօրէն յորդորմունք», 1844։

*22(?). «Նոր Կտակարան», («Յուցակ»ի համար 1314), 1844։

ՄԻ ՔԱՆԻ ՆՈՐ ԳՐՔԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ
(ըստ անձնական մի գրադարանի գրացուցակի)

Ա

«ՀԱՅ ԳԻՐՔ»Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉՑԻՇՈՒԱԾ ԳՐՔԵՐ

1. «Գիրք առաջինից մինչև 12-րդ» (Համար 1155-57), Մազբաս 1812:
- 1814: 2. «Տետրակ տեսութիւն Աստուածային» (Համար 1169), Կալկաթա,
3. «Տետրակ ի վերայ հաստատութեան ի հնոց եւ նորոց» (Համար 1210), Կալկաթա, 1830:
- 1835: 4. «Խրատ», Կալկաթա, տպ. Մկրտ. Մխիթն. (տե՛ս Համար 5-ր),
5. «Հրաժարական երգ», Բալթոնի (Համար 1274), Կալկաթա, 1846:
6. «Ցուցակ Կալկ. Մարդ. ձեմարանի», 1826:

Բ

«ՀԱՅ ԳԻՐՔ»Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ՑԻՇՈՒԱԾ
ԲԱՅՑ ՉՑԵՍԱԾ ԳՐՔԵՐ

1. «Զէն ընդդէմ փորձութեան» (Ցուցակ), Համար 609, Գր. 1181), Կալկաթա, 1822:
- 1830: 2. «Օրացոյց», Կալկաթա («Ցուցակ», Համար 685, Գր. 1406),
- 1831: 3. «Օրացոյց», Կալկաթա («Ցուցակ», Համար 714, Գր. 1407),
4. «Էլէյի», («Ցուցակ», Համար 747), 1832:
5. «Կարժ եւ կանոնք վս. Ամենափրկ. Ն. Զ.» («Ցուցակ», Համար 1602, Գր. 1326), 1849:

Լ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ

Նոր-Ջուղա

3 Մեյտ. 1969 թ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ «ՍԻՈՆ»Ի

1866-1968

Ն Ո Ր Շ Ր Զ Ա Ն

1927-1968

1942

Ա Ս Տ Ո Ւ Ա Մ Ա Բ Ա Ն Ա Կ Ա Ն

Գրիգոր Աբեղայ. Բանին վարդապետութիւնը Պովիաննու Աւետարանին մէջ - 206:

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ն Ա Կ Ա Ն

Եղբկարդ. Դուռն հայր մտքի, հոգիի - 25:

— Ես Մեծիան եմ այս գիշեր - 210:

Ալիք. Կազանդի ծառն եմ լուսեր - 26:

Շէն-Մահ. Ու դուռն մտոցեր... - 67:

— Այնպէս սրտում, ըզմանով... - 142:

— Գիտնայիր... - 173:

Ցաւակ. Յիշերգ - 68:

— Գիշերը մեր բակին - 143:

— Իրիկունին հետ - 175:

Պ. Հայկազն. Ստրգանք - 108:

Անեղ. Ես ուզեցի որ ամոնք... - 141:

— Ու շատերուն՝ շրբացումս - 174:

Թ.Ա. Մ. Խարտեաշ որան օրերուս... - 212:

Գ Ր Ա Կ Ա Ն

Յ. Օչակահ. Ազաչեմ գանձիփոխելի... - 33:

Ե Կ Ե Ղ Ե Ց Ա Կ Ա Ն

Միք. Նաթանեան, Ինչո՞ւ կը փափաքիմք Հայաստանեայց Եկեղեցիին գորացումին եւ պահպանումին - 19:

Ի Մ Ա Ս Տ Ա Ն Ո Ւ Բ Ա Ն Ա Ն

Louis Lavelle. Ճանաչումը - 176:

Շ. Ռ. Պէրպէրեան. Երկու ժամանակներ - 213:

Լ Ե Զ Ո Ւ Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Հ. Աճառեան. Իրանական ազդեցութիւնը հայերէնի վրայ - 38, 78:

Կ Ր Բ Ա Գ Ի Ա Կ Ա Ն

Հայ Սփիւռքը (Բ) - 4:

Հայ Սփիւռքը (Գ) - 49:

Զատիկը - 54:

Տարի մը - 97:

Հոգեկան անիշխանութիւնը Հայ Սփիւռքին ներս - 129:

Պոպուլարիկէն - 161:

Տարի մըն ալ - 193:

Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն

Հայրիկ Վարդապետ. «Յաղթող եւ աւրը հայրապետ...» - 8:

— (Քրդ.) Արդի աշխարհը եւ քրիստոնէութիւնը - 201:

Հ. Ա. Ի. (Հայացուց). Գրական եւ պատմական ֆինագատութեան դերը Աստուածաշունչի մէջ - 11, 60:

Քորպում Աբեղայ. Գիշերային ժամերգութեան ազօր ֆները - 14:

— Ս. Հոգին աշխարհի մէջ - 101:

— Այլակերպութեան խորհուրդին մէջ - 164:

— Անքառամ պատկէն - 196:

- Պ. Վ. Մինասեան. Կրօնական ռզիմ ա-
րեւմտահայ գրականութեան մէջ - 56:
- Բարբէն Արեղայ. հօսքիմ գորութիւնը -
64:
- Ե. Վ. Տ. Երեմ քարեր - 105:
- Իսահակ Արղ. Ղազարեան. Երջանկու-
թեան խորհուրդը - 132:
- Կ. Սրկ. Մկրտիչեան (Թրգմ.). Աղօթքը
եւ երաժշտութիւնը - 137, 168:
- Կ. Միւրաւեան. Ինչո՞ւ լուր ես խաչ -172:
- Հ. Ա. Ո. (Թրգմ.). Աղօթքը գորութիւն է
- 204:

Մ Ա Տ Ե Ն Ա Ե Օ Ս Ա Կ Ա Ն

- Ե. Վ. Տ. Հայ գրականութիւն - 217:
- Ամուսնական խոհայ կեանքի խորհուր-
դըն ու քանայիմ - 219:

Պ Ա Ղ Ե Ս Տ Ի Ն Ա Գ Ի Ա Կ Ա Ն

- Արտուսաղբ Արք. Քանանական պաշտա-
մունքներ Յորդանան ջուրերում մէջ - 81,
122, 149:
- Պարզեւ Վարդապետ. Երուսաղէմի տե-
ղագրութիւնը - 85, 152, 182:

Պ Ա Տ Մ Ա - Գ Ի Տ Ա Կ Ա Ն

- Եղիշէ Վարդապետ. Փրոփ. Ն. Աղոնց -
69, 118:

Ա Բ Գ Ի Ա Կ Ա Ն Հ Ա Բ Տ Ե Բ

- Արթուր Վարդապետ. Եկեղեցի եւ պետու-
թիւն - 27, 72, 109, 144, 179:
- Միք. Նաթանեան. Լեզուական հարցը
Սուրիոյ մէջ եւ հայերէնի ապագան - 114:

Ա Ս Տ Ո Ի Ա Ս Ա Բ Ա Ն Ա Կ Ա Ն

- Գրիգոր Արեղայ. Բանին վարդապետու-
թիւնը Յովհաննու Աւետարանին մէջ - 15,
42:
- Բրիտտոսի նախագոյութեամ վարդա-

Ս. Յ Ա Կ Ո Ր Ի Ն Ե Բ Ս Ե Ն

- Յունուար-Փետրուար - 43:
- Մարտ-Ապրիլ - 92:
- Մայիս-Յունիս - 126:
- Յուլիս-Օգոստոս - 157:
- Սեպտ.-Հոկտ. - 189:
- Նոյ. - Դեկտ. - 221:

Մ Ա Հ Ա Գ Ի Ա Կ Ա Ն

- Նիկողայոս Աղոնց - 96:
- Օր. Էմի Արգարեան - 192:
- Կ. Բաւմանեան - 192:
- Տոքթ. Վ. Թորգոմեան - 192:
- Յուսիկ Արք. Զօհրապետ - 224:

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Գ

- Ամեն. Ս. Պատրիարք Հօր Խօսքը, Ամա-
նորի առթիւ Միաբանութեան ուղղուած - 1:
- «Froebel» - «Աստղերում տակ» - 88:
- Մ. Ե. Ն. (Հրատ.) Ս. Յակոբայ սեպիա-
կանութեան խնդիր - 89:
- Հայ գաղութը Ատիս-Ապէլայի մէջ - 95:
- Քեմբրիջի մարտի 1968-ի մարտի 1968-ի
սին մամակը առ Երուսաղէմի Ամեն. Ս.
Պատրիարք Հայրը - 155:
- Ամեն. Ս. Պատրիարք Հօր անկնկալ հի-
ւանդութիւնը - 156:
- Ե. Վ. Տ. Ե. Հ. Մշակութային Միու-
թիւնն ու իր տեղեկարար Ա, Բ, Գ-Դ պրակ-
ները - 185:
- Գեր. Տեղակալին կոչը - 187:
- Ուրարակիրներ - 191:
- ԽՄԲ. Նօթք եւ նիշք - 220:

1 9 4 3

- պետութիւնը Յովհաննու Աւետարանին մէջ
- 116, 152:

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ս Ա Կ Ա Ն

- Շէն-Մահ. Քալէ, հոգի, բու գամբէն...
- 19:

- Կը բանայ քեւն իւր... — 151:
- Անեղ.* Լոյսին մէջէն — 20:
- Գնա ըսին, կ'ազուորնա... — 49:
- Մեռեցոց — Ա. Գ. Բ. Գ. — 85, 86, 115:
- Ծովն ու ես — 114:
- Հաւատք — 150:
- Աշտիշատ.* Անոր մայրածքը — 50:
- Իտէլ — 85:
- Ուրեմն, Տէր, այ ինչո՞ւ... — 150:
- Եղիշարդ.* Երբեմն — 83:
- Ալիք.* Մայրիներու քաց շուքին... — 86:

Ք Ա Ր Ա Ջ Ք

Յ. Օշակահ. Համապատկեր արեւմտահայ գրականութեան — 110, 143:

Ի Մ Ա Ս Տ Ա Ս Ի Բ Ա Կ Ա Ն

Շ. Ռ. Պէրդէրեան. Երկու ժամանակներ — 21, 51:

Լ Ե Զ Ո Ի Ա Կ Ի Տ Ա Կ Ա Ն

Հ. Աճառեան. Իրանական ազդեցութիւնը հայերէնի վրայ — 27, 119, 163:

Խ Մ Բ Ա Գ Բ Ա Կ Ա Ն Ք

- Աստուծոյ ձայնը — 1:
- Տառապամբին լոյսը — 33:
- Նորէն Անթիլիսս — 65:
- Ուխտաւորներ — 68:
- Մեր վազը — 97:
- Հայրենիքին իրականութիւնը — 129:

Կ Բ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

- Ե. Վ. Տ.* Ինչո՞ւ նարեկացի մը չունինք այսօր — 4, 36:
- Քորդով Արեղայ.* Խումբին հետ — 7:
- Վկայութիւններու քովէն — 75:
- Տագնապին դէմ — 103:
- Պէտք է քայլ երազին — 136:
- Հայրիկ Վարդապետ (Քրզմ.).* Արդի աշխարհը եւ քրիստոնէութիւն — 11:
- Կ. Սրկ. Մկրտիչեան (Քրզմ.).* Մահը եւ անմահութիւնը — 39, 79, 107, 140:
- Մ. Ե. Ն.* Հոգեգալուստ — 71:
- Քարոզ Ծննդեան — 134:
- Արտաւազդ Արք.* Հացերուն հրաշքը — 100:

Մ Ա Տ Ե Ն Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

- Ե. Վ. Տ.* «ՀՆՄ» մատենաշարն ու պարբերագիրը — 60:
- «Աստղերու տակ» — 90:
- «Հայերագութիւն» — 124:

Պ Ա Ղ Ե Ս Տ Ի Ն Ա Գ Բ Ա Կ Ա Ն

- Պարզեւ Վարդապետ.* Պաղեստինի տեղագրութիւնը — 56:
- Արտաւազդ Արք.* Սալահէտինի ամբողջ Սինայի անապատին մէջ — 87, 155:

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Ք

- Արտաւազդ Արք.* Թարլուրի կաթողիկոսարանին տեղն ու պատմականը — 23, 45:
- Ն. Մազուտեան.* Կիպրոսի Յոյն Ուղղափառ Եկեղեցին — 122:
- Վ. Մէլքոնեան.* Գօգ նազար եւ Պաղատի Ս. Աստուածածին եկեղեցին — 123:

Յ. Յ Ա Կ Ո Ւ Ի Ն Ե Բ Ս Է Ն

- Յունուար—Փետրուար — 30:
- Մարտ—Ապրիլ — 61:
- Մայիս—Յունիս — 91:
- Յուլիս—Օգոստոս — 126:
- Հոկտ.—Նոյ.—Դեկտ. — 176:

Տ Ե Բ Ո Ւ Ե Ն

- Տ. Եղիշէ Արք.* Կարոյեան — 68:
- Աշոտ Նշաճեան — 63:
- Տօքթ. Ն.* Եազլեան — 95:
- Սահակ Ծ. Վրդ. Աստուածատուրեան — 128:

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ք

- Հայաստանի օգնութեան ձեռնարկ Պաղեստինի մէջ — 91:
- Ս. Թարգմանչաց Վարժարանի ամսվերջի հանդէս — 126:
- Յորհլեանի մը առիթով — 161:
- «Երուսաղէմի տագնապը» — 167:

1944

ԱՍՏՈՒԱԾԱՐԱՆԱԿԱՆ

Գրիգոր Արզ. Ոսկանեան. Սուրբ Հոգւոյն գազափարք՝ Յովհաննու Աւետարանին մէջ - 85, 200:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Արտաւազը Արք. (Թրգմ.). Կիլիկիոյ հայկական Քաղաւորութիւնը - 21, 76:

Ն. Վ. Ծովական. Պարտաւի ժողովին կա- նոններուն վերջին յօդուածը - 26:

Կ. Նոր-Ջուզայի Ս. Կտարինեան անապա- տը - 192:

ԲԱՆԱՍՏԵՂՍՍԱԿԱՆ

Անէլ. Երկընտրամբ - 19:

— Ազօթբ - 81:

— Շաբականներ - 189:

Շէն-Մազ. Նոնի - 20:

— Վանքի տրտում օրերէն... - 80:

— Հոգիս կը Քաղուի - 190:

Աշտիշաս. Հունտի մը պէս, գըտնելու - 79:

— Կարենայիր դուն երթալ - 191:

ԳՐԱԵՕՍՍԱԿԱՆ

Ե. Վ. Տ. Էջմիածին - 38:

— Միջինք - 39:

ԳՐԱԿԱՆ

Յ. Օշական. Համապատկեր արեւմտահայ գրականութեան - 15:

ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

Ի. Ա. Ղ. (Թրգմ.). Արժէքին ըմբռնումը (Գլուխ Բ) - 28, 82:

ԼԵՋՈՒԱԳԻՏԱԿԱՆ

Հ. Աճառեան. Հռովմէական ազդեցութիւ- նը հայերէնի վրայ - 31:

— Ատորական ազդեցութիւնը հայերէնի վրայ - 34, 89:

ԵՄԱՍԳՐԱԿԱՆՔ

Նոր Երուսաղէմը - 71:

Տարին որ անցաւ - 53:

Ամեն, Տ. Մերոպ Ս. Արք. Նշանեան - 100:

Մայր Աթոռը եւ Մայր Հայրենիքը - 107:

Նորրիտիր Պատրիարքը՝ Ամեն. Տ. Կիւրեղ Խ. Վրդ. Իսրայէլեան - 162:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Կենսագրական գիծեր համագուցեալ Տ. Մերոպ Արք. Նշանեանի - 104:

Կենսագրութիւն Ամեն. Տ. Կիւրեղ Մ. Վրդ. Իսրայէլեանի, ընտրեալ պատրիարք Երուսաղէմի Առաք. Ս. Աթոռոյն - 165:

ԿՐՕՆԱԿԱՆՔ

Եղիշէ Վարդապետ. Երանինք (Ա) - 7:

— Երանինք (Բ) - 57:

— Երանինք (Գ) - 177:

Թ. Ա. Մ. (Թրգմ.). Ուրախութեան Քըշ- նամիները - 12:

Թորգմ Արեղայ. Խաղաղական ժամ - 61:

Մհերոպ Արք. Նարոյեան. «Հոգին է կեն- դանարար» - 56:

Տիր, Արամայիկ Մերգայեան. Գաղափա- րական վերելք - 64:

ԿՐՕՆԱՊԱՏՄԱԿԱՆ

Ն. Վ. Ծովական. Նոր Կտակարանի Յա- կոբոսները - 68, 182:

Պարգև Վրդ. Վրթանէսեան. Երբայց- ւոց Թուրքը - 72, 186:

Ս. ՅԱԿՈՒՐ ՆԵՐՍԷՆ

Յուն.-Փետր.-Մարտ - 43:

Ապրիլ-Մայիս-Յունիս - 93:

Յուլիս-Օգոստոս-Սեպտ. - 160:

Հոկտ.-Նոյեմ.-Դեկտ. - 204:

Հ Ա Ն Գ Ի Ս Ս

- Մուշեղ Վրդ. Հայրապետեանի - 48:
- Խորէն Վրդ. Փոսթոյնեանի - 48:
- Ամեն. Տ. Մեսրոպ Ս. Արք. Նարոյնեանի - 50:
- Ամեն. Տ. Մեսրոպ Ս. Արք. Նշանեանի - 98:
- Նորին Սրբազնութիւն Փանթըրպըրիի Արքեպիսկոպոսի - 207:

Մ Ա Հ Ա Գ Ր Ա Վ Ա Ն

- Կ. Ծ. Վ. Ի. Երուսաղէմի եկեղեցականն ու վանականը - 112:
- Եղիշէ Վարդապետ. Մարդը - 116:
- Թ. Օշական. Մեսրոպ Պատրիարք Նշանեան - 119:
- Տիրացու Արամայիս. Հաւատքի մարդը - 128:
- Պարզեւ Վրդ. Վրթանէսեան. Իր նկարագրին ազնուութիւնը - 130:
- Հայկազուն Վրդ. Աբրահամեան. «Առաջին շողն արեւուն» - 132:
- Հայրիկ Վարդապետ. Աւանդապաշտը - 133:

- Գրիգոր Աբեղայ. Իր քաղումը - 135:
- Հայկազուն ԲՀԵՅ. Ոսկերիչեան. Յարգանքի խօսք - 137:
- Թ. Ա. Մ. Մայրավանքի հին զանգակ - 139:

Ա Յ Ա Ե Ի Ա Յ Ա Ք

- ԿՄԲ. Նօքֆ եւ ճիշֆ - 40:
- Կիւրեղ Մ. Վրդ. Իսրայէլեան. Բարեպաշտական նուէրներ - 47:
- ԿՄԲ. Էջմիածնի պատուիրակը Երուսաղէմ Ս. Աթոռոյ մէջ - 65:
- Նամակ Ամենայն Հայոց Ազգընտիր Տեղակալին - 93:
- Սուգի օրեր - Վախճան եւ քաղում Երանաշնորհ Տ. Մեսրոպ Ս. Պատրիարքի - 140:
- Ընտրութիւն Պատրիարական Տեղապահի - 160:
- Ընտրութիւն, Պատրիարքի Առաքիլական Սրբոյ Սթոռոյն Երուսաղէմի - 171:
- Յոբելեան մը - 203:
- Ժամանում Պաղեստինի եւ Անդր-Յորդանանի Բարձր Գումիսէրին - 206:

1 9 4 5

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Վ Ա Ն

- Կ. Նոր-Ջուղայի Ս. Կատարինեան անապատը - 23:
- Աբտաւազի Արք. (Թրքմ.) Կիլիկիոյ հայկական քաղաքապետութիւնը - 54:

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ե Ս Ա Վ Ա Ն

- Աշտիշատ. Երջանկութիւնն՝ որ ձերն է... - 20:
- Արևիկոյն զուն Աստուած իմ... - 57:
- Եղիվարդ. Ատուերներ - 21:
- Ներկայութիւն - 92:
- Կիլիկիոյ ինժի - 137:
- Անէյ. Հոպիտը - 22:
- Միտեալ Ծով... - 58:
- Շէն-Մահ. Զրմեռ ծառը - 22:
- Սիրոյ ճաշ - 59:
- Բ. Կ. Բեքդեհէմի գիշեր - 29:

Գ Ր Ա Ե Օ Ս Ա Վ Ա Ն

- Եղիվարդ. «Թուրք առ Երեւան» - 60:
- «Համապատկեր Արեւմտահայ Գրականութեան» - 118:
- Գրիգոր Աբեղայ. «L'Eglise Apostolique Armenienne et sa doctrine» - 158:
- Գեղամ Գ. «Մուրք ցաւեր» - 159:

Գ Ր Ա Վ Ա Ն

- Եղիվարդ. Նորէն կը հնչեն զանգակները - 90:
- Թ. Օշական. Սերմամացան - 94:
- Վկայութիւններ - 192:
- Հայրիկ Վարդապետ. «Մայրալ ջինար էջմիածին» - 101:
- Թորոթ Աբեղայ. Պատմութեան ճայնութիւն - 103:

Լ Ե Ղ Ո Ւ Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

- Հ. Աճառեան. Ասորական ազդեցութիւնը հայերէնի վրայ - 27:
- Յունական ազդեցութիւնը հայերէնի վրայ - 113, 133:
- Երբայական ազդեցութիւնը հայերէնի վրայ - 156:

Խ Մ Բ Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն Գ

- Նորէն էջմիածին - 4:
- Անքիլիաս - 35:
- էջմիածին - 66:
- Արիւնէն վերջ - 72:
- Անցնող տարին - 129:
- Աթոռն ու Աթոռակալը - 162:

Կ Բ Օ Ն Ա Կ Ա Ն Գ

- Ե. Վ. Տ. Մնունդ - 7:
- «Ճատ հաշիմ» - 87:
- *** 134:
- Թորդոժ Արեղայ. հաղազական ժամ - 9, 44:
- Ս. Վ. Մ. (Թրդոժ). Քրիստոնէութիւնը և պատմութիւնը - 38:
- Դերենիկ Վրդ. Փոլստեան. Աստուած-պաշտութեան բնոյթն ու նշանակութիւնը - 41:

Կ Բ Օ Ն Ա Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

- Ե. Վ. Մ. Նոր Գոսկարանի Յակոբոսները - 12:
- Աստուածաշունչի հիմն հայերէն քարգ-մանութիւնները - 47, 107, 145:

Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

- Յ. Օշակահ. Նիրսէս Ծնորհալի - 15, 51, 149:

Ա. Յ Ա Կ Ո Ւ Ի Ն Ե Բ Մ Ե Ն

- Յունուար-Փետրուար - 30 ր
- Մարտ-Ապրիլ - 60:
- Մայիս-Յունիս-Յուլիս-Օգոստ. - 121:
- Սեպտ. - Հոկտ. -
- Նոյեմբեր-Դեկտեմբեր - 202:

Տ Ե Բ Ա Ի Ն Ի

- Վահան Թէլէեան - 64:

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Գ

- Ընտրութիւն Ամենայն Հայոց Հայրապետի - 1:
- Ամենապատիւ Պատրիարք Հօր ողբոյնը՝ Բեթղեհէմէն եւ Սիոնէն - 2:
- Ընտրութիւն Լուսարարապետի Ս. Աթոռոյս - 30:
- Գարեգին Արք. Դէպի էջմիածին - 33:
- Կենսագրական ակնարկ - 70:
- Կոնդակ Հայրապետական - 76:
- Ընտրութիւն, ձեռնադրութիւն եւ օծում Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի - 77:
- Յայտարարութիւն՝ Քառասնամեայ Յոբելեան Յ. Օշականի - 126:
- Զեկոյց եւ Տեղեկագիր՝ Ամեն. Սրբազան Պատրիարք Հօր ուղերթութեան ի Սուրբ էջմիածին - 139:
- Հանդէս՝ գահակալութեան՝ Ամեն. Տ. Կիրեղ Արք. Իսրայէլեանի - 165:
- Կ. Միհրանեան. Տպաւորութիւն մը + 191:
- Ժամանում Պաղեստինի եւ Անդր-Յորդանանի Բարձր Գումիւէրիք - 201:

1946

Բ Ա Ն Ա Ս Ի Բ Ա Կ Ա Ն

- Արտուսազդ Աբբ. (Թրգմ.). Կիլիկիայ հայկական քաղաքաբնութիւնը — 82:
- Կրթութիւն աստուածաբանական ըգթորերդոցն եկեղեցւոյ սրբոյ — 133:
- Կ. Բ. 1695ի հայերէն առաջին տպագիր քարտէսը — 165:
- Բարգենի մտանին — 193:
- Գեթսեմանիի Ս. Աստուածածնի եկեղեցւոյ հնադարեան ջրամբարը — 293:

- Էջմիածին եւ Ազք-սւնար — 184:
- Էջմիածին եւ Գամձաքաք — 231:
- Ի. Ղ. Հոգին անմահ — 125:

Լ Ե Ճ Ո Ւ Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

- Հ. Աճառեան. Երրայական ազդեցութիւնը հայերէնի վրայ — 34:
- Արծաթի դարի հայերէն — 87:
- Արարական ազդեցութիւնը հայերէնի վրայ — 136, 168, 198:

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Մ Ա Կ Ա Ն

- Եղիշաբաբ. Հայրենի ազրիւրը — 28:
- Տունը — 161:
- Ազրիւրը — 235:
- Ն. Կասար. Աջգրով մեծ ու տրտում... — 29:
- Տար, հոգիդ իմ — 71:
- Շէն-Մաւ. Իմ աստղին — 30:
- Վանքի սուներներ — 69:
- Շ.Մ. (Թրգմ.). Լսողները — 70:
- (Թրգմ.). Երբ ես մեռնիմ — 120:
- Ն. Վ. Մոլական (Հրատ.). Տաղ գարնան — 121:
- (Հրատ.). Ողբ մայրաքաղաքին Կափայու — 163:
- Յ. Օշական. Պատգամը — 189:
- Վահրամ Սօֆեան. Տնօրհնէնք — 238:

Խ Մ Բ Ա Գ Բ Ա Կ Ա Ն Ք

- Ներգաղթը — 1:
- Սկսող աշխարհը — 4:
- Թուականի մը առջեւ — 49:
- Անդրանիկ կոնդակը — 98:
- Մայրը — 145:
- Վարազայ խաչը — 177:
- Անդրադարձ մը — 212:

Կ Բ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

- Տ. Ի. Ապահարզան — 10:
- Գրեգոր Վարդապետ. Աստուած պատմութեան մէջ — 13:
- Յարութեան խորհուրդը — 55:
- Համեղարայութեան համար — 149:
- Թորգոմ Վարդապետ. Առանձնութեան մէջէն — 58:

Գ Բ Ա Խ Օ Յ Ա Կ Ա Ն

- Աւետում. Մթնոլորտ — 37:
- Արտուսազդ Աբբ. Խաղրակեանք կամ Պրոնոշեանք Հայոց պատմութեան մէջ — 39:

- Տ. Գաղաղեան (Թրգմ.). Խօսքեր երջանկութեան մասին — 63, 153:
- Ե. Վ. Տ. Յաւերժական ներկայութիւնը — 110:

Գ Բ Ա - Գ Ն Ն Ա Դ Ա Տ Ա Կ Ա Ն

- Կլէպ Սթրուվ. Քառն եւ հինգ տարիներ ուսու գրականութեան — 19:
- Քառն եւ հինգամեակ մը — 76, 130:

- Մննդեան նախօրեակին — 226:
- Թ.Ա.Մ. (Թրգմ.). Վստահելի ուրախութիւնը — 112:
- Գարեգէն Կթղ. Դարձ դէպի լուսաւոր կեանքը — 180:
- Հայրիկ Վարդապետ (Թրգմ.). Ողբի մարդոյ — 183:
- Մուրատ Մանուկեան (Թրգմ.). Լիբան քարոզը — 229:

Ե Կ Ե Ղ Ե Տ Ա Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

- Ն. Վ. Պ. Էջմիածին եւ Սիւ — 155:

Կ Ր Օ Ն Ա Պ Ա Տ Մ Ա Վ Ա Ն

Նորայր Վրդ. Ծովական. Աստուածաշունչի հին հայերէն քարգմանութիւնները - 16:
Պարզեւ Վրդ. Վրթանէսեան. Չարչարանաց զիշերը Աննա Կաշիափայ քահանայապետաց ապարանաց մէջ - 66, 116:

Մ Ե Թ Ո Տ Ա Բ Ա Ն Ա Վ Ա Ն

Լ. Վարկածին ու փորձարկութեան դերը բնական գիտութիւններու մէջ - 31:
— Մակածութեան եւ արտածութեան դերը գիտութեան մէջ - 79:

Պ Ա Տ Մ Ա Վ Ա Ն Ն Ք

Արտաւարդ Արք. (Թրդժ.). Կիլիկեան ամրոցներ, Կոռիկոս - 194, 243:

Ս. Յ Ա Վ Ո Ր Ի Ն Ե Ր Մ Է Ն

Յուն.-Փետր.-Մարտ - 43:
Ապրիլ-Մայիս - 93:
Յունիս-Յուլիս - 140:
Օգոստոս-Սեպտ. - 176:
Հոկտեմբեր - 207:
Նոյեմբեր-Դեկտեմբեր - 251:

Տ Ե Ր Ո Ւ Ն Ի

Տ. Գարեգին Աւագ Գինյ. Պոզարեան - 46:
Միաբան Մարգիս Մէրայտարեան - 47:
Սօֆիա Մայրապետ Շահոյեան - 47:
Մարիամ Մայրապետ Մամիկոնեան - 47:
Միաբան Սարգիս Մարտիկեան - 47:

(Շար. 6)

Միաբան Տիգրան Փափագեան - 47:
Տ. Եփրեմ Ս. Աբ. Տոհմունի - 254:

Ա Ո Ւ Ե Ի Ա Յ Ա Ւ Ք

Ամենայն Հայոց Վեհ. Կաթողիկոս Տ. Տ. Գեորգ Զ.ի դիմումը երեք մեծերուն - 7:
Զեկոյց եւ Տեղեկագիր՝ Ամեն. Սրբազան Պատրիարք Հօր ուղեւորութեան ի Սուրբ Էջմիածին - 22, 72, 122:

Շնորհարարչութիւններ - 45:
Բարեպաշտական նուէրներ - 46, 253:
Կոչ՝ Յոբելիական Բարսեղ Կանաչեանի - 48:

Յ. Օշական. Մեծ վարպետ Աւետիք Իսահակեանի Յոբելեանին առիթով - 89:

Ուխտաւորներ - 96:
Հայրապետական գոգ կոնդակներ և 100:
Էմիւթոնի պատուիրակները Երուսաղէմ Ս. Աթոռոյ մէջ - 140:

Ազգային-եկեղեցական ժողով գումարելու յատուկ կանոնադրութիւն - 172:

Արձանագրութիւններ Ազգային եւ եկեղեցական ժողովի - 174, 203, 246:

Զեռնադրութիւններ՝ Ս. Աթոռոյս հովանւոյն տակ - 176:

Կիւրեղ Բ. Օրինութեան գիր - 210:
Գրիգոր Վարդապետ. Ս. Աթոռոյս Կիւրեղեան Մատենադարանը - 215:

Յ. Վարդապետ. Կրթական շարժումներ եւ բարերարներու դերը մեր մէջ - 222:

Խօսք եւ խոհք - 230:
Կանոնադրութիւն՝ «Սրբոց Թարգմանչաց-Դուրեան Գրական Մրցամակ» - 249:

Պատրաստեց՝ ԱՂԱՆ ԱԲԵՂԱՅ ՊԱԼԻՕԶԵԱՆ



ՌՈՒՄԱՆԻՈՅ ԵՒ ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ԱՌԱՋՆՈՐԴ
ԳԵՐՇ. Տ. ՏԻՐԱՅՐ ԵՊՍ. ՄԱՐՏԻԿԵԱՆ ՄԵՐ ՄԷՋ

Երկուշաբթի, 12 Յունուար 1970, 4. վ. ժամը 5-30ին հիւրաբար Ս. Սթոա ժամանեց Ռուսմանիոյ և Պուլկարիոյ Առաջնորդ Գերշ. Տ. Տիրայր Եպս. Մարտիկեան, որ Միաբանութեան կողմէ ընդունուեցաւ Վանքի մուտքին եւ Հրաշափառաձով առաջնորդուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճար, ուր Ս. Գլխադրի առջեւ կատարուած ուխտէն ետք, Եկեղ. Դասէն ներկաներուն յաշխեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետի ողջոյններն ու օրհնութիւնները: Ապա շարականի երգեցողութեամբ Գերաշնորհ հիւրը եւ Միաբանութիւնն ըստ ըստ Գատրիարքարան, ուր Գատրիարք Սրբազան Հօր կողմէ պատշաճ ընդունելութիւն կատարուեցաւ:

Յաջորդող օրերուն, Գերշ. Սրբազանը պաշտօնապէս այցելեց սրբատեղիները՝ ինչպէս Ս. Յարութեան Տաճար եւ Բեթղեհէմի Ս. Ծննդեան Այրն ու հայապատկան դարաւոր Վանքը:

Կիրակի, 18 Յունուար 1970ին, Սրբազան Հայրը մասնակցեցաւ Ս. Ծնունդի Գատրիարքական փառաւոր շքերթին եւ նախազահեց զիշերային աւարողութիւններուն, որոնց աւարտին հանդիսաւոր Ս. Գատարազ մատոյց Փրկչի Ծննդեան Սուրբ Այրին վրայ: Կէս զիշերի արարողութենէն մաս մը ձայնասփռուեցաւ Իսրայէլեան ռատիոկայանէն:

Անուանակոչութեան տօնին, Երկուշաբթի, 26 Յունուար 1970, Գերաշնորհ Տ. Տիրայր Եպս. հանդիսաւոր Գատարազ մատոյց Սուրբ Յարութեան Տաճարին մէջ, Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ ու կոտ քարոզով մը վեր հանեց տօնին նշանակութիւնը: Գատարազն ու քարոզը ձայնասփռուեցան:

Տարբեր առիթներով եւս, Սրբազան Հայրը քարոզեց Երուսաղէմի Հայ հաւատացեալներուն եւ հոգեպէս մխիթարեց զանոնք:

Տօնական օրերու աւարտին, Գերշ. Սրբազան Հայրը իր մասնակցութիւնը բերաւ շնորհաւորական պաշտօնական այցելութիւններուն եւ ընդունելութիւններուն ընթացքին:

Առաջնորդ Սրբազանը Գատրիարքարանիս ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի, ինչպէս նաեւ Սրբոց Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի սաներուն դասախօսեց Ռուսմանիոյ և Պուլկարիոյ Հայ դպրութիւններու անցեալ եւ ներկայ կեանքին մասին եւ ժապաւէնի ցուցադրութիւն կատարեց: Երեքշաբթի, 3 Փետրուարին, Տ. Տիրայր Սրբազան հրաժեշտ առաւ եւ Ամմանի ձամբով մեկնեցաւ Պէյրութ:

Զ Ե Կ Ո Յ Ց

ԳԱՆՈՒՍՏ ԿԻԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Զ Ե Ռ Ն Ա Ր Կ Ն Ե Ր

Գալուստ Կիլպէնկեան Հիմնարկութեան Վարչական Խորհուրդը 1969 տարեկրթանի ընթացքին կատարած է հետեւեալ յատկացումներն ու օժանդակութիւնները ի նպատակ հայկան ձեռնարկներու:

- 1. Մխիթարեան Միաբանութեան, Վիեննա § 5.000
Միաբանութեան գրադարանին թերթերու եւ պարբերականներու հուանածոները կազմելու համար կատարուած յատկացում մը՝ որ հաւասարապէս պիտի բաժնուի հինգ տարուան շրջանի մը վրայ:
- 2. «Կոմգրէս» գրադարանին, Ուաշինկթըն § 10.000
Գրադարանը հայագիտական հրատարակութիւններով օժանդակ նպատակաւ կատարուած յատկացում:
- 3. «Էա Բելլիու տէ գ'իթիտ Արմէնիէն» խմբագրութեան, Փարիզ § 50,000
Յատկացում՝ յառաջիկայ հինգ տարիներու ընթացքին հոգալու համար հրատարակչական ծախսերը «Էա Բելլիու տէ գ'իթիտ Արմէնիէն» հայագիտական հանդէսին:
- 4. Կիլիկիոյ Կաթողիկոսարանին, Ամբիլիաս (Լիբանոն) § 6.000
Յաւելեալ յատկացում ի նպատակ Կաթողիկոսարանի գրադարանին՝ նոր դարակներու գնման համար:
- 5. Կեդրոնական վարժարանին, Իսթանպուլ § 20,000
Վարժարանի շէնքին վերակառուցման եւ նորոգութեան համար:
- 6. «Յուաջ» ազգային վարժարանին, Այնճար (Լիբանոն) § 20,000
Վարժարանին երկրորդական բաժնի նոր շէնքին կառուցման ի նպատակ:
- 7. Սր. Յակոբ Եկեղեցւոյ վարչութեան, Ուօքըք-աուս (Ամերիկա) § 5.000
Օժանդակութիւն՝ ի նպատակ Մշակութային եւ Երիտասարդական Կեդրոնի մը հաստատման:
- 8. «Կոմիտասի Տուր-Համբարձարան», Երեւան § 250,000
Կոմիտաս Վարդապետի ծննդեան հարիւրամեակին առիթով եւ անոր յիշատակին յիշմանի մէջ Հայաստանի կառավարութեան նախաձեռնութեամբ կառուցուելիք «Կոմիտասի Տուր-Համբարձարան» շէնքեան եւ կառուարման համար:
- 9. «Ամարտ Յզութեան» Հայ Կաթողիկէ Քայրերու մանկապարտէզին, Մարսէյ (Ֆրանսա) § 7,000
Ճաշարանի մը եւ յաւելեալ դասարաններու կառուցման ի նպատակ:

10. Պատմական Յուշորձաններու Պահպանման Հայկական Ընկերութեան, Երևան	Ֆ	20.000
<i>Ամբիգի եկեղեցիին (11րդ դար) վերակառուցման համար:</i>		
11. Երևանի Պետական Համալսարանին	Ֆ	80.000
<i>Գիտական սարքաւորումներ:</i>		
12. Հայաստանի Գիտական Ակադեմիային, Երևան	Ֆ	10.000
<i>Արտասահմանէն մասնագիտական հրատարակութիւններու ձեռք բերման համար:</i>		
13. Օտար Լեզուներու Ինստիտուտին, Երևան	Ֆ	10.000
<i>Երկու զասարաններու յատուկ ձեռագրանային կարէնետներու լրիւ սարքեր:</i>		
14. Սբ. Խաչ Գպրեվանէին, Իսթանպուլ	Ֆ	30.000
<i>Տարեկան 15.000 տուրքի բացառիկ յատկացում 1969-70 եւ 1970-71 ուսումնական տարեշրջաններուն համար:</i>		
15. Գալիֆարմիոյ Համալսարանին, Լոս Անձելըս (Ամերիկա)	Ֆ	10.000
<i>Հայագիտական ամբիգի մը հաստատման ի նպաստ կտարուած յատկացում:</i>		
16. Սբ. Ներսէս Հայ Կաթողիկէ վարժարանին, Պաղտատ	Ֆ	15.680
<i>Յուսկեալ նոր զասարաններու կառուցման համար:</i>		
17. «Մեծն Ետ Արքայ» ազգային վարժարանին, Նոր Ջուղա (Իրան)	Ֆ	7.000
<i>Վարժարանի շէնքին նորոգութեան համար:</i>		
18. Էշրեփիէի Հայ Աւետարանական վարժարանին, Պէյրութ	Ֆ	6.500
<i>Վարժարանի նոր շէնքի մը կառուցման ի նպաստ:</i>		
19. Միսրոպեան վարժարանին, Լոս Անձելըս (Ամերիկա)	Ֆ	20.000
<i>Վարժարանի շէնքին ընդարձակման ծրագրին ի նպաստ:</i>		
20. Քրտաի Աւետարանական վարժարանին, Պէյրութ	Ֆ	8.000
<i>Վարժարանի նոր շէնքի մը կառուցման ի նպաստ:</i>		
21. Միացեալ Ազգերու Գաղթականաց Խորհուրդին	Ֆ	20.000
<i>Պէյրութի մէջ Հայերու համար կառուցուող ճեշայողական յարկարսեիններու կողմէն հաստատուելիք աշխատանոցներու կառուցման համար:</i>		
22. Հայ Կարմիր Խաչին, Փարիզ	Ֆ	8.200
<i>Ընկերութեան սմառնային շէնքին մէջ կառարուելիք նորոգութեանց հաւոյն:</i>		
23. Իրաքահայ Գաղութի Կեդրոնական վարչութեան, Պաղտատ	Ֆ	112.000
<i>Երկրորդական վարժարանի նոր շէնքի մը շինութեան համար:</i>		
24. Հայկական զՆամակէն ծերանոցին, Սյւանիկ (Յունաստան)	Ֆ	6.000
<i>Յատկացում՝ ի նպաստ ծերանոցի շէնքին մէջ կառարուելիք անհրաժեշտ բարեփոխութիւններու:</i>		
25. Լուսաւորչեան վարժարանին, Իսթանպուլ	Ֆ	10.000
<i>Օտանդակութեան վարժարանի նոր շէնքի մը կառուցման հաւոյն:</i>		

26. Թեֆեեան Մշակութային Միութեան, Պէյրուք \$ 20.000
 Միութեան Պէյրուքի մէջ կառուցուող եօր կեդրոնին մէջ դասախօսութեան յատուկ սրահի մը շինութեան եախտերը Հողաշու Համար Կատարուած Նուիրատուութիւն:

27. ՀՐԱՏԱՐԱՎԶԱԿԱՆ

Հրատարակական եօր ծրագրերնրու իրադրութեան Համար 1968-ին կատարուած յատկացումին որպէս յատուած բացուած եօր վարկ: \$ 22.314

28. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

Եօր վարկ՝ Հողաշու Համար արժանաւոր Համայնարանական Հայ ուսանողներու կրթութեան համար 1970-71 տարիներուն: \$ 700.000

29. ՍՓԻՌՈՒՅԻ ՀԱՅ ՎԱՐՃԱՐԱՆՆԵՐՈՒՆ

Յաւելուածական վարկ՝ Ի նպաստ Սփիւռքի Հայկական վարժարաններու կահաւորման կարիքներուն: \$ 50.000

ԳՈՒՄԱՐ \$ 1,517,360

Ամփոփում՝ Հիմնարկութեան կողմէ ցարդ կատարուած յատկացումներու Գումար՝ մինչեւ 31 Դեկտեմբեր 1968 կատարուած յատկացումներու: \$ 12,880,048.82

Գումար՝ 1 Յունուար 1969-էն մինչեւ 31 Դեկտեմբեր 1969 կատարուած յատկացումներու: \$ 1,517,360.00

Ընդհանուր գումար Հիմնարկութեան կողմէ մինչեւ 31 Դեկտեմբեր 1969 կատարուած յատկացումներու \$ 14,406,408.82

ԳԱՆՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Լիզպոն, 31 Դեկտեմբեր 1969

Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷ

ԵԿԵՂԵՍԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

* Եր. 3 Յուն. — Ս. Արքարո բազմաթիվ մեքայ: Ս. Գառարազը մատուցուեցաւ ի Ս. Գիւղաշիր: Ժամարարն էր Հողշ. Տ. Արտն Արք. Գալիզգան:

* Կիր. 4 Յուն. — Ս. Գառարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորէ կէկեցիքին Տէր: Ժամարարն էր Հողշ. Տ. Սիւխան Արք. Միսիւհան:

— Ս. Մննկոյ կտիտոյ Աւազ տանիւնն առաջինի Ս. Դաւիթ ժաղգարէին եւ Յակոբ Տեանուկի որ Տաղիսաւոր նախատեսակն Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ նախազանց Ամեն. Գառարազը Ս. Հայր: Արարողութեան աւարին, ՎՅՐԻՆԵՅԷ զՏԷՐ Ս. Աթոռայ շարակին երգեցողութեամբ, Միտանութիւնը բարձրացաւ Գառարազարան:

* Բ. 5 Յուն. — Ս. Դաւիթ մարգարէին եւ Յակոբ Տեանարար արար առաջինը (Տօն Աստիճակայ Ս. Արտոյա նրուսազմի): Ըստ ստորուրթեան, առաւտան ժամերութեան ընթացքին, Ամեն. Գառարազը Ս. Հայր, զգեստաւորուած, բարձրացաւ Տեանարար Աթոռի պատուանշանը, ուր մաց մէջնէ ժամերգութեան աւարը, երբ ընդունէ Միտանութեան շնորհաւորութիւնները: ՎՅՐԻՆԱՆ Աստուած մեր ժողովանքի ընթացքին, էրաւորարակուեց Գրք. Տ. Հայրիկ Արք. մասնաւոր մայրանքին քրա Տեանարար արժանաւոր յաղորդի: Ամեն. Գառարազը Ս. Հօր երկար կենցաղն եւ արեւաուսեան ճամբ: Այս մատուցուեցաւ Տաղիսաւոր Ս. Գառարազ Տեանարար գերեզմանին: Աւազ Սեղանին վրայ: Գառարազն եւ բարոյզն Գրք. Տ. Տաճէ Եղիպիոս, ընտան ունենալով ճեւ ժաղացի մէջ եղին փրկութեան, պարզելով արտան երկու տանին ստորեան նկարագրի բարձրանութիւնները եւ ճաւաղի զինով Տաղիսաւորութեան իր նմարիով երկուքին մէջն, Տաղիսաւոր սպարաշրջով, ժամանակով եւ շատ մը ուրջ ընտելով իրար մարերկուն: Բարոյզն եւ Տաղիսաւոր Գառարազը Ս. Հօր նախազանցութեամբ, կատարուեցաւ Տաղիսաւորութեան Տաղիսաւոր պատու: Ս. Աթոռայ Տանուցիկ պարարազը Տաղիսաւորութեան ճամբ:

— Ս. Ստիվանոսի Տաղիսաւոր նախատեսակին ի Ս. Յակոբ նախազանց Ամեն. Գառարազը Ս. Հայր: Տօնին բարձրակարգ վարպետներն էին Հողշ. Տ. Արշէն Վրք. Այլազան եւ Հողշ. Տ. Գարեւ Վրք. Երէջեան:

* Գ. 6 Յուն. — Ս. Ստիվանոսի նախատեսակային ի առաջին մարտիրոսին: Ըստ ստորուրթեան, առաւտան ժամերութեան ընթացքին, Ս. Աթոռայ վեց սարկաւակները, առանբարութեամբ երկու բարձրակարգ Հայրերն եւ զգեստաւորուած կոնճատան Տեանարարէ գրեւորներով ստղաւար ի դուռ, կատարեցին սպիտակապառ աւաղական ճամբը: Տաղիսաւորութեան նախազանց Ամեն. Գառարազը Ս. Հայր: Այս Ս. Գառարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւաղախանի Ս. Ստիվանոսի մատուց Աւազ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հողշ. Տ. Գարեւ Վրք. Երէջեան:

— Երկրորդան, սարկաւակները պատուուեցան մատուց սեղանաւան մէջ, սեղանակց ըլլալով Միտանութեան:

* Դ. 7 Յուն. — Գիւղար Արաքոյի Գառարազի եւ Գոգար Տաղիսաւոր նախատեսակին ի Ս. Յակոբ նախազանց Գրք. Տ. Նորայր Եղիպիոս:

* Եր. 8 Յուն. — Ս. Աւաղախան Գառարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գառարազի վերնատարան մէջ: Ժամարարն էր Հողշ. Տ. Նարէկ Արք. Մարգարէն:

* Եր. 9 Յուն. — Կեօրէ եւր, Ամեն. Ս. Գառարազը Հայր զՀայրապետով մուտք գործեց Ս. Յակոբեանց Մայր Տաճար, ուր նախազանց Որդոց Արտան մեծանալիկ նախատեսակին, Արարողութեան աւարին, ՎՅՐԻՆ ԷՆ ԵՆԱՅԵԱՆ՝ Գրք. Տաղիսաւոր շարակին երգեցողութեամբ Միտանութիւնը բարձրացաւ Գառարազարան:

* Եր. 10 Յուն. — Տօն Ս. Արդոնց Արտան: Յակոբայ Աւաղախան եւ Յակոբեան Աւաղախանին: Ամեն. Գառարազը Ս. Հայր օրուն Տաղիսաւոր Ս. Գառարազը մատուց Ս. Յակոբեանց Մայր Տաճարի Ս. Գիւղարի մատուց մէջ, եւ սպա մտնուածին ուղի, կենց Գոյաթ Մասնէն ի ճեւին նախազանց Մայր Տաճարին մէջ կատարուած երազար մեծանալիկ Քաղիսաւոր: Այս ՎՅՐԻՆ ԷՆ ԵՆԱՅԵԱՆ շարակին երգեցողութեամբ, Միտանութիւն եւ ժողովարդ բարձրացան Գառարազարան, ուր Ն. Ամենապատուութիւն Ս. Գառարազի Նշար բարձր բարձր:

* Կիր. 11 Յուն. — Բարձրեցան Ս. Մննկոս պահան: Ս. Գառարազը մատուցուեցաւ ի Ս. Հրեյ-տակապետ: Ժամարարն էր Հողշ. Տ. Սեւան Արք. Հարիպան Ս. Բ. Վարձարանի երկու աշակերտութիւնը ստացաւ Ս. Հարգողութիւն:

* Կիր. 14 Յուն. — Նոր Տաղի (ըստ Հրեյ Տեանարին): Մայր Տաճար Աւազ Սեղանին վրայ պատարազեց Հողշ. Տ. Արտն Արք. Գալիզգան: Ս. Գառարազն եւր, ՎՅՐԻՆԱՆ զգեստաւորութեան շարակին երգելով Միտանութիւն եւ ժողովարդ բարձրացան Գառարազարան մեծ զանգիւղ, ուր Ս. Բարձրանաց Վարձարանի փոքրիկ մէջ, Տաղիսաւորին, եր եւստանողութեան նրախաղարկութեան շնորհ զգեստաւոր յայտնեց Ամեն. Գառարազը Ս. Հօր՝ որ սպա շնորհարարեց ներկաները եւ Նոր Տաղայ պատարազ խորհրդատուութիւններէ եւր բարձր մէկական նարին բարձր:

* Եր. 17 Յուն. — Ս. Բարձր Հայրապետին: Ս. Գառարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գիւղարի մատուց մէջ: Ժամարարն էր Հողշ. Տ. Սիւխան Արք. Միսիւհան:

* Կիր. 18 Յուն. — Զնապալայ Ս. Մննկոս: Առաւտան ժամը 9-45ին, Ամեն. Գառարազը Ս. Հայր, ի զուգի Միտանութեան եւ ինքնապարձեռն պատկերի Քաղիսաւոր մը ճամբ կաւ Մայրապետին աւաղ զանի զէպի Բեթղէմի մէջ կեն ճամբան, Յունաց Ս. Եղիայի վանքին զիմաց, Ս. Ամենապատուութեան զիմարութեան կիսով էին Բեթղէմի եւ իջնակայք զաղապետներն ու ուղի կատարուածն Ամենապատուութիւններ, ինչպէս նաեւ Տեանայ ստիվաններ: Այսպէս առաւարազով պատկերի սպա Քաղիսաւոր զարմանային օրեր ինչեղով ստացան եւ արեւուն օրով ժամը 11ին ճաւաղ Ս. Մննկոսի ճաղարակը, որ լեցուած էր ժողովարդին եւ Ս. Բարձրանաց Վարձարանի ուստանական խորհրդով Բեթղէմի կատարեցին ու Քաղաքապետը պատարաւ էին զիմարելու Ն. Ամենապատուութիւն: Քաղիսաւոր սպա ընթացք առաւ զէպի Ս. Մննկոսն Տաճար, Տաղիսաւոր վանքերուն աւարի զօղանքին եւ ՎՅՐԻՆԱՆ զմեծ շարակին երգեցողութեան ընդմէջն: Դիմարութեան կողմեր պատուաւորուեցան վանքը Տեանարանին մէջ:

— Կեօրէ եւր ժամը 2-30ին, Ամեն. Գառարազը Ս. Հօր զիմարութեամբ, Միտանութիւնը զնախապետով մուտք գործեց Ս. Մննկոսն Տաճար ու ինչու Ս. Մննկոս Արք, որու Արտն եւր Տաճարի մեր բարձր մէջ պատուուեցան երկուքան ժամեր

գուժեան եւ ձրագլույցի արարողութիւնները: Ապա մատուցուեցաւ Ս. Գառարազի Ս. Այրին մէջ: Ժամարարն էր Հոգւ: Տ. Արշէն Վրդ: Այվազեանն Ս. Ծննդեան նախաձեռնողն էր Սիարանութիւնը շարականի երկնայգու: Թեմամբ սխալագործ գաւթի են յանձնելով զարծրացու մըր զանքի սկզբնատուներ՝ ընթերթի:

— Գիւրեան ժամը 10ին՝ խորհրդարոյ գանձարարութենէ մըր ետք, Տաճարի մըր բաժնի մէջ ընթացք կ'ունեն զիւրայայն եւ ստուգանքի ժամեր գութիւնները:

* Բ.: 19 Յուն.— ՏՕՆ ԾՆՆԻՒՅԵԱՆ ԵՒ ԱՍՏԻԱՆԱԵՍՆՈՒԹԵԱՆ ՏԵՄԻՆ: Կէս զիւրերն, Լուսարարական եւ Գառ. Փոխանորդ Գեր.: Տ. Հայրիկ Արք. Աւանանի զիւրարութեամբ Մարանութիւնը իջուցաւ Ս. Ծննդեան Այրը, ուր կատարուած արարողութիւնները, մէջ ժամանակ տեղորոշեամբ, ձայնաբանուեցան իւրաքանչիւր աստիկանին: Այդ մէջէնքն, Լուսարարական Արարչարար կարգաց Ամեն. Գառիբարք Ս. Հօր պապագած՝ ուղղութեամբ բովանդակ Հայութեան, Ն. Ամենպատուութեան անկեղծ անձնագրութեամբ մըր բացալայ գտնուելուն:

Գիւրայայն այս Հանգիստութեանց ներկայ գրաստանեան Երուսաղէմի եւ Բեթղէմի վանք. Գաղարարականներ, Բեթղէմի վանքարարիք եւ այլ պաշտօնական անձնատուութիւններ:

Անկէ անկէ արարողութիւններ շարունակուեցան միշտ ստուգու. Տաճարի մըր բաժնի մէջ Հոգւ: Տ. Սևակ Արք. Կարիգեանի կողմէ մատուցուած օրական իրաւունքն Ս. Գառարազին ետք ձեռնործեցին Հանդիսարար արարողութեանց եւ մնացեալ Հանգիստութեանց նախապահչի Կիւրարար Ս. Աթոս գտնուող Թոմարի եւ Գուլիարի Առաջնորդ Գեր.: Տ. Տիրայր Եպս. Մարտիկեան, որ եւ մատուց վերին Հանդիսարար Ս. Գառարար ստուգանքի մէջ. Ս. Ծննդեան Այրին մէջ: Ապա, երէկուակ նրման, սխալագործ գաւթի են երկնայգութեամբ անցնելով, Մարանութիւնը բարձրացու. Ս. Ծննդեան Հարավանք՝ նախանաչի:

— Կարճ զարգել մըր ետք, Մարանութիւնը ճամբայ կ'ուս. զէպի երուսաղէմ: Ժամը 8-15ին Հասնելով՝ գանգերու ուրախ զոգանքին ընթելէն եւ ձեռնորդը վանքի Ս. Ծննդեան շարականի երկնայգութեամբ մուտք զարնէ Մայր Տաճար, ուր Գեր.: Տ. Տիրայր Եպս. տունն առիթ պաշտան խորհրդանութիւններ ընկէ ետք յարգեցեալ ըլլոր որ սիրով վարեն Հայց. Առաք. Ս. Եկեղեցիին եւ անոր կարեւորագոյն եւ ամենին նուիրական կայքերն մէկը Հանգիստացող Առաք. Ս. Աթոսու շուրջ, եւ մայրութիւնը ջրու. Ն. Ամենպատուութեան արեւշատութեան եւ զանազ պայծառութեան Համար:

— Կէսընէ ետք, Գեր.: Տ. Նորայր Եպս. նախագահչի Մայր Տաճարին մէջ պաշտուած նախատեսակին:

— Երուսաղէմի մէջ, Ս. Ծննդեան ձրագլույցի արարողութիւններ կատարուեցան, ըստ սովորութեան, Ս. Եպրութեան Տաճարին մէջ, Կէսընէ ետք ժամը 1-3:30: Երկույեան ժամերութեան եւ ձրագլույցի արարողութեան ետք Հոգւ: Տ. Նարեկ Արք. Մարթաշէկեան պատարագչի Գրիստոսի Ս. Գերեզմանին վրայ, օրմէ ետք Հոգւ: Տ. Եղիշէ վրդ. Մամուր նախագահչի Ս. Ծննդեան նախատեսակին:

— Իսկ Ս. Ծննդեան ստուգանքի ժամը 5ին, Ս. Եպրութեան Մայր Տաճարին մէջ պաշտուած ժամերգութեան ետք, Ապա Սեղանի վրայ պատարագչի, ըստ սովորութեան, Ս. Հերշակակապետ զանուց Տեառնը՝ Հոգւ: Տ. Նարեկ Արք. Մարթաշէկեան: Իսկ Գեր.: Տ. Նորայր Եպս. Գողարեան նախագահչի ձեռնործեցին արարողութեան:

— Ի բացակայութեան ստանգարոյ զպիղծութեան, ուրիշ արարիւնքու նման, երկնայգութիւններ կատարուեցան տեղացի Հայերու կողմէ:

Գ.: 20 Յուն.— Յիշուտակ մեծայգ: Ըստ սովորութեան, Մայր Տաճարի Ապա Սեղանի վրայ պատարագչի Ապա Բարգման Հոգւ: Տ. Սիմոն Արք. Միսեան: Ապա կատարուեցան ընդհանուր հոգևանդատան պաշտան՝ նախազանութեամբ Հոգւ: Տ. Կիրիլ Ե. Վրդ. Գարեգիկեանի:

* Գ.: 24 Յուն.— Զ. օր Ծննդեան: Ս. Գառարար մատուցուեցաւ Ս. Մայր Տաճարի Ապա Սեղանի ձախակողմը գտնուող Ս. Առուածանայ խորանի վրայ: Ժամարարն էր Հոգւ: Տ. Նարեկ Արք. Մարթաշէկեան:

* Կիր. 25 Յուն.— Ե. օր Ծննդեան: Ս. Գառարար մատուցուեցաւ ի Ս. Հերշակակապետ: Ժամարարն էր Հոգւ: Տ. Սիմոն Արք. Միսեան: Գառարգչի Գեր.: Տ. Տիրայր Եպս. Մարտիկեան:

— Անուանակալութեան Հանգիստը նախատեսակին ի Ս. Եպրութեան նախագահչի Գեր.: Տ. Տիրայր Եպս. Մարտիկեան:

* Բ.: 26 Յուն.— ՏՕՆ ԱՆՈՒՆԱՆԿՈՒՅՈՒՄԵԱՆ ՏԵՄԻՆ: Առուտուան ժամը 8-15ին, Թոմարի մէջ Գուլիարի Առաջնորդ Գեր.: Տ. Տիրայր Եպս. Մարտիկեանի զիւրարութեամբ Մարանայ Հայրին մեծանկար Ս. Եպրութեան Տաճար, ուր ձեռնապատուի Հանգիստը մուտքին ետք, օրուան Հանգիստը Ս. Գառարար Գրիստոսի Ս. Գերեզմանին վրայ մատուց ի արարչի Գեր.: Հանգիստակ Մարտիկեան, խոնելով Եպրութեան Հրաքին եւ Ս. Գերեզմանի խորհրդարն շուրջ, եւ յորդորելով ներկայանող որ զարդուան Տաճարին արժեքներու վրայ, բարձր պահելու Համար Հայ անուր միջկեղեցեական այս օտարի մէջ: Ժող. Կարծարանի եւ Ընծարարանի արհեստները ստացաւ Ս. Հարարութիւն: Ս. Գառարազն ու արարող ձայնափութեան իւրայայնչի անտիրիտային: Կանք վերադարձին, Հայոց Բողոքի մուտքին, ճիշտ ի յոստոյ շարականի երկնայգութեամբ Մարանութիւնը յառաջացաւ եւ բարձրացաւ Գառիբարգութեան, ուր կատարուեցաւ ձեռնործեցին անանկարան արարողութիւնը: Օրձեռնուցան Ս. Աթոսու յարկները եւ երրուեցան Ծննդեան եւ Միլոտութեան շարականներ, իրրեւ փակուած Ծննդեան արարողութեան, ժամօրնուց Հայր Մուրազի զիւրարութեամբ, կրկնուեցաւ: Կանք սեղանային խոնակոյն եւ մատուցին մէջ: Օրձեռնուցան նման, ի միջի այլոց, օրուան յատուկ հերթայի անանկարան ճամբ:

— Ս. Եղիշ. Կարպիտի ծննդեան Հանգիստը նախատեսակին ի Ս. Եպրութեան նախագահչի Գեր.: Տ. Նորայր Եպիփանոս:

* Գ.: 27 Յուն.— ՏՕՆ ԾՆՆՈՒՄԵԱՆ ՏԵՄԻՆ: Առուտուան ժամը 8-15ին, Ս. Գառարար մատուցուեցաւ Մայր Տաճարի Ապա Սեղանի արարողութիւնը գտնուող Ս. Եղիշ. Կարպիտի խորանին վրայ: Ժամարարն էր

Հող: Տ. Նարեկ Արզ. Մարթաշէյտան: Ս. Պատարայէն Լոբ կատարուեցաւ Հոգեհանգստեան պաշտոն, Արժ. Տ. Կարապետ Ա. ՔՆՆ. Անդրէասեանի Հողոյն համար, անոր անուան տօնին աւթիւ:

* Եր. 31 Յուն.— Ս. Անտոնի եւ այլ ճգնաւորացն: Ս. Պատարազը մատուցուեցաւ Ի Ս. Գլխապիր: Ժամարսն էր Հող: Տ. Սևան Արզ. Ղաբիպեան:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ի Ք

* Եր. 3 Յուն.— Ճրտնական Հիւանդանոցի վերաբոյժ ՏՃԹ. Լորանթ Կարաբէրի մեկնումին առթիւ Թէրրա Սամքա Սրօրք Քլալի մէջ արուած ողբերթի ընդունելութեան Պատրիարքարանի կողմէ ներկայ դանուեցան Հող: Տ. Կիրեղ Մ. Վրդ. եւ Տխար Կ. Հիւրդեան:

* Ել. 8 Յուն.— Օրթոտօք եկեղեցիի Ս. Մընդեան տօնի առթիւ, Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, Ի պուլի Միտրանութեան, շնորհաւորական այցելութեան զնոց Յունաց Ամեն. Ս. Պատրիարքին: Ապս, Գերշ. Տ. Շահէ Եպիսկոպոսի զլիաւորութեամբ, Հող: շայրեր նոյն նպատակաւ այցելեցին

Ղոյտոց, Ասորոց եւ Հաղէշաց Գերշ. Եպիսկոպոսներուն:

* Գլ. 20 Յուն.— Մեր Ս. Մնդեան տօնին առթիւ, կէտօրէ առաջ ժամը 9:30էն սկսեալ, Պատրիարքարան այցելութեան եկան յաւորաբար, Յունաց եւ Լատինաց Ամեն. Ս. Պատրիարքները, Ճրտանշիկեանց Գերշ. Կիւսթոսը, Ղպտոց, Ասորոց, Հաղէշաց եւ Յայն-Կաթոլիկներու Եպիսկոպոսները, յորոն ալ իրենց Միտրանութեան անդամներով, Պապական Գերշ. Նուիրակը, Անկլիքան Գերշ. Առքիպիսկոպոսը եւ Արար-Անկլիքան Եպիսկոպոսը, Հայ-Կաթոլիկներու եւ Մարտիրի Համայնքի մեծաւորները, Լուտերականներու եւ Արար-Լուտերականներու Երէցները եւ Ռուսաց Վանքի Մեծաւորը:

Այցելեցին նաեւ կառավարական բարձրաստիճան պաշտօնականները եւ Ս. Քաղաքի բովանդակ Հիւպատոսական կազմը:

* Գլ. 13 Յուն.— Հարաւային Ամերիկայի Կաթ. Պատուիրակի Փոխանորդ եւ Ս. Աթոռոյ Միտրան Հող: Տ. Յարութիւն Մ. Վրդ. Մուշեան ժամանեց Ս. Աթոռ եւ մեկնեցաւ Մնդեան տօներու արարողութեանց մասնակցելէ յետոյ:

* Ել. 15 Յուն.— Կերպոսի Թեմին Առաջնորդ եւ Տան Կրիկիոյ Միտրանութեան անդամ Հող: Տ. Արտէն Մ. Վրդ. Աւետիքեան Հիւրարար ժամանեց Ս. Աթոռ եւ Ս. Մնուեղը մեզի Հեա անցնելէ ետք վերադարձաւ իր պաշտօնավայրը:

ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՑ՝ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆԻ

Շարաթ, 14 Փետրուար 1970, երեկոյեան ժամը 7-ին, Հ. Ե. Միւթեան սրահին մէջ տեղի ունեցաւ զբաղանդեղարուեստական երեկոյ մը՝ նուիրուած Յովհաննէս Թումանեանի կեանքին ու գործին: Հաւաքույթը կազմակերպուած էր Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի կողմէ, եւ կը նախադահէր Ամեն. Պատրիարք Ս. Հայրը:

Հանդէսը բացաւ եւ վարեց Դպրեվանքի Վերաստեւոյ՝ Գերշ. Տ. Շահէ Եպս. Աճէմեան, եւ Թումանեանի կեանքին ու ստեղծագործութեան մասին խօսեցան Դպրեվանքի ուսուցիչներ՝ Պրնք. Հ. Նազդաշեան եւ Ա. Գալայճեան: Գեղարուեստական յայտադիրը, որ կը բաղկանար մեներգներէ, արտասանութիւններէ, խմբերգէ եւ ասմունքէ, աւրողութեամբ կատարուեցաւ ուսուցիչներու ու ժառանգաւոր սաներու կողմէ: Ամենապատիւ Պատրիարք Ս. Հայրը փակեց երեկոն՝ զրուատիքը ընելով մեծ Բանաստեղծին եւ մեծ Մարդուն:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Աւնն. Ս. Պատրիարք Հօր Ծննդեան Պատգամը Բեթղեհեմի Սուրբ Այրէմ		1
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ		
Մեր Յորեղանները	Ա. Գ.	4
ԿՐՕՆԱԿԱՆ		
Ինունը կամ Աստուածայայտնութիւն Ճշմարտութիւնը	ԱՂԱՆ ԱՐՂ. ՊԱՒԻՕՋԵԱՆ ԲԱՐԳԷՆ ՎՐԳ. ԹՕՓՃԵԱՆ	7 9
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ		
Վաքսունի Սեմիմ	ԵղիշԱՐԳ	12
Քառեակներ	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	14
ԳՐԱԿԱՆ		
Ոստիպ Թարգմանութիւններ Նահապետ Ռուսիներէ	Հրտ. Ա. Գ.	15
ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ		
Ս. Մճուռէի Կէ Աստուածայայտնութեան Տօնի Թուակնիմ Մասիմ The Jerusalem Manuscripts of the Testaments of the Twelve Patriarchs	ՇԱԼԷ ԵՊԻՍԿՈՊՈՍ Michael E. Stone	24 20
ՊԱՏՄԱԿԱՆ		
Պատմութիւն Ս. Էջմիածնի Վարդապետարանի Եւ Գէորգեան Ճեմարանի	ՎԱԼԱՆ ԵՊՍ. ՏԷՐԵԱՆ	36
Դսեղի կամ Համագաստեան Մամիկոնեաններու Տունը	Յ. ՔԻՒՐՏԱՆ	50
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ		
Շէշ Տպագիր Գիրքը 1801-1850 Թուակններին՝ Եւ մի քանի հարայայտ գրքեր	Լ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ	65
Բնիկանոր Բովանդակութիւն Վիճակ	Կզմ. ԱՂԱՆ ԱՐՂ. ՊԱՒԻՕՋԵԱՆ	81
Ռուսմանիչ Եւ Պուլկարիոյ Առաջնորդ Գիրքը. Տ. Տիրայր Եպս. Մարտիկեան մեր մէջ		89
Զեկոյց Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան		90
Ս. ՅԱԿՈՒԹԻՆԵՐՍԷՆ		
Եկեղեցական-Բեմական		93
Պաշտօնական		95
Գրական Երկեր, Տուրուած Յ. Թուամներին Բովանդակութիւն		95 96
Յ Ա Ի Ե Լ Ո Ւ Ն Մ		
Յամկ Վիճակի Խմբագրութեան Եւ Գ. Կիւլպէնկեան Մատենագարանին Կողմէ Ստացուած Գիրքերու		97

«ՍԻՈՆ»ի վերաբերեալ ամէն քզրակցութիւն և առաժուժ կատարել հետեւեալ հարցէին. —

MR. ARA KALAYDJIAN. REDACTION OF «SION»,
OLD CITY — JERUSALEM

«ՍԻՈՆ»ի տարեկան բաժնեգրին է Ամերիկայի համար՝ 5 Տոլար
բոլոր այլ երկիրներու համար՝ 1 Սրերլիմ

PROP.- HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM ED.- BISHOP SHAHE AJAMIAN
No. 1 - 2 THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM. JAN. - FEB. 1970

Ե Յ Մ Ի Ն Ս Ե Ա Ն

Յ Ա Ի Ե Լ Ո Ւ Ա Յ

«ՍԻՈՆ»ի ԽՄԱԳԻՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԻՒՂՔՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ
ԵՆՈՐՀԱՎԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՅԱԿ ԵՆ ՀԵՏԵԻՍԱԼ ՀՐԱՏԱՐԱՎՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ABC of Armenian — A Prep Book — Conversation, Reading, Grammar. "Armenian Language for Daily Use" 01. Father Luke Arakelian. Presented by the Mekhitarist Congregation, Cambridge, Mass. (with record). Cambridge, Mass. — Vienna, Austria, Mekhitarist Press, 1969, pp. 151.

Մանկական Մեղեդիներ — Հաւաքեց և դասաւարեց Ալթուն Մ. Սափրիչեան: Զայնագրութիւններն արտադրեց և էջերը նկարազարդեց Մարթա Մ. Սափրիչեան: Նուէր Սափրիչեան Գոյրերէն: Նիւ Եորք, Փասանթիսո Տպագր. Ընկ., 1968, էջ 562:

Ս. Սահակ եւ Ս. Մետրալ — Գարեգին Եպս. Տրապիզոնի (Խաչատուրեան): Իսթանպուլ, Տպարան Ագրն, 1952, էջ 53:

Նոր Տարիի եւ Ս. Եմունդի Պատգամը — Գարեգին Արք. Խաչատուրեան: Իսթանպուլ, Տպագր. Գուլթուր, 1957, էջ 15:

Քույր Էրեմիան — Պատասխան Կարգի՞նալ Աշահանեանի շնորհակալ Քույր Զ. Տպագրութիւն: Գրեց Դերենիկ Եպս. Փաշատեան: Իսթանպուլ, Տպ. Վարոյ, 1951, էջ 64:

Ս. Աւետիքեան կը նուիրէ Կետեւալ գիրքերը. —

ա) Աղօթագիրք — Կարգիւն: էջ 168:

բ) Աւետարան Ըստ Մատթեոսի — Յունական Բնագրէն Քարգմանուած: Վիէննա, Ամերիկեան Ատուածաշունչի Ընկերութիւն: 1931, էջ 91:

գ) Ընթացիկ եւ Գայրոց — Գրիգոր Գ. Գուտուրեան: Պէտրոս, Տպ. Վահագն, 1934, էջ 20:

դ) Հայրենիքի Գահինները — Արսէն Երկամ: Գահիրէ, Տպագր. Զ. Պէրպէրեան, էջ 30:

ե) Հայրնա յա Տուպր (Զոյգ ձայնները) — Բու Տ'իվուա: Քարգմ. Շաւարշ Ա. Ստեփանեան: Աղեքսանդրիա, Տպ. Ա. Ստեփանեան, 1929, էջ 365:

զ) Հ. Բ. Մ. Ի Գործապատմութիւն (Պատկերազարդ Վիճակացոյց) — Գահիրէ, Տպ. Հ. Բ. Մ. Ի, էջ 70:

է) *Le Nouveau Testament de Notre Seigneur Jésus-Christ — Version de J. F. Osterwald. Nouvelle Edition, revue. Londres, au dépôt de la Société Biblique Britannique et Etrangère. 1890, pp. 504.*

Կեանքի Կարօսլ (Պատմութիւններ) — Արամ Սեփեթեան: Պէտրոս, Տպ. Սեփեթեան, 1969, էջ 196: Նուէր Կեղեկեան:

Բաժնի Տարեգիրք (Ա. Տարի, 1969) — Տանա Պողոսեան: Նուէր Տիգրիս Սօփի Աղայնեան: Թերաք, Տպ. Մոզերն, 1968, էջ 583:

Զոնր — Յովհաննէս Քէօյլեան (Նւրոյ): Պէտրոս, Տպ. Տոնիկեան, 1968, էջ 37:

Հանդիպումներ (Գրադասական Յօդուածներու Շարք) — Գրիգոր Շահինեան (Նուիրատու): Պէտրոս, Տպ. Երազ, 1966, էջ 168:

Հաւր Կնգր (Պատմական Պոէմ) — Հայկ Յովսէփեան: Հրատ. Գորոք Մեխիտիսեցի Գրական Մրցանակի Թիւ 2: Անթիլիաս, Տպ. Վաթն. Հայոց Կիլիկիոյ, 1968, էջ 66:

Էջեր Գալիպոսեան եւ Արուսի — Քաղաքամայր Երևանի 2750 ամեայ ձանապարհը...: Հրատ. և Նուէր Վարուճան Քորոսեան: Պէտրոս, Տպ. Նաժան, Ուսպ. 1968, էջ 104:

Հմայիչ և Վերամուտը (Հայ Ժողովուրդի Իսկական Պատմութիւնը, Մանուշէ Դէպի Կեանք Ուսում մը) — Գարբիէլ Քաղաքեան (Նուիրատու): Պէտրոս, Տպ. Սեփեթեան, 1968, էջ 195:

Ուզուն Արքեան Գերպասանի Պատմութիւնը — Կարապետ Բ. Ալըքեան (Նուիրատու): Պէտրոս, Տպ. Տոնիկեան, 1968, էջ 239:

Մեծանուն Խորհոյ Միքելու Պանթոնը — Յօդեր ու Տալքեր (Մարկոս) — Լեան Մարտիրոսեան (Նուիրատու): Պէտրոս, Տպ. Տոնիկեան, 1969, էջ 943:

- Տեղեկագիր Ընդհ. Ժողովոյ Քճնիչ Յանձնաժողովի — *Իսթանպուլ*, 1951, էջ 95:
- Հայ Լրագրութիւնը Կովկասի Մէջ (1846-1863) — *Յիշատակարան — Վահան Զարգարեան: Գահրէէ, Գրատուն Վահան Զարգարեան, Տպարան «Մահակ Մեքսիկայի», 1932, էջ 16:*
- Մանկակ 70-ամեակի — *Վահրամ Սօֆեան (Նուիրատու): Յրէշոս, 1969, էջ 40:*
- Կոմիտաս Վարդապետ — *Արսէն Ա. Քնչյ. Սիմէօնեանց (Նուիրտ.): Գոսթան, Մէսո., 1969, էջ 108:*
- Անկարեկի տապ — *Տօթթ. Արշակ Գազանճեան (Նուիրատու): Պէյրուսթ, Տպ. Տօնիկեան, 1969, էջ 227:*
- ԺԵ-ԺԶ Գարու Կարեւր Տաղարան Մը Լուս Անճերոսի Գալիժոննիոյ Համալսարանի Գրադարանին Մէջ — *Աւետիս Գ. Սանճեան: (Արատատուած «Սիւննի Յուլիոս-Օդոստոս» 1969 թիւէն): Երուսաղէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1969, էջ 8:*
- Յեղասպան Թուրք — *Հայկազն Գ. Հազարեան (Նուիրատու): Պէյրուսթ, Տպ. Համազգային, 1968, էջ 424:*
- Բոք Նագար — *Յովհ. Թումանեան: Արեւմտահայերէնով պատմեց՝ Արթուր Ժիւլիպիւշեան: Նկարները՝ Կարեն Սմբատեանի: Նուէր էրեքունի Հրատարակչական-Նէն, Մէն (Տրանսլէյթ): Լէ Լիլաս, Տրանսա, 1969:*
- Նոյնին Տրանսլէթներ — *եւզար Լէօ Թէմէրէր: Տրանսլէթի Թարգմանեց Ռուսէն Մեյիթ: Տրանսա, 1969:*
- Տօնացոյց — *Ս. Յովհ. Մկրտիչ Մայր Եկեղեցւոյ, Փարիզ, 1969, էջ 58: Փարիզ, Տպ. Տէր Յակոբեան:*
- Կրակ Եպիսկոպոս (Վէպ) — *Կ. Փօլատեան (Նուիրտ.): Պէյրուսթ, Տպ. Սեան, 1966, էջ 420:*
- Յեղափոխական Ալլամ — *Նեմրուզ - Օննիկ, 7րդ Հատոր, 1969, թիւ 12 (84): Հրատու Նուէր Աւստի. Պէյրուսթ:*
- Նոր-Ջուզաի Ս. Անճեպիւրիչ Վանի Թանգարանը (Համառօտակարգ) — *Լ. Գ. Միւնասեան (Նուիրտ.): Նոր-Ջուզա, Տպ. Ս. Ամենափրկիչ Վանքի, 1968, էջ 57:*
- Ընճիր Երկեր — *Լեւոն Տանթ: Նուէր Ա. Գ.է: Երեան, Հայաստան Հրատարակչական-Թիւն, 1968, էջ 533: Կազմեց և խմբագրեց Մ. Հ. Դաւթեան:*
- Հայաստաններ — *Զ. Մ. Որտանի (Նուիրտ.): Պէյրուսթ, Տպ. Սեան, 1967, էջ 216:*
- Մեր Արիւնս Անցեալից — *Թաթուլ Պ. Թաթուլեան: Մատենաշար և Նուէր Ենոր Հանրի թիւ 3: Գ. Այրէս, Տպ. Արարատ, 1969, էջ 61:*
- Հայնագրեալ Երեւի Եղարան — *Դ. Հատոր: Հրատու Նուէր Հաննէսեան Եղարաններու: Պէյրուսթ, Տպ. Երեւակ, 1970, էջ 205:*
- Բորթումս Աղան (Ձագածայ Կատակերգութիւն, 4 Արար: Ընտիր Ճանթէրիներու փոնջէ ժը կազմուած) — *Սիմոն Մեյիթեան: Նուէր փան Գէօրգիւնեանէ: Իսթանպուլ, Տպ. Տօլուս, 1969, էջ 96:*
- Օրացոյց 1970 — *Ս. էջ ժիւանի:*
- Սլաւոնի Փերիա Գաւար (Աղագորութիւն) — *Արամ Երեմեան: Նոր-Ջուզա, Տպ. Ս. Ամենափրկիչեան Վանքի, 1919, էջ 138:*
- Ամիդ (Տիարպէիթ), Տիգրանեան (Ճարդիմ), Չոր Հայ Պատմագրութեան Մէջ — *Երուսաղէմ. Հ. Գառուսի (Նուիրատու): Պէյրուսթ, Տպ. Սեան, 1968, էջ 110:*
- Հէլէ, Հէլէ, Հէլէ ... Քեասպ — *Գեորգ Արեւեան (Նուիրտ.): Պէյրուսթ, Տպ. Սեան, 1978, էջ 153:*
- Այգաթ — *Ս. Արմէն (Նուիրատու): Պէյրուսթ, Տպ. Ասլաս, 1967, էջ 147:*
- Պատմի Արիւսթ (Վէպ) — *Արամ Երեմեան: Տպուած թ. Գ. Արէս, 1963, էջ 75:*
- Կրակոն Ճանապարհ (Հայաստանի ծաղիկներ, Ես ուրախ եմ Հայաստանով) — *Համար Հայրապետեան (Ագարակցի) (Նուիրատու): Լուս Անճլլուս, Տպ. Գրամարակ, 1978, էջ 112:*
- ԻԱ. Տարան Զեռնարկ Առաջորդարանի Օմանդակ Միութեան՝ Նուիրտուած Սուրբ Մեսրոպ Մատենացի Ենճեան 1600-ամեակին: *Նիւ Եորք, 1961, էջ 36:*
- Յուսմաեան — 1969: *Հրատարակութիւն Սուրբ Յակոբ Եկեղեցւոյ Հոգարարանութեան, Մոնթրէալ, 1969, էջ 36: Տպագրութիւն Տիգրան Ա. Մանապեան:*
- Հայ Բժեկութեան Պատմութիւն և Հայ-Արար Բժեկական Գլխացեւու Կապիթը — *Քաղեց՝ Բժ. Ռոպեր ճէպէճեան (Նուիրատու): Պէյրուսթ, Գայճայեան Հրատարակչատուն, 1967, էջ 46 (ստացանք Նաև Նոյնին արարեթէն Թարգմանութիւնը): Արեւ Մար Զի Մեք — Գուսպի Պ. Միքայելեան (Նուիրատու): Պէյրուսթ, Տպ. Սեան, 1969, էջ 158:*
- Ս. Խաչ Եկեղեցւոյ Մեսրոպեան Նախակրթարանի և Երկրագրական Վարժարանի Տարեգիր — *Դ. Տարի (1968-69): Լուս Անճլլուս, էջ 68:*

- Գուսան Երզրան (Ա. Տպագրթ.) — Կազմեց՝ Մինաս Գանգրուչի: Հրատ. և նուէր Կ. Տօնիկեան և Որդիք Գրատան: Գէյրութ, Տպ. Տօնիկեան, 1969, էջ 167:
- Չայնսպրեյլ Գուսան Երզրան (Ա. Տպագրթ.) — Հրատ. և նուէր ըստ նախորդին: Գէյրութ, Տպ. Կ. Տօնիկեան և Որդիք, 1969, էջ 32:
- Տօնացոյց Ս. Յովհ. Մկրտիչ Մայր Եկեղեցւոյ 1970 — Փարիզ:
- Օրացոյց 1970 — Երուսաղէմ, Տպ. Ս. Յակոբեանց, էջ 188:
- The Simple Songs of Khatchik Minasian* — Introduction by William Saroyan: Fresno: The Giligia Press, 1969.
- Colophons of Armenian Manuscripts 1301-1480* — A Source of Middle Eastern History. Harvard Armenian Texts & Studies 12. Selected, translated and annotated by Avedis K. Sanjian. Presented by Harvard University Press, Cambridge, Mass., 1969, pp. 459.
- Jankel Adler* — On the occasion of the 20th Anniversary of the Artist's death — from collections in Israel. Jerusalem, The Israel Museum, October-December 1969.
- Ս. Գեորգեան կը նուիրէ Կեանեալ գիրքերը. —
- ա) Հայկարան (Է. Կ. Բ. Գիրք) — Բ. Թաշեան, Գահիրէ, Տպ. Յուսսբեր, 1956, էջ 395:
- բ) *Comprehension Practice* — S. H. Burton. London, Longmans, Green & Co., 1955, pp. 114.
- գ) *Basic Selections From Emerson* — Essays, Poems & Apothegms. Edited by Eduard C. Lindeman. New York, The New American Library, 1954, pp. 215.
- դ) *A Matriculation English Course* — Lancelot Oliphant. Sixth Edition, Revised and enlarged. London, The Gregg Publishing Company, Ltd., 1950, pp. 556. [48]
- ե) *In Middle Age* (30 poems) — C. H. O. Scaife. Oxford, Basil Blackwell, 1953, pp. 2
- զ) *Far Away and Long Ago* — W. H. Hudson. London, J. M. Dent and Sons, Ltd., 1965, pp. 308. [pp. 159.]
- է) *You and Music* — Christian Darnton. Harmondsworth, Penguin Books, Ltd. 1940
- ը) *The Fossil Monarchies* — The Collapse of the Old Order (1905-1922). Edmond Taylor. Hormanodsworth, Penguin Books, 1963, pp. 571.
- թ) *The Two Sources of Morality and Religion* — Henri Bergson. Translated by R. Ashley Audra and Vlodesley Brereton, with the assistance of W. Horsfall Carter. New York, Doubleday and Co. Inc., 1954, pp. 320.
- ժ) *Ivan Ilych and Hadji Murad* — Leo Tolstoy. Translated by Louise and Aylmer Maude, with an introduction by Aylmer Maude. London, Oxford University Press, 1935, pp. 411. [pp. 128.]
- ժա) *Has Man a Future?* — Bertrand Russell. Harmondsworth, Penguin Books, 1961,
- ժբ) *Irish Illuminated Manuscripts of the Early Christian Period* — James Johnson Sweeney. Milano, Collins in association with UNESCO, 1965, pp. 24 + 28 illustrations.
- ժգ) *Edgar Allan Poe and Others* — Representative short stories of the nineteenth Century. Edited, with an Introduction, by Maurice Baudin. New York, The Liberal Arts Press, 1953, pp. 117.
- ժդ) *A New Guide to Precise Writing* — R. W. Jepson. London, Longmans, Green & Co., 1955, pp. 243.
- ժե) *Abraham Lincoln* — Lord Charwood (Godfrey Rathbone Benson). New York, Pocket Books, Inc., 1957, pp. 501.
- ժզ) *King Richard II* — Shakespeare. Edited by A. W. Verity. Cambridge, The University Press, 1950, pp. 244.
- ժէ) *The T.-J. Frontier Force* — Regimental Standing Orders. Letchworth, Herts, The Garden City Press, Ltd., 1933, pp. 111.
- Armenia on the Road to Independence* — 1918 — Richard G. Hovannisian (presented by the author). Berkeley and Los Angeles, University of California Press, 1967, pp. 364.
- Introduction to Natural Science* (Part One: "The Physical Sciences" — by V. Lawrence Parsegian, Alan S. Meltzer, Abraham S. Luchins, K. Scott Kinerson and Edith H. Luchins. New York and London, Academic Press, 1968, pp. 727.
- Teacher's Guide to Introduction to Natural Science* (Part One: "The Physical Sciences" — by V. Lawrence Parsegian. New York and London, Academic Press, 1968, pp. 195.
- Laboratory and Mathematics Supplement to Introduction to Natural Science* (Part One: "The Physical Sciences" — by V. L. Parsegian, Alan S. Meltzer, Abraham S. Luchins, K. Scott Kinerson and Edith H. Luchins. New York and London, Academic Press, 1968, pp. 205.

The Five Kings of the Primary History of Armenia — Ed. V. Gulbekian (presented by the author). A reprint from the "Journal of the American Oriental Society" Vol. 89 No. 2 — April - June 1969, pp. 417-419.

The Bookshelf Plan of Child Development — (A Handbook for Parents and Teachers) — by The Mother's Department of the University Society, Inc., 1963, pp. 23.

Ամերիկայի Հայոց Առաջնորդարանը հը նստիւի: —

ա) *Church Manners* — Diocese of the Armenian Church of America, New York, 1968.

բ) *Directory of the Armenian Church in North America* — 1969. Published by the Diocese of the Armenian Church of North America, New York, June 1969, pp. 24.

գ) *Manual for Parish Councils* — Diocese of the Armenian Church of America, New York, Nov. 1968.

Anatomy of a Theme — Robert H. Meyer. Presented by the Viking Press. Beverly Hills, California, Glencoe Press, 1969, pp. 115.

Paintings — Hanna Ben Dov. The Israel Museum, Jerusalem, gallery for Israel and Contemporary Art. Nov. - Dec. 1969.

Ramla Excavations — Finds from the VIIIth Century C. E. The Israel Museum, Jerusalem, Nov. - Dec. 1969. At the Rockefeller Museum.

Drawings — Aleopley. i. m. eohen graphic gallery. The Israel Museum, Nov. - Dec. 1969.

The Theism of an Atheist — André Gide. By H. J. Nersoyan (presented by the author). New York, Syracuse University Press, 1969, pp. 210.

Frans Krajcberg — Galerie Goldmann - Schwartz. Musée d'Israel, Jérusalem, Sept. - Oct. 1969. Cat. No. 62.

Danish Museums — By Gudmund Bøsen. Published by the Committee for Danish Cultural Activities Abroad. Presented by Samuirkeradet for dansk kulturarbejde i udlandet. Copenhagen, Det Berlingske Bogtrykkeri, 1966, pp. 246.

All About Hawaii — The Recognized Book of Authentic Information on Hawaii, Combined with Thrum's Hawaiian Annual and Standard Guide. Compiled and edited by Douglas Boswell, 87th Edition, 1963. Honolulu, published by Star - Bulletin Printing Co.

✓ *The Apocryphal Literature in the Armenian Tradition* — By Michael E. Stone (presented by the author). Extract from The Israel Academy of Sciences and Humanities Proceedings — Vol. IV No. 4. Jerusalem, 1969, pp. 19.

Mr. Martia Halabian presents the following books: —

a) *Logic* — Stanley Jevons. London, Macmillan and Co. Ltd., 1926, pp. 135.

b) *Treasury of English Verse New and Old* — A. S. Collins. London, University Tutorial Press, Ltd., 1934, pp. 448.

c) *The World* (A General Geography) — L. Dudley Stamp. London, Longmans, Green and Co., 1942. Eleventh Edition, pp. 682

d) *Beyond the Sunset* (A Book of Explorers) — By Elspeth J. Boog - Watson and J. Isabel Carruthers. London, Oxford University Press, 1937, pp. 192.

e) *Imitation and Analysis* — English Exercises. Based on Irving's Sketch Book — By Francis P. Donnelly. Boston and Chicago, Allyn and Bacon, 1902, pp. 190.

f) *Text - Book of Domestic Economy* — By E. Rice. London, Blackie & Son, pp. 232.

g) *Principles of Physics* — M. Nelkon. London, Christophers, 1959, pp. 647.

Oxford Preparatory Atlas — John Bartholomew. London, Oxford University Press, 1928, pp. 32 + viii.

The Viking Press presents the following two books. —


a) *Monumenta Judaica* — 2000 Jahre Geschichte und Kultur der Juden am Rhein — "Handbuch". Im Auftrage der Stadt Köln. Herausgegeben von Konrad Schilling. Köln, 1964, pp. 820 et 136. (In German).

b) The same book — "Katalog".

Khatchkar — Documenti di Architettura Armena. Facoltà di architettura del Politecnico di Milano, Accademia delle Scienze di Yerevan. Presented by the Calouste Gulbenkian Foundation. Milano, Edizioni Ares, Giugno 1969, pp. 63.

Ricordo di Roma.

Exposition des Artistes de l'Association d'Art Thoros Roslin — Sous le patronage de la Fondation Calouste Gulbenkian. Présenté par la Fondation Calouste Gulbenkian. Centre Culturel Portugais, Mai 1969. Paris, Imprimerie Araxes, 1969, pp. 14 + illustrations.



Հ. Գ. ԻՐԱՍԵՆ